

# ՄԻՈՒՆ

ԱՄԱԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ԳԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ



Ի ՏԱՐԻ - ՆՈՐ ՀՐԶԼՆ 1946

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE


# Ս Ի Ո Ն

Ի. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1946

ՆՈՅԵՄԻԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ

11-12



ՎՍԵՄԱՇՈՒՔ ՏԻԱՐ ԳԱԼՈՒՍՏ ՊԷՅ  
ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ

ՄԵՄԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ Ս. ԱՔՈՒՈՅ

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in

JERUSALEM — PALESTINE

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Օրհնութեան գիր.	ԿԻՒՐԱԿ Բ.	210
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.		
— Անդրազարծ մը.	ԽՄԲ.	212
Ս. Արսույս Կիլիկիեան Մտեճադարանը.	ԳՐԻԳՈՐ ՎԱՍԻՍՏԱՆ	215
Կրթական օւրժումներ եւ բարեբանութիւնը դերը մեր մէջ.	Յ. ՎԱՐԿԱՆՅԱՆ	222
ԿՐՕՆԱԿԱՆ		
— Մննդեան նախօրեակին.	Ի. Վ. Տ.	226
— Հերան քաղաքը.	Թրգմ. ՄՈՒՐԱՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ	229
ԵԿԵՆԵՅԱՊԼՍՄԱԿԱՆ		
→ Էջմիածին եւ Գանձասար.	Ն. Վ. Պ.	231
ՔԱՆԱՍՏԻԳԵԱԿԱՆ		
— Ազբիւրը.	ԵԿԵՂԱՐԻ	235
— Տնօրհներգ.	ՎԱՆՔԱՄ ՄՈՅՆԵԱՆ	238
ՔԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ		
→ Գեթեմանիի Ս. Ասուածամնի Եկեղեցւոյ հնադարեան ջրամբարը.	Կ. Բ.	239
ՊԼՍՄԱԿԱՆ		
— Կիլիկեան ամրոցներ, Կողիկոս.	Թրգմ. ԱՐՏԱՆԱԶԿ ԲՐԳԵՊԻՍԿՈՅ	243
Արձանագրութիւններ Ազգային-Եկեղեցական ժողովի.		246
Կանոնագրութիւն «Քրոջ Թարգմանչաց — Գուրեան Գրական (Բրցանակ)».		249
Ս. ՅԱԿՈՒԹԻՆԵՐՍԻՆ		
→ Եկեղեցական եւ բնական.		251
→ Պատճառական եւ այցելութիւն.		251
→ Նոր պատճառութիւն.		252
→ Անարհակալիք.		253
→ Եուրեմ.		253
→ Բարեպաշտական նուիրութիւններ.		253
ՏԻՐՈՒՆԻ		254
→ Յ. Տիգրեմ Ս. Արեւիկապետ Տգնմանի -		254
Ցանկ արեւեան նիւթոց		256

### Ք Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բանեղիւնն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 6 կամ մէկ ու կէս Ամերիկեան Ծաւր:

ԲԱԺԱՆՈՐԳԱԿՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆՆԻԿ Է

Հասցէ՝ *Rédaction de la Revue Arménienne SION*

*Patriarcat Arménien, Jérusalem-Palestine*



ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ԿԻՐԵՂ Բ. ԱՐՔ-ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ՇՆՈՐՀԻՒ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀՈԳԻՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՒՈՅՍ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ, ԵՒ ՎԵՐԱՏԵՍՈՒԶ Ս. ԵՒ ՏՆՈՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԵԱՑՆ ՔՐԻՍՏՈՍԻ, ՅՈՐՄԷ ՀԱՍՅԷ ՇՆՈՐՀՔ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՎՍԵՄ ԳԱԼՈՒՍՏ ՊԷՑԻ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ, ՊԱՏՈՒԱԿԱՆ ԲԱՐԵՐԱՐԻ ՍՐԲՈՑ ԱԹՈՒՈՅՍ:

Ողջյն Ասուածաւանդ եւ օրհնութիւն առաքելական ընծայեմք Ձեզ Ասուածընկալ տուրք քաղաքէս եւ ի շնորհաբաշխ եւ յեկեմահանգէտ տուրք Տանարէս՝ Սրբոց Յակոբեանց: Խնդրեմք ի Տեառնէ Ամենակալէ զի պարգևեացէ սիրեցեալ Բարեբաշխի, կեանս երկարս, երջանիկս եւ խաղաղականս եւ հոգեկան եւ մարմնական շնորհօք զարդարեալ պահպանեսցէ զՁեզ հանդերձ ընտանեօք, զաւակօք եւ զամբիս ի փառս Անուան իւրոյ եւ ի պարծանս Ազգիս Հայոց՝ եւ հանգուցէ ի լոյս երեսաց իւրոց զնոյն ծնողաց Ձերոց եւ ամենայն ննչեցելոց Կիւլպէնկեան Դերդասանի՝ բարեխօսութեամբ եւ աղօթիւք Սրբոց Առաքելոցն Յակովբայ Տեառնեղբօր եւ Յակովբայ Դըլխարիի Ամէն:

Ընդ կոնդակաս այսուիկ օրհնութիւն փութամք առաջի առնալ պատական բարեբաշխ զանչափ շնորհակալիս մեր վասն մեծի երախտեաց Ձերոց զոր առաջի աչաց մերոց ունիմք հանապազ, զմատենադարանէն ասեմք, զոր ինճնայօծար կամօք եւ բարեպատօն ազգասիրութեամբ կանգնեցիք ի վերայ յերինն Սիոնի ընդ հովանեաւ Սրբոյ Աթոռոյս, վասն անտուաց յիշատակի պատականն ծնողաց Ձերոց՝ Սարգսի եւ Տիրուհոյ ԼՈՂՈՐՄՈՒՔԵԱՄԲԻՆ Աստուծոյ կացցէ այն դարուց ի դարս ամառ եւ զանհարան զիտութեան եւ իմաստութեան. կացցէ եւ այն յառհասաչեայ սիրոյ Ձեր առ եկեղեցիս Հայաստանեայց, առ Ազգն մեր պանծալի եւ առ ծնողս Ձեր երջանկայիշատակ:

Սիրեցեալ բարերար, հաւասամք թէ՛ բարերարութիւն որպէս արդարութիւն անմահ է, զի յիշատակ նորա անմտաց մնայ առ մարդիկ եւ վարձ՛ նորա անսպառելի առ Աստուած՝ աստ եւ ի հանդերձելումն: Բարերարութիւն ոչ եւեթ լցուցանէ զպակասութիւն կարօտելոցն եւ յարուցանէ զգոհութիւն եւ զփառաբանութիւն ի բերանոյ վայելողացն եւ լսողացն այլ է ինքնին աստուածպաշտութիւն զործնական եւ ապացոյց Բիսոսնէական առաքինութեանց՝ հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ:

Քաջայոյս պարտիք լինել թէ զոր ինչ առնէ՛ք այլոց յանուն բարերարութեան՝ Աստուած որ աղբիւրն է յաւիտեանական բարութեան եւ բարերարութեան ոչ երբեք անցեստ արասցէ այլ զիր առաստձեռնութիւնն զեղցէ ի Զեզ, առնելով զկեանս Զեր աղբիւր կենդանի որ յողի եւ ոչ ցամափ:

Եւ մեք հանապազ ի ժամ աղօթից եւ պաշտամանց զՁեր յիշատակ ունիմք անմտաց եւ գոհանամք զԱստուծոյ վասն Զեր եւ վասն բարեպիտոբեան եւ առաստձեռնութեան Զերոյ, մաղթելով ի սուրբ սրէէ զի հաստատուն կացչիք ի նոսա առ ի կատար ածելոյ զամենայն բաղձանս Զեր ազգօգուտ եւ ազգաւէն ի մխիթարութիւն կարօտելոց, ի յառաջդիմութիւն կրթական հաստատութեանց եւ ի պայծառութիւն եկեղեցոյս Հայաստանեայց եւ Սրբոյ Արքայոյս. Շնորհոք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում ընդ Հօր եւ ընդ Հոգւոյն սրբոյ փառք եւ պատիւ, այժմ եւ յաւիտեան. Ամէն:

Կ Ի Ի Ր Ե Ղ Բ.

ՊԱՏՐԻԱՐԲ ՍՈՒՐԲ ԵՐՈՒՍԱՂԷՍԻ

Գրեցաւ Գանգակա ի բուսականութեան Փրկչին  
 ի 25 Հոկտեմբերի 1946 ամի, յերուսաղէմ  
 յԱրքո Առաքելական Սրբոց Յակոբեանց:  
 Համար ?

## ԻՄԲԱԳՐԱԿԱՆ

# Ա Ն Դ Ր Ա Դ Ա Ր Ձ Մ Ը

«Երանի որ դնիցի զաւակ ի Սերն»

Գանի մը հազար տարիներու կեանք ունեցող այս նախադասութիւնը յուրախ ենք կարենալ գործածելու մանաւանդ մեր օրերուն, ուր յիշատակ ունենալը դժուարացած կը թուի մեր ժողովրդի հոգիին մէջ աշխատող դարավերջիկ զանազան ազգահներու պատճառաւ: Միևնոյն ժամանակ ուրախ ենք որ մեր սփիւռքը իր մէկ լաւագոյն մասով հաւատարիմ կը մնայ այս ժողովուրդի հոգեկան մեծ բխումներուն, որոնք մանաւանդ կանխող դարուն մեր իմացական և հոգեկան անդաստանները յարգարեցին: Բարձրագոյն կրթութեան դպրոցներու ցանցը՝ Կէորդեան, Ներսէսեան, Հագարեան, Սանահարեան, յիշելու հարձար զլաւորները միայն, արդիւնքներ են հոգեկան այդ բխումին, բոլորն ալ բարձր մտածող անհատներու ծնունդ, որոնք կը հաւատային թէ լաւ պատրաստուած սերունդ մը խմորն էր իր ժողովուրդի ապագային:

Մեր Խմբագրականը նիւթ ունի նոյնքան շքեղ և արդիւնաւէտ ուրիշ իրազործում մը, Ս. Աթոռոյ Կիւլպէնկեան Մասնադարանի կառույցը: Սրբոց Յակոբեանց Աթոռը դարերու ընթացքին, անպատմելի ճիւղերու զինով և զոնուութեամբ յաջողած է անկորուստ պահել բարեկրօն նուիրատուներու արգաղիք ընծաները, անոնց յիշատակը յարգելով մասնաւոր պատարագներով և արդիւնքը հանդիսաւորելով, յանուն ազգին, իբր դոյզն երախտագիտութիւն հանդէպ անոնց՝ որոնք նուիրատուները կը մնան այս դարաւոր Աթոռին: Այս քաղցր զգացումներու մէջէն է որ կ'ընենք այս անդրադարձը, յայտնիլու համար մեր երախտագիտութիւնը անգամ մը ևս Կիւլպէնկեան Մասնադարանը կարելի ընող Ս. Աթոռոյս պատուական բարերարին ու բարեկամին Վ.Սե.Մ. Գ.Ա.Ս.Ս.Ս. Կիւլպէնկեանի: Պիտի չուզէինք անշուշտ վերաւորել հանրածանօթ, ազնուական իր համեստութիւնը, եթէ Ս. Աթոռոյ Միաբանութիւնը իր Ս.մեն. Գահակալէն սկսեալ մինչև վերջին անդամը, չունենար Նորին Վսեմութեան նկատմամբ ամէն օր աւելցող սիրտ և սեռն այն զգացումը՝ որ այս Միաբանութեան երեքը չէ պակասած հանդէպ իր բարերարներուն, այսինքն ազգին մեծ բարեկամներուն:

Կանխենք հոս ըսելու թէ Կիւլպէնկեան անունը, այս Հաստատութեան և ազգէն առհասարակ, իր հարստութեան համար չէ որ սիրուած է: Այդ անունը ազնուական և աւանդութեան մը մարմնացումն է, փառք մը որուն համար հայ ժողովուրդը կրնայ հպարտանալ: Այդ պատուակիւն տոհմին ներկայացուցիչներէն շատեր հայուն ընդունակութիւններուն և ձեռնհասութիւններուն կենդանի և իրական փութականցը ըրած են աշխարհի մեծերու նայուածքներուն

առջեւ. նայուածքներ՝ որոնք կանգ առնել զիտեն միայն ցցուն բարձունքներու վրայ, կիւլպէնկեանք իրենց ժապուտով և զործով ազնուական, իրենց սերտ յարուսովը Ազդին և Եկեղեցիին՝ օրինակելի, առաջին օրէն, ինչպէս առևտրա-  
 փոն ոչնչուէ ալ ազգային կեանքին մէջ, ծաւալուն և օժուն համբաւի տիրա-  
 ցանք Կ. Պոլսոյ մէջ ՍԱՐԳԻՍ ԵՒ ՍԻՐՈՎԱԼԻ հարստացողքը իրենց պարզեշտ  
 զործունէութեամբ, իրենց բարեպաշտութեամբ և ազգային կարիքները զիմա-  
 ւարկու իրենց սգնիւ կերպերուն մէջ, ամէնուն սիրոյն և պատկառանքին աւ  
 րարկոյ էին, սպասովելով տոյտիսի վարկ մը, որ անպատե գունան է բարոյա-  
 կան հարստութեան:

Կիւլպէնկեան Տան անուններէ և տոնմաւէր ողիին բացառիկ մէկ յայտ-  
 նութիւնն է Սարգիս Կիւլպէնկեանի հարստատը՝ աղետամեծօր ՏԻԱՐ ԳԱԼԱԻՍ  
 կիւլպէնկեանը, որ Կիւլպէնկեանի համբաւ մըն է այլևս, և ազգային բարերար  
 մը՝ որ զիտէ զիմաւարել իր ժողովուրդին պէտքերը կիրթ ու ազնուական զգա-  
 ցուններու և դատումի մը մէջէն: Մենք պիտի չունենանք բարեսիրական և ազգային  
 մարդերէ դուրս այդ անունով խորհրդանշուած զործունէութիւնը, չըսելու հա-  
 մար հանճարը, նկատի առնել զուտ բարոյական այս հասկացողութեանց շարքին,  
 թէ և զործունէութեան ճամբով իսկ այդ անունը կը կապուի մեծ իրազործակե-  
 ըու փազանդին: Բարձր մտաւորական, որ վարժուած է մտածելու իր ժող-  
 վուրդի մնայուն և բարձրագոյն կարիքներու հաշուին, չէ մտածած երբեք  
 ի ինչի որ անուան կամ համբաւի, վասնզի փառասիրութիւնը անծանօթ է իր  
 հոգիին: Իր նկարագրին ամէնէն ցոյտուն զիծը իմաստութիւնն է, կամ, այս  
 բառին աւելի զործնական առումով՝ ողմտութիւնը: Իր բարերարելու կերպին  
 մէջ բարիքի բովանդակ իմաստասիրութիւն մը կայ, զոր շատ քիչերուն ծանօթ  
 է: Ազնիւ գործ է անշուշտ խղճալ սոցրատի մը՝ կամ արգահատիլ այդտի ժը  
 վրայ, բայց աւելի ազնուական է զիմաւարել զիտնալ ազգին հոգեկան ու մտաւոր  
 կեանքը մշտնջենաւորով անտարկիներէ: Համակ հեղուքիւն, համակ կորով ու  
 շարժում է ան, Ս. Աթոռոյս և ազգին ստատուական բարերարը, իր միտքը ան-  
 պարզում հետապնդումի մը վազքին մէջ է մշտ կարծես: Իսկ իր հոգին զե-  
 րուպահ արտաքինի մը ներքին՝ համակ քաղցրութիւնն է, ազնուական և խորապէս  
 հեզ սրտի վեհութեամբ, սը կենքն է իր նկարագրին:

Կիւլպէնկեաններ վաղ ժամանակներէ ի վեր կապուած են Ս. Աթոռոյս  
 իրենց թանկագին յիշատակներովը: Իսկ մեր օրերուն երջանեկայիշատակ ՊԱՏ-  
 ԻԻԿ Կիւլպէնկեանը իր Բնծայարանը՝ Եւ ԳԱԼԱԻՍ կիւլպէնկեանը իր  
 Մատենապարանով՝ ծոր և փառաւոր յիշատակարաններ կոթողեցին ազգային այս  
 օրհնեալ ժառանգութեանը մէջ:

Հայը, ինչպէս անցեալի, նոյնպէս նաև մեր օրերու մէջ, պարծանքով  
 միայն կը յիշէ իր մեծ արհեստագէտներու և զինուորագրական հանճարներու կար-  
 գին իր մեծ նախնայութեանը: Այս ժողովուրդի գոյութեան ազնիւ զբաղակալը,  
 ինչ զեղեցիկ բառ, գոյաւորուած է այն ատեն միայն, երբ զբաղն ա զուխը,  
 այսինքն նախնականն ու բարոյականը իրարու են եկած, ստեղծելու համար մեր  
 պատմութեան և կեանքին հրաշք զեղեցիկութիւնները: Այս ժողովուրդը շատ  
 բան կը պարտի բոխտէն նպաստաւորութեամբ քաղակներուն, իր մտքի և հոգիի  
 մեծ մեկնաններուն: Այդ կարգի իշխանական նուիրաբերութիւն մըն է երու-

սաղէմի Ս. Յակոբեանց Կիւլպէնկեան Մասնադարանը, շինուած ի յիշատակ երկնանիկ ծնողներու, որ իր մէջ տաղաւարելու զանմանուած է կրօնքի, կրթութեան և զրականութեան, եռակի սրբութեամբ նուիրագործուած զանձները :

Կիւլպէնկեան Մասնադարանին մէջ առաջին օրէն համաձուլուեցան զիրքերու երեք հաւաքումներ, վանքի հին զրազարանինը, Միաբանութեան անհատական զրազարաններէն և Հոգելոյս Դուրեան Սրբազանի զրազարանը, որ թէ իբր որակ և թէ իբր քանակ, ամէնէն ընտիր և հիմնական մասը կազմեց : Այս առաջին հաւաքումին վրայ եկան աւելնալու սասնեօթ տարիներէ ի վեր բազմաթիւ նուիրատուութիւններ, բարերարին յատկացուցած պիւտանէով զինուածներ, և թորգոմ Պատրիարքի մատենադարանը, որ շատ կարևոր յաւելում մըն է իր եւրոպական և հայկական ընտիր գործերու հաւաքածոյով :

Կիւլպէնկեան Մասնադարանը տակաւին չէ իրագործած իր նպատակը : Կազմուած սփիւռքի ամէնէն կարևոր զրազարաններէն մին ըլլալուն : Ան համեստ շահով մը միայն կրցաւ անցնող տարիներու ընթացքին հայ մտքի արժանաւոր աշխատանքներուն բանալ իր ասպնջականութիւնը : Աշխարհուէր պատերազմը և կարգ մը ներքին արգելիչ պատճառներ, թոյլ չտուին որ Հայ Երուսաղէմի մէջ կարելի ըլլար տիրաբար մշակել հայ պատմութիւնը, հայ բանասիրութիւնը և հայ զրականութիւնը, հայ իմաստութիւնը, կարճ՝ հայ արուեստը իր բոլոր կերպարանքներով, որպէսզի իրականանար Հայ Երուսաղէմի յոյսքը իր բոլոր կողմերուն մէջ : Այս է Կիւլպէնկեան Մասնադարանի նպատակը և բարերարին միակ փափաքը : Հակառակ այս բոլորին սակայն Միաբանութիւնը չէ զլացած իր կարելին, օժտելու Մատենադարանը արդիական իր բոլոր բարիքներով : Մատենադարանին հայագիտական բաժնին ցուցակը զիտական նոր գրութեամբ դաւ սաւորուեցաւ, իսկ եւրոպական բաժնի ցուցակը աւարտած է արդէն տարիներ առաջ :

Կը վերջացնենք այս տողերը խորունկ համոզումին մէջ թէ՛ պայմաններու բարեւամասն զուգրնթաց, Ս. Յակոբեանց Կիւլպէնկեան Մասնադարանին պահանջները պիտի լրացուին, որպէսզի շէնքը դառնայ ճշմարիտ ամբարտակ մը հայ մշակութային կարելի ձեռնարկներու : Բարեբաբը այս ուզումներէն չէ դադրած իր քաղցր հետաքրքրութիւնը և կամքը յայտարարելու մեզի :

Ս. Քաղաքիս մէջ բազմաթիւ են Ս. Գրական ազգային, մասնագիտական Մատենադարաններ : Կիւլպէնկեան Մասնադարանը անոնց մէջ կը մասնաւորի հայեցի շատ յստակ իր նկարագիրովը, բոլոր այս պատմութիւնները արդիւնաւորելու համար բարերարին կամքին և զոհողութեան կը յուսանք թէ կ'աւելնան ուրիշ ալ յարմարութիւններ : Ինչպէս որ Ս. Յակոբը ազգին բարեպաշտական զգացումները ներկայացնող նուիրանքները զիտաւ կորուստէ վրիճել, նմանապէս ան ի վիճակի է ազգին իմացական պատկերը եղող գործերը պատասպարելու :

Յարգանք Ս. Յակոբեանց Կիւլպէնկեան Մասնադարանի հիմնադրին և զիրն ու զիրքը արժեւորել զիտացող մեծ հոգիներուն :

ԽՄԲ.

Ս. Ա. ԹՈՒՌՈՅՍ

ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԸ

Ս. Ա. Թոուոյս Կիւլպէնկեան Մատենա-  
դարանին եւ անոր զաղափարին ու զերկն  
նուիրուած Արնին այս բացատրիկին մէջ,  
մեր այս առդերը առաւելարար ունին տե-  
ղեկագրական նկարագիր:

Կիւլպէնկեան Մատենադարանի Կիւ-  
նարկութիւնը ինչպէս ծանօթ է, իբրեւ զա-  
ղափար և գոյութիւն՝ կը կապուի Հոգե-  
լոյս Դուրեանի Գաորորքի անուան Ան-  
շուշտ որ յիշեալ Մատենադարանի Կիւ-  
նարկութիւնէն առաջ գոյութիւն ունէին  
վանքէնէն կրօն գիրքերու համար յատուկ սեւե-  
տակներ, որ գրքեր և քերթերու հաւա-  
քածներ կը պահուէին, բայց առաջին ան-  
գամ, քննածինն շէնքով Մատենադարանի  
մը պէտքը կիրարկողը կը ստանայ հոյ-  
քով զս Գործքով օժան պատրիարքին Յիւ-  
նամատչէ Բնածնադարանի Երեւանին ա-  
սիթիւն:


Կիւլպէնկեան Երեւանի միջին կարևո-  
րայոյն ոլջը Գեորգի մկն էր, Երեւանին  
առիթ անդամակուած ամբողջ գումարը  
յոյակացին է Ս. Ա. Թոուոյս շրջափակին մէջ  
Արտանայգործին մը շինութեան, Երեւան  
Մատենադարանն անուշտով, յուրեմպնե-  
լու համար գրքեր և մտքեր մեծ տարիւտ  
պատրիարքին յիշատակը:

Տեղեկի Կ'ունենայ հանդամակութիւնը, և  
ինչհանուր արդիւնքը կը յանգի 3613 պա-  
ղետարինուն: սակի, որ անբուական կը  
Մար իրականացնելու յիշեալ Մատենադա-  
րանի անդամութիւնը: Ի հայր բարեբախտա-  
բար, այն օրերուն Փարիզ կը գտուուէր Քոր-  
գոմ Ս. Արքեպս. Գուշակեանը, որուն զի-  
մու՝ Կ'ըստ բերելու իր շախցուութիւնը  
ձեռնարկին բարձր յաջողութեան և նորին  
Սրբաշնութիւնը զազափարը Կ'ունենայ այս  
մասին զիմելու վնեմաշուք Տիար Բալանտ  
Կիւլպէնկեանի, և բարեբարը վեհանձնօրէն  
կը խտտանալու անանձնէ ամբողջ ձախքը  
յիշեալ Մատենադարանի շինութեան, ի յի-  
շատակ իր հանգուցեալ ծնողաց Արգպի և  
Տիրուելոյ:

Ի լուր այս վնեմ ժեստին, Դուրեան  
Պատրիարք բարձրօրէն կը գնահատէ այս



վեհանձն յանձնառութիւնը, և կը անօրինէ  
որ Մատենադարանը, փոխակի իբ ան-  
ուան՝ կոչուի բարեբարին անուշտով, իսկ  
նախապէս կատարուած հանգանակութեան  
գումարով կազմուի Կիւնարքամ մը, որուն  
արդիւնքով կարիլի ըլլայ հատարակել ոչ  
միայն կարևոր և օգտակար աշխատանքներ՝  
այլ նաև Դուրեանի Մրցանակի յարձա-  
ցած նեղինակութիւններ, Երեւանի Մատե-  
նադարանի Մատենաշարի անուշտ ներքև:  
Շէնքին ամբողջական արտադրուածն  
վերջ, անոր պաշտօնական բացումը տեղի  
Կ'ունենայ 23 Հոկտ. 1932-ին խանդավառ  
հանգումութեամբ մը, նախազանգութեամբ  
նորնատի Գաորիարք Ամեն. Ս. Քորգոմ  
Ս. Արքեպիսկոպոս Գուշակեանի:

Շէնքը եւ Երեւան կանխարար — Մա-  
տենադարանը իբրև հարթադարձակական  
նկարագիր Ամերիկեան և Անգլիկեան Եւ-  
րոպէական մատենադարաններու նմանութիւնը  
ունի: Քէ արտաքին և թէ մէջքին մասե-  
րով շատ պարզ է անկար ընդ նոյնքան  
տպաւորել, լայնանիստ և անպարտեխ  
իր ձեւով: Զախտին լայնութիւնը 18 մէթր.  
խորութիւնը՝ 23 և բարձրութիւնը՝ 10 մէթր:  
Երկարականի է: Գառնուն վրայ բացուած  
են երկաթեայ վանդակներով ամբողջացած  
քառանկուն մեծ պատուհաններ: Անի եր-  
կաթաշէն մուտքի մեծ գործը, որուն  
նիւզ վերև հաստաղուած փորձարկայ  
անխտակի մը վրայ մտանդեայ տաներով  
զբօշուած է հետեւեայ արձանագրութիւնը.  
Գալուստ Կիւլպէնկեանի կանխարար Մատենա-  
դարան Առաւելական Սրբոյ Արտոյս, վասն  
անտուայ յիշատակի հօր ինչոյ և եւ Տօր  
Սարգսի և Տիրուելոյ Կիւլպէնկեանի, ի մե-  
ծարան Յոբելիին Յիմանմեայ Կիւնանայու-  
րեան Տ. Սիլիբեայ Ս. Արեւայ. և Դուրեան  
Պատրիարքին - Հայոց Սրբոյ Երեւանակի —  
1826 — 1929): Ներքը քառակուսի շէք-  
արև մը: Անոր երկու կողմերուն վանդա-  
կորով բաժնուած երկու նորանգրքներ՝ ուր  
գետեղուած են գրքերը: Մատենադարանը  
ունի նաև Տ. մեծ ու փոքր սենեակներ: Այսպ  
գրան մուտքին զիմաց կան երկու սենեակ-  
ներ, որոնցմէ մին կը ծառայէ իբրև ընդու-  
նարան և միւրը իբրև կաջարան մատե-  
նադարանապետին: Միւս սենեակները զըն-  
խաւորարար յատկացուած են երբեքական



Գեղեցիկների Մանկապարտեզի արտաքին տեսքը:

Վերականգնված Մասնադպարանի Մասնիկ :



եւ հայկական թերթերու եւ պարբերականներու:

Իրեն ներքին կաւաւորում, պարզութեամբ կանգնեմ, ամէն ինչ արդիական է եւ ճշակաւոր: Կրքերու իրեն գրագարան կը ծառային թուով 120 պողպատեայ գաւազներ, մասնաւորապէս ապագրուած Ամերիկայէն: Այդ գարակները ապահովուած են կրակի դէմ, Յական մէթր բարձրութեամբ մէկ մէթր լայնքով եւ 40 ս.մ. խորութեամբ: Իւրաքանչիւր գարակ ունի 5 բաժանումներ, աչք, (rayon) որոնց ամէն

րու եւ զանազան հաւաքոյթներու եւ հանգիստութեանց առիթով կը գործածուին: Աւելորդ պիտի չըլլար ըսել նաև որ ամբողջ շէնքին ելիքտրական սարքաւորումը շատ կանոնաւոր եւ գործնական ձևով է եղած: Շուրջ երկու ամիսներ առաջ տեղի ունեցան ներքին եւ արտաքին նորոգութիւններ, մասնաւորաբար ներկուեցան բոլոր պատուհանները իրենց փեղկերով եւ երկաթեայ վանդակներով: Ընդհանուր առմամբ շէնքը մինչև այսօր պահուած է իր արդիական եւ նորաշէն նկարագիրը, եւ վաճառի այն թաղամա-



Կիւլպէնկեան Մատենադարանի հաւա-տեւեմսակողմի ներքին սեստրանէն մաս մը:

մէկուն մէջ կը գնտեղուին միջին հաշուով 35 կտոր գրքեր: Հետեւաբար գարակ մը ամբողջ մեր մատենադարանէն ներս, իր մէջ կրնայ կրել 175-200 գրքեր: Մատենադարանը սւնի 20 հատ մեծագիր աղնիւ փայտէ շինուած աշխատութեան սեղաններ, որոնք զետեղուած են մեծ սրահին, սենեակներուն եւ նրբանցքներուն մէջ: Կան նաև 100 հատ կաշեպատ եւ 100 հատ խտրե աթոռներ, որոնք մատենադարանին մէջ աշխատանքի պէտքերէն զատ, լսարաննե-

սին մէջ սբ կը կանգնի անիկա, կը հանգիստանայ ամենասիրուն եւ աչքի զարնողը:

Գրքեր, քերքեր եւ դասաւորումներ. — Մատենադարանի գրքերուն թիւը կը հասնի 29.000ի: Սկզբնական շրջանին հոն հաւաքուեցան բոլոր հին ու նոր այն գրքերը եւ թերթերու հաւաքածոները, որոնք զետեղուած էին իբր գրագարան ծառայող վանքի զանազան սենեակներուն մէջ: Առոնց վրայ աւելցան նաև հետզհետէ գրքերը Գուրան

Պատրիարքին, որոնք թիւին հետ մէկտեղ աւելցուցին որակը մատենագրանի գրքեւրուն: Այնուհետև հոն կը փոխադրուին բոլոր հանգուցեալ եպիսկոպոսներու և վարդապետներու հաղուսագրու և արժէքաւոր գրքերը: Ասոնք վրայ աւելցան նաև Գեր, Արչդիքն Զարլզ Պրինմենի Ամերիկայէն բերած Ս, Գրոց մեկնաբանական, աստուա-

150-ին՝ Լ. Պ. 75-ը կը գործածուի նոր հրատարակուած գրքեր գնելու: Գրքերու գնումը կը կատարուի մասնաւոր ընտրութեամբ, որոնք կ'ըլլան ուղղակի գնումով քաղաքիս յայտնի գրաժամանոներէն: Կամ եւրոպական ծածոթ ուսաններէն եղած ուղարանքով:

Տրուած ըլլալով որ կիւլպէնկեան Մա-



Բարեբաբին հօր կիսանդրին:

ծարանական և կրօնա-եկեղեցագրական և պատմական գիրքերը: Այս օրերուն կը պատրաստուինք փոխադրել նաև քանի մը հազարի հասնող գրքերը Լուսահոգի Թորոզով Պատրիարքին, որոնք տակաւին կը քան ի Պատրիարքարան: Իսկ այս բարբէն զատ բարեբաբին բարեհաճ անօրինութեամբ, ամէն տարի իրմէ մեզի գրկուած Լ. Պ.

տննադարանը կրօնական հաստատութեան մը մատենագրանն է, հոն լսմփոփուած գրքերը առաւելարար ունին կրօնական նըկարգի: Մեր Մատենագրանը շատ ճոխ է աստուածաբանական ամէն կարգի գրքերով, ունինք կին և արդի աստուածաբանութեան ընտրելագոյն հեղինակներու գործերը: Յետոյ՝ իմաստասիրական բաժինը:

իր ստորաբաժանուհիներով նոյնքան ճոխ է և արդիւարան: Հին ու նոր և արդի իմաստասէրներ և անուսթիւններ պարունակող գրքեր շատ ունեմը: Բանձնարարների է լեզուական և պատմական բաժինները: Տկար են գրականութեանց և մանուկանոց չուսն գիտական բաժինները, որոնց զօրեղացման համար, կը սարուի մասնաւոր ճիւղ:

Այս տեղեկութիւնները կը վերաբերին եւրոպական լեզուով գրքերու (անգղերէն, ֆրանսերէն և գերմաներէն) որոնք թիւով շուրջ 16.000 են: — Ասոնց կողքին ունինք հայերէն լեզուով գրքերու ամբողջ մը, որոնք թիւով կը կազմեն Տեղեկալը, շուրջ 13.000: Հոն է մեր հին մատենագրութիւնը ամբողջ, իրրե գրական, թարգմանական, աստուածաբանական և զուտ կրօնական վաստակ: Բաւական ճոխ է մեր արդի գրականութեան բաժինը: Հոն են մեր գրականութեան իշխաններ, փոքրերն ու միջակները: Ընդհանրապէս նոր հրատարակութիւնները նուէր կը ստանանք: Ի հարկին կը գտնուք նաև ամբողջ շարքեր մասենաշարհերու: Կը ստանանք մեզի ծանօթ երկիրներէն հրատարակուած բոլոր թերթերը և գրական, մարզական, գիտական և կրօնական պարբերակները: Ասոնք կը պահուին խնամքով, կը կազմուին և կը զետեղուին իրենց պարանկերուն մէջ:

Մատենադարանը միջին հաշուով տարեկան կը գնէ 60-70 հատոր գրքեր, նուէր կը ստանայ շուրջ 50 հատոր գրքեր, և տարեկան հրատարակութեան թիւով ալ ամսաթերթեր ու պարբերակներով:

Մաշած գրքերը կը կազմուին Ս. Աթուոսյ կազմատան մէջ: Այդ նպատակին համար Մատենադարանի պետներին մէջ նշանակուած է Լ. Գ. ՅՍ: Տարեկան 100-150 զիրք կը կազմուի և օտերշ 50 մըն ալ գտնապէս նորագութեանց կ'ենթարկուի:

Իսկ ինչ կը վերաբերի գրքերու դասաւորման, պէտք է ըսել թէ անիկա կատարեալ է և ամբողջական: Փաստաւորման գրութիւնը կը կոչուի Dewey's Decimal Classification System, որ բոլոր ինքի գասուերաման մանակատարեալ և անհնաճիւղ գրութիւնն է: Այս ձևով երոպական գրքերը դասաւորուած են առանձինն և հայերէն գրքերը առանձինն: Թէ Եւրոպական և թէ հայկական գրքերուն իւրաքանչիւրը ունի

երկու քարթիկ մին հասնաձայն նիւթին և միւրը քստ նիւթուկի: Մէջ նպատակաւ շինուած են մասնաւոր կայարաններ, ուր թողարկուած և այրուածնախնայ յարմարակաւ նուրբամար գասուերուած են իւրաքանչիւր գրքին համար գտնող և երբեմն ալ թիւով աւելի քարթիկը:

Գաղով թերթերուն անոնք ևս տեսուց տարի կը գասուերուին և կը կազմուին: Հին հաւաքածոներէն շատ պահպանելու նիւթ, կը յոսանք զամոնք ևս ամբողջացնել:

Մատենադարանի արահին մէջ յաճախ տեղի կ'ունենան գասախօսական հաւաքումներ, որոնց կը նախագահէ միշտ Ա.Էն: Ս. Պատրիարք Հայրը:

Այլիլուներ. — Մատենադարանի հիմնարկութենէն ի վեր միշտ անպակաս են ելած այցելուները: Ունինք այցելութեանց ոսկիտոմար մը, ուր հանգամանաւոր այցելուներ կը հրաւիրուին արժանազրել իրենց անունները: Հոն կը հանդիպինք անուններու բարձրաստիճան եկեղեցականներու, որոնք երբեմն պատրիարքներ և կաթողիկոսներ են: Հոն կան անունները մեր մասուլի ներկայացուցիչներուն, ծանօթ գրագետներ, բանաստեղծներու և ազգային հին ու նոր գործիչներու և վաստակաւորներու: Եւրոպացիներէն կան անունները զինուորական բարձրաստիճան անձերու, կառավարիչներու, կուսակալներու, գիտնականներու և յայտնի գործիչներու: Մատենադարանը կ'ընդունի յաճախ նաև այցելութիւնը օտար վարժարաններու աշակերտութեանց, առաջնորդութեամբ իրենց տեսուչներուն: Ս. Բազաքիս մէջ գտնուող զանազան օտար Միսրաքանութեանց անգամներ ևս յաճախ կ'այցեցնեն մեր Մատենադարանը:

Թանգարան. — Մատենադարանի երկրորդ չարկին, արեւմտեան թեմն վրայ կայ ընդարձակ սենեակ մը: Եր վերածուած է թանգարանի (Լեւոնյան անիկա կը գտնուի) տեղաւանի նախնական փրճակի մէջ: Հոն ամփոփուած են Ժողովուրդային Վարժարանի ապակեդարաններու և զանաքան զանազան մասերու մէջ պտուած Կնաքիմական արձե՛ք ունեցող անարկաները:

Ցուաւաներ, որ կ'ըլլային կամ Մատենադարանի առաջին տեսուչը եղան Տ. Կիրեղ Կրթի Բարայէցեանի (Ս. Սթոուպս ներկայ Պատրիարքի) որ մինչև իր ընտարարագիտութեան չըլլանք ու 1939 ու ձեռնարկատեղի վարիչը գործը, իրն է պատիւը ներքին կառկարանաց, զրքերու զարակներուն պատշաճութիւն և նշանակաւոր ձեռք գաստարման գործը: Վանքին գրադարանը ստեղծելու զրքերը ի մէկ հաւաքելու և ապա նորաշէն Մատենադարանը փոխադրել տալու և հան աւարտանայ քաղաքապետով մը այդ բոլոր զրքերը գարաններուն մէջ զետեղել տալու և յետոյ աք Dewey գրութեամբ քաղաքական զրքերու ու շուրջ 16.000 և արագական զրքեր, զատ ներքին գրութիւն, ապա գրական թուական զրքեր և պատրաստել տնօնք իւրաքանչիւրին երկուքէ առնել զարթնքը և ապա գասնակը մեքենագրելու Այս ծանր գրապատարանատարը ստեղծանքին մէջ մեծ բաժին տեղի նաև Գեղու Արքեպիս Զարգ Գրինմէն:

Տ. Կիրեղը, Կրթի-ի ընտարարագիտութեան մէջն զիրք, իրն կը յաջողի, նախ Տ. Արթուրու թարգմ. Տ. Գրիգոր Կրթ. Սարկանտանք, որ մինչև այսօր կը վարէ կրթական կանոնադրանքի տեսչական Մատենադարանի տեսչականը: Տ. Գրիգոր Կրթ. Կարգի մը փոփոխութիւնը Ներքին Ընտարարագիտութեան գրապատարանի հարկանակը պարտականաց շուրջ 13.000 նախընթաց զրքերու և որոնք ճիշդ կարգապահ զրքերու նման գրապատարանում են ըստ ներքին թուական զրքում և պատրաստուած համապատասխան զարթնքով:

Ընտրուելու և ներկայորին է մեր Մատենադարանը Ա. Բողաքուն Մատենադարաններուն և հրատարակելու Ընտարարանի Մատենադարաններն զերթ, իրրե շէնք, իրրե թիւ, իրրե արակա և փմանաւոր գրապատարանի կատարելութեան և ներքին զարգ և կարգապահ կրթութիւնը և նոր վարչութիւնը՝ վարչական թիւնն է Երաւագէտի Մատենադարաններուն մասին իրաւաւ անցնանքը կրտարակարանում մէկ տեղեկարարից հաստրին, քոր գրապատարանի և քաղաքի կրթութեան բաւեր կան մեր Մատենադարանի մասին: Բարագ կրտարակար Մատենադարանները կը հարկաւոր կ'ըլլային կան Մատենադարանը, աշխարհական աստոր մտաւորականներ իրարու կը յանձնարարեն զայն, իրենց տաւալանապատկեանք իրրե արքերով:

Օգտակարութիւնը. — Սկիզբէն ի վեր Մատենադարանը համարուած է վերջին Մատենադարանը, այսինքն առաւելարար անկէ կ'զգտուին Միարանութիւնն անդրաները, ուսանող Սարկաւագները, և ժառանգաւորաց սաները: Դայց վերջերս երբ մեր շուրջ տեսանք ծաղկումը երիտասարդութեան մը որ մտածման ճաշակ ունի, Մատենադարանը սրտ շարժով մտաւելի ժողով է այդ երիտասարդ տղայ և ա, և այսօր Մատենադարանը և մեր տաւալաններու կողքին, մեր Մատենադարանէն կ'զգտուին նաև ուստաւաններ աշխարհականները, իրենց մտքի պահանջքին գոհացում տալու համար:

Այս տեսակետով կ'ըլլային կան Մատենադարանը Ա. Բողաքունք ժեներանի մէկ անկանէն, կը յարանուի իրրե շուրջ մարց մը ու սքմէ ոչ միայն արագը Միարանութիւնը այլ նաև մեր զագտութի լաւագոյն տարբերը կողմեր կ'ընդունին իրենց ինչպէս մտքին, անպէս ալ սրտին համար:

Կրթական Մատենադարանի գործը թիւնը տուիք քան բարիք մըն է: Եւ ոչք բարիքին բարեբարութիւնը յաւերժարար և ըրտարագիտութիւնը կը պարտագրէ բազմազակ Միարանութեան և վեր գաղաթիւնը իսկ բարեբարը և իր անունը մշտնադարձ կենտարանէն ներս, իրրե մատենադարանը և իրրե գաղապարական գեղեցկութիւնը քաղանակի ապրին իր ճամանքին ալ մէջ:

Սերանի որ ունիցի իրտարակ ի Սիւնը Երանի մեր մեծ անուն բարեբարին ուր այսպիսի կ'ըլլողական յեղատակ մը ունի ըստ Սիւնի բարձունքին վրայ:

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ



# ԿՐԹԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ԵՒ ԲԱՐԵՐԱՐՆԵՐՈՒ ԴԵՐԸ ՄԵՐ ՄԵՋ

Մեր պատմութիւնը վկայ է թէ Հայ Եկեղեցին եղած է ոչ միայն դանձարանք տուճալին արժէքներու և հարստութեանց, այլ եղած է աւազանը մեր մեքի քուրքի ձգտումներուն: Հայ Եկեղեցիէն ազերացած է հայ պատմութիւնը, գրականութիւնը: Գրագրութիւնը, ճարտարպետութիւնն ու երաժշտութիւնը, և մտաւոր ու հոգեկան բարիքներով ազգային միութեան մը բարձրացած հայ ժողովուրդը սնուցած է իր մէջ ձգտումը քաղաքական ազատութեան: Հայ Եկեղեցին գարեբով շարունակ երգած է իր հաւատացեալներու բերնով և լեզուով պահեալ զԱթոռ Հայկականցը, և Ազատութիւն եզրարց մեղացը: Հայ Եկեղեցւոյ պատմօճաններն ու հայ վանականներն էին որ մինչև ժ.Պ. դար վարեցին այս ժողովուրդին նաւը քաղաքական մարիկներէն ու տգիտութեան խաւարներէն դէպի քաղաքակրթութեան փարոսները: Ազգին ողջմտութիւնը չկրցաւ հաւատալ թէ հայ ազատագրութեան շէնքը կարելի էր զանգնել Եկեղեցիներու և վանքերու աւերակներուն վրայ:

Իրեն ժողովուրդ՝ Եթէ գրաւած ենք պատուաւոր դիրք քաղաքակիրթ ազգերու շարքին և ապրած դարերու սուր և հուշրին, մահուան ու լքումի սարսափներուն ընդմէջէն, այդ կը պարտինք միմիայն անոնց՝ որոնք ունեցան գիտակցութիւնը ժամանակի պէտքերուն և կանչուած զգացին ամօքելու մեր ցաւերը և վերականգնելու խորտակման ճամբաներուն փշուր փշուր ինկող մեր ինքնագիտակցութիւնը: Նախակրթարանի աշակերտն իսկ կը ճանչնայ հայ հաւատքի հիմնադիր Ս. Լուսաւորիչը և հայ կրթութեան ու մտքի հիմնադիր՝ Ս. Սահակ-Մեսրոպ զոյգը, որոնց օճանդակները եղան օրուան աշխարհիկ պետերը: Ինձ՝ զօրէն թէ գիտակցութեամբ, քաղաքականութեան տեղ քաղաքակրթութեան գէնքերով ենք սպառազինուած, գիմանալու

և զիմպրելու համար նակատագրական հալածանքներու և հարուածներու. այն իսկ պատճառաւ կառչած ենք ամուր Հայ Եկեղեցիին, որուն հայացման, մաքրագործման և զօրացման համար հողևոր և աշխարհիկ իշխանութիւններ գործած են ներգաղնակ:

Ժ.Պ. դարով կը բացուի մեր պատմութեան նոր էջը:

Ամիրայական և ժողովրդական պայքարները, թրքական սեղմումները և անոնցմէ ծնունդ առած յիզափոխական շարժումներն ու կուսակցական խմբուումները, Ֆրանսական յեղափոխութիւնը և անոր անցարդարքը մեր երիտասարդ ուսումնականներու վրայ, Մարտի 18-ի մասնաւորաբար Պալքանեան երկիրներու մէջ կատարուող ազատագրական շարժումները և անոնց նպատակաւոր արդիւնքները, թուրք երիտասարդութեան շարժումը եւրոպական կրթութեան ազդեցութեան տակ և թրքական գոյրցներու աշխարհականացումը, կաթոլիկ և բողոքական միտօճաններու կրօնական և մանաւանդ կրթական զօրաւոր գործունէութիւնն ու բրտականաւոր, Պոլսոյ միջին ուսուսող կառուածին և Ազգային Սահմանադրութիւնը թրքահայոց մէջ, պատճառներ են, ստեղծմանը հոգեբանական այնպիսի վիճակի մը, ուր կարծէք ստիպողութիւն կը դառնար այլևս որոշ չափով Եկեղեցական և աշխարհական իշխանութեանց աշխատանքներուն բաժանումը: Հայ ժողովուրդը կը գրուի նոր պէտքերու առջև, և Եկեղեցին պահելով հանդերձ իր հմայքը մեր հողիին վրայ և հովանաւորութիւնը ազգային ու կրթական բոլոր ձեռնարկներու մէջ, կը դառնայ անբաւարար առանձինը պատրաստելու այդ պէտքերու մատակարարումին համոզ սերունդը: Ռուսմանատենը մեր երիտասարդութիւնը կը զիմէ եւրոպական կեդրոններ, ու Եկեղեցւոյ շէնքը չափազանց փոխուի փոխուի փոխուի և հոգեկան ձգտումներու պոզտասային երկնչումը, մին՝ դէպի շուկա, միւսը՝ դէպի արուստու Երկուքին հասարակաց՝ Իպրոցն ու Ազգային քաղաքագրութեան իտէալը:

Ազգային Սահմանագրութեան հոչակումով (1860ական թուականներուն) ազգա-

ինն ու կրթական գործերու մէջ լայն առիթներ կը տրուին աշխարհական դասին, որ կը կազմէ իր ուսումնական Պարուսրդ անկիլոս գանազան Մարտինները և կը գործէ ազգային առաջնորդներու հսկողութեան տակ: Թրքահայոց մէջ սկիզբ կ'առնէ հասմատարած խանդավառութիւն մը: Խոստովներ ծրարներ, առաջարկութիւններ իրար կը հիւստելն ազգային ճշմարիտ յեղաշրջում մը իրականացնելոք համար, ծնունդ տալով բազմաթիւ ընկերութիւններու: Կողմակիւրդութիւններու և կրթական շարժումներու: Ու կարն ժամանակի մէջ կը կատարուին կրթական հսկայ յատկաշնորհութիւններ: քանի որ կրթութիւնը կը զարգէր մեղաշնորհը գառնալէ ազնուական փոքրամասն գաղութարդի մը, ու ռամկավարական փարգերը առիթներ կուտային բոլորին: Կրթութեան համարով հասնելու առիտները սր զարգեցրու:

Ազգային Մասնաւորութեան հոչակումէն ձեռնարկուած տասնըհինգ տարիներ կաջ պիտի դառննջ Հայաստանի մէջ երեք հարիւրն աւելի կրթական հաստատութիւններ, սրտնց մէջ ռուս մը ստանային աւելի քան տասնըհինգ հազար աշակերտներ:

Կրթական հաստատութեանց այս աչլեցուցիչ տարածումը կը կատարուի կողմակիւրդութեանը բազմաթիւ ընկերութիւններու: Երանց անունները կը յիշատակենք յաջորդական կարգով ու արագ թուումներով: Բոսնից իջնելու մանրամասնութեանց:

«Հայոց Իսթեպոստական Ընկերութիւնը» կողմակաւ մ. 1860-ին Պոստոյ մէջ, մասնազատ արեւելագործեր պատրաստելու և կողագործութիւնը զարգացնելու եւ ժողովուրդը հողին կայակու նպաստկով:

«Վարդանան և ընկերութիւնը» 1871-ին կազմուած, իսկ 1879-ին վերակազմուած «Կիլիկիան Ընկերութիւն» անունով, նպատակ ունենալով ազգային գաղութարկութեան տարածումը Կիլիկիոյ մէջ:

«Արարատեան» (1876-ին), գաւառներու համար հայ ուսուցիչներու պատրաստութեան և ձրի կրթութեան տարածման զոյգ նպատակներով: Ընկերութեան գործադիր անարմիր անդամներուն մէջ կը հանդիպինք Կիւլպէնկեան տունէն Սերոբէրի և Սարգսի (վերջինը հայր՝ Ս. Աթոռոյս բարերար Կալուստ Պէյ Կիւլպէնկեանի):

«Կարգասիրաց-Արեւելեան և ընկերութիւնը (1878-ին):

«Ազգանուէր Հայոցեաց» և «Բարացասիրաց Տիկնաց Ընկերութիւն», անգոնական հայուհիներու գաղութարկութեան և վարժուհիներու պատրաստութեան նպատակներով:

«Միացեալ Ընկերութիւն» (1880-ին) կազմուած գոյութիւն ունեցող երեք մեծ ընկերութիւններու Կիլիկիանի, Արարատեանի և Գարգասիրաց-Արեւելեանի միացումով:

Կրթական այս կազմակերպութիւններն ու մարմինները ծնունդ տուին նաև մշակութային այլ ձեռնարկներու: Արեւելահայ և Արեւմտահայ երկու հաստատմանը մէջ բազմացան տարածներ, բացուեցան բարաններ, թատրոններ, լոյս տեսան գրաւորներ ու մատենադրական հաստներ, լրատվարներ ու պարբերականներ. կողմակիւրդութեան զարգացան ու ժողովրդական մատենադրաններ: Այս վերջիններու շարքին էլ միտման, Երուսաղէմի, Վենետիկի վիճակները և Պոստոյ մեծ Մատենադարանները՝ հարուստ հայ մտքի արտադրութիւններով և գրչագիր նմուշներով, առին լուսազոյն կարեւորութիւններ մեր բանասէրներուն և պատմաբաններուն, ժամանակի փոշիններէն և մշուշներէն վերբերելու և հատորներու լոյսին բանալու հայ հանճարի և արեւետի գեղեցկութիւնները:

Կրթական և իմացական զարթոյցի սանտրինի յառաջդիմութեան և ազգային համար ազգային լուսազոյն յոյսերու խանդին բերին առաւել չարիք իրենց մասնակցութիւնը մեր մեծահարուստները, մեր բարերարները՝ ինքնուրուք կանգնեցան հայ եկեղեցիներ, զեղազարգուեցան ճոխութեամբ կանխողներու և զորգերու՝ և նկարներու, ու հայ հաւատքի և ինքնպիտակցութեան ձեթով մշտնջող պահուեցան այդ կանխողները:

Ազգային գոյութեան անարատ պահպանման ու յարատեւութեան մտահոգութեամբ, մեր ժողովուրդի ազնիւ, վեհանձն ու քաղաքար զաւակները, Հայ Ընկերացու կողքին կանգնեցին Հայ դպրոցը ու հասարակ կանխողին մատիկը վառ պահեցին նաև Ա. Մետրոպի հոգիին ու մտքին ջանքով: Գարու կրթական կարևոր հաս-



(1928 թ.) 26.000 սակի կիմնադրամով, որուն նպատակն էր Պրիււէլի համալսարանական ուսումնին մէջ կարգապահել հայ ուսանողներն և պատրաստել մասնագէտներ՝ մասնաւորաբար Հայաստանի համար:

Փարիզի Հայ Ուսանողի ճուղը և Մասնադպրանքը՝ որուն կը նուիրէ իր և իորը զերթնումն հրաբուր մէկ մասը:

Նուպարազեկի կիմնադրութեան համար մեծ փասկը:

Երեւանի Անկախութեանը՝ որուն կը յատկացնէ 13.200 սակի:

Իսկ բարեբարի մեծագոյն գործը կ'ըլլայ կիմնադրութիւնը Հ. Բ. Բ. Միութեան (1906) որուն փատարած նախախնամական զերթ վերջին քառորդ գարու հայ պատմութեան մէջ, գուրս է ունի կասկածէ:

Իստակառնածախով միայն անուններով (ի,կնց ցործերուն թուումը պիտի երկարէր այժմ էջերը) կը ինչնք նոս մի քանին մեր բարեբարներէն Ազգապայեան, Մանրաբան, Մեկոնեան Նղբայրներ, Իզմիրեանց, Շահնազարեանց, Սանասարեան, Լազարեան, Մուտախանեան, Մուրաշեան, Սամաւէլ Ռաֆայելեան, Սազուլ Արքին, Պ. Առուսեան, Ազ Կարապետ Գալուս, Նիլազարեան Նղբայրներ, Կարապետեան, Նիլայեան, Քելիկեան Խան, Գարակոզեան Նղբայրներ, Յովակիմեան Նղբայրներ, Գալլազարեան, Կամարապետ Տուն, Կիւլպեմկեաններ և այլն, որոնք կրթական կազմակերպութեանց և մշակութային շարժումներու հետ գարձան իրենց ժամանակի և ըստ իր ժամանակներու ազգային արժէքներու ձազկման լրացուցիչներ, հնչեցնելով բոլորին անխտիր ազգային զարուար ինքնագիտակցութեան քանցը:

Անոնք մեզմեջին գաւառութիւնները մեր պանդխտութեան ու փառասեցին մտաւա-

խութիւնները օտարացումի և ձուլումի, իրենց կիրտած Նիկոզիցիներով ու Փարսցաներով: Այդ զոյգ Հաստատութիւնները՝ զարուար ազգայինը ազգապահպանման, զարձան մեզ համար կարբներ հող ու անկիւն, ուր բարսից ազգին սիրաց, ներարկելով սերունդէ սերունդ մեր պայտերուն կենսաւէտ արիւնը: Այդ արիւնը մեր երակներուն, ու գաղթականի ցուպը մեր մեաքերուն ջքալեցինք օտարութեան մութ ու պատառաժուտ ճամբաներէն, բարձր քանակ լաւ հայ հանձարին ու առաքինութիւններուն: Այդ ջանակիրներէն մէկն է նաև Ս. Աթոյն՝ ոչոս Բարեբարը՝ ԳԱՍՈՒՍՏ ՊԵՏ ԿԻՂՊԵՆԻՆՆԱՆ, որ ազգերու և կրօնքներու ծանր կնիքը կրող Մասնադպրաններու պաշտպան մէջ՝ Սինոի բարձունքին վրաց, կարելի դարձուց ՄԵ՛ր աջ Մասնադպրանքը իր նորութեամբ, շքեղութեամբ ու ստրքաւորումով երկրորդ հուշակում կիւլպեմկեան Մասնադպրանք, ուր հասարակութեան օրհասներուն նկատմամբ իրար ցնցեցին հազարաւոր կատարներն ու մերձուար Արեւելքի հայկական պահեստը թող երթան մեր փառասեցիկներէն բոլոր անոնց որոնց գիտցան իրենց հետաքրքրութեան առարկայ դարձնել Հայ Նիկոզիցի, Հայ Իզմիրեան ու կրթական հաստատութիւնները, և արժեարկը զանոնք ըստ կարկուտ նուիրատուութիւններով:

Այս փառասեցիկներէն հետ, Սինո իր սա քաջարիկ թիւով կը փոխանցէ Ս. Աթոյն Միտրանութեան, անոր Գաւառային և Համայն ժողովուրդին նորաստեղծական պայտերուն ու ըստապէս մաղթանքները մեծ Բարեբարին՝

Վսեմ. Գալուս Պէյ Կիւլպեմկեանին:

Ք. ՎԱՐԴԱՊԵՏ

**ԿՐՕՆԱԿԱՆ**

**ՄԱՆԳԵԱՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ**

(ՅԵՏՆԱԿԻ)

Եթէ դուրսէն եկած օտարական աչք մը ուչացրութեամբ գիտէր մեր արևորդութիւնները, Յրեանօր լիցնող շարքաներու ընթացքին մասնաւանդ, պիտի նկատուր թէ Եկեղեցին իր ծիսական արտայայտութիւններուն մէջ՝ բան մըն է որ կը սկսի: Եւ եթէ այդ կ'ընտելանք ներկայածպէր տարուան՝ բոլոր շարքաներուն վրայ, պիտի կարենար զգալ թէ այդ ամբողջ տարին լեցած աս ձեռուած է անձի մը կեանքով: Մարդը բախան ու գործերը կրնան փոխուիլ, յաջողութիւնն ալ ձախողութիւնը, մահն ալ կեանքը կրնան յաջորդել իրարու տարած մը ժամանակաշրջանին, սակայն միակ բանը որ կը մնայ նոյն՝ օրերու և տարիներու երկայնքով, և աւելի խոր քան կեանքի՝ բոլոր այս փոփոխութիւնները, անկապ պատմութիւնն է Անոր՝ որ ծնաւ Բեթղեհէմի մէջ և Չիթենեաց լեռնէն բարձրացաւ Երկինք: Այդ ներկայութիւնը ճշմարտութիւնն իսկ է քրիստոնէութեան, որ կ'աղոյր ընդ որ ճշմարիտ հաստատեալն էրու մէջ՝ իր ներքին փորձառութեամբ կը փորձարկէ բոլոր հաստատեալները, գլխաւորութեան և կ'ատարելութեան ճամբով առաջնորդելու համար Անոր՝ որ սկիզբը, օրինակը և կասաբեութիւնն է կեանքին:

Յիսնակի ժամանակամիջոցը Եկեղեցին սահմանած է իր պատրաստութեան շրջան, կարենալ ընդունելու համար Ան՝ որ կուգայ ամէն տարի, անգամ մը ևս նորոգելու և առաջնորդելու զմեզ իրով՝ Իրեն: Յիսուսը թէ Փրկիչ և թէ Գաղափարացիպէն է մարդկային կեանքին, և իր այս երկու հանգամանքները կարելի չէ բաժնիլ իրարմէ, և մեր բողանդակ կեանքը պարտի ձեռուիլ և երանգաւորուիլ Իմով՝ որ մեր փրկութեան և առաջնորդութեանը համար եկաւ և իրագործեց ինքզինքը մարդկային պատմութեան մէջ՝ իրբն միակ ու ճշմարիտ առաջնորդը անձնուր քրիստոնէին: Ու երբ սկսող տարուան բարձունքէն գիտենք հանգուանները Յիսուսի կեանքին, զոր

Եկեղեցին մի առ մի կը յիշատակէ, մենք գիտած կ'ըլլանք նոյնպէս՝ Կառգրասանները մարդուն և մարդկութեան բողանդակ պատմութեան և յառաջդիմութեան: Ինչ որ կը վերաբերի Յիսուսի աստիճանական փեռնքին, պատկերը պարտի ըլլալ ամէն քրիստոնէի, որուն կեանքին իւրաքանչիւր հանդիպումը կը ճշդուի և կը կատարելագործուի համաձայն կեանքի օրինակին Անոր՝ որ աչքն է մարդկային բողանդակ ճշմարտութեան: Որով տարին մինք կը սկսինք թեւադրութեամբ ու խոստումովով աչք իրականութեան որ Յիսուսին է, և որ ստեղծ միջկուգայ իրբն ներդրածիլ ու կատարելագործիլ տարր մեր մարդկային և ստեղծածային քննութեան:

Եկեղեցուց տարձրմանը կը սկսի Իրեն համար ըլլալիք պատրաստութեանը շրջանով, նիսնեակ, Իր ստեղծածայայտուածութեամբ, Մեռնող, Իր շարժարանքներով և մահով, Պաշտելութիւն, Իր յաղթանակով: Յարութիւն, և աշխարհ զրկած Իր Ա. Հոգիով, Հոգեգալուստ:

Ռիստիակ, կամ պաշտարանութեան օրան. Յիսուս յանկարծակի ու մէկէն, առանց որեւէ ազդեանի և յայտարարութեան, չեկու աշխարհ: Անկապ եկաւ աչք անհն էրբ աշխարհը աշխատ պատրաստ էր գինք ընդունելու: Ամբողջ Հ. Կատարանը պատմութիւնն է այս պատրաստութեան: Հրէից պատմութեան բանակին նախաձայնութիւնն է իր գալստեան: Պատմութեան իրականութիւնն է թէ Յիսուսէն առաջ ամէն բան Իրեն կը նայէր և Իրմէն վերջ մարդկային բոլոր ձգտումներն ալ յառաջդիմութեան ներքէ և աւարտուած և կըքուած են իր կեանքով, Յիսուս կեդրոնակէտն է մարդկային պատմութեան: Մենք ի վիճակի չենք ամբողջովին հարկնալու մեծութիւնը իր սուսքերութեան, առանց ի մտի ունենալու կրթութիւնը Հրէից և ժամանակի բողանդակ քաղաքակրթութիւնը, որ կը պատրաստուէր ընդունելու Յիսուսը իր Փրկիչ և Տէր: Այսօր, ժամանակի քաղաքակրթութեան բոլոր սուսքներով հանդերձ, եթէ փորձենք ոչ քրիստոնեայ հեռաւոր կղզիի վրէն բնակիչները քրիստոնեայ ընել, պիտի չչաջողինք, եթէ անոնք պատրաստուած չեն, եթէ Աստուած պատրաստած չէ զիրենք ընդունելու զինքը:

Ահանց<sup>3</sup> պատրաստութեան, ինչպէս բնութեան, նոյնպէս նաև ժարգային կեանքին մէջ՝ ոչ մէկ բան կրնայ սկսել և արդիւնաւորուիլ: Յորինաստը որ կը ծիւ, կը մեծնայ և՛ հասկ կը կապէ, ծառը որ կը զարգանայ և՛ իր պտուղը կուտայ, մարդուն և բնութեան՝ պատրաստութեան և եղանակին կը կարօտին: Նոյն է պարագան նաև մարդիւր՝ որոնք պատմութեան մէջ Մեծեր կը կոչուին և կ'առաջնորդեն պատմութեան թափօրը: Անոնք ևս իրենց պատրաստութեան շրջանը, իրենց յիմանկը ունին: Մովսէս, Մովսէս, Շարլմայն և Շէյքսպիր, այս ընդ անձնաւորութիւնները, որոնք կեանքի բոլոր բարիքները հաւաքած, կուզան ժամանակէն ժամանակ բայտուելու իրենց բերածին՝ կարօտ աշխարհին, իրենց գաւլէն առաջ աշխարհը կը պատրաստէ զիրենք ու փոխադարձաբար կը պատրաստուի զիրենք ընդունելու: Ասիկա կը հետևի երկու իրողութիւն, առաջին թէ Աստուած առանձնապէս խնամք ունի իւրաքանչիւր անհատի մասին և իւրաքանչիւր մարդ ունի իրեն սեպակայն եղող անհատիկ նկարագիր մը: Աստուածային խնամարկութիւն՝ մարդուն նկատմամբ, և մարդկային անհատականութիւն. այս զոյգ գաղափարները շատ պայծառ են Ս. Գրքի մէջ, թէ Հին և թէ Նոր կտակարաններու մէջ: Միացուցէ՛ք այս զոյգ սկզբունքները և պիտի տեսնէք թէ Աստուած զիպուրծով չի զրկեր հոգիները աշխարհ, այլ իւրաքանչիւրին կը սահմանէ ժամանակ և տեղ, որպէսզի անոնք գան կատարելագործելու ինչ որ ունին: Յիսուսի Գալուսեաց և աշխարհի պատրաստութեան ժամանակն ոչ շրջանը այս ընդհանուր բնկըզբունքն է որ կ'իրազդոծեն: Աստուած կը մէկ մեզմէ իւրաքանչիւրին օրրանը դարբնու մը՝ և երբ պատրաստ ըլլայ մէկ ինչ, անոր համար կը սահմանէ կեանքը: Այս կերպով ծնունդէն դուրջ կայ պատրաստութեան շրջանը, Յիսուսի:

Ու Յիսուսկէն վերջ՝ կուգայ Մեծնզը, որ նշանակալից և մեծ է համաձայն այն անհրաժեշտութեան՝ որուն զոհարում տալու կուգոր եկողը: Այդ ստատուէ պատկերի ետին կայ դարբնու ձգտումը դէպի երկինք և մարդուն ճիշդ նուաճելու նիւթին տիրապետութիւնը, մեղմնու առաւապանքը մարդուն, անուշելու կեանքը և

սկիզբը գնելու նոր կարգի մը ինչպէս կեանքին՝ այնպէս ալ պատմութեան մէջ: Եր ծնունդով մարդը կը հնուանայ ինքզինքէն, այսինքն նիւթէ և անոր տիրապետութեան նէկ, և կը մտնեմար Աստուծոյ, այս կերպ կը նորոգուէր Աստուծոյ հարցութեան եւ մարդուն որդիութեան իրականութիւնը մարդէն անկտուած:

Յիսուս ունեցաւ իր պատրաստութեան շրջանը, իր ծնունդը և ապա իր յայտնուութիւնը, որ ուրիշ բան չէ բայց զիտակցուութիւնը իր զերին: Աշխարհը դարեբով պատրաստուեցաւ իրեն համար, և ինք եղաւ այդ պատրաստութեան դարձումը ծնունդը իրեն ժառանգորդ Աստուծային և մարդկային բարձրագոյն յատկութիւններուն: Յիսուս խորապէս զգաց կարիքը մարդուն և զիտակցութիւնը իր զերին և առաջին օրէն յայտարարեց թէ ինք չէր եկած ծառայութիւն ընդունելու, այն ժառանգորդ և տալու իր կեանքը. ի խնդիր մարդերու պաշտպանման:

Սակայն մարդերէն քանինն՝ կ'իրաւունքն իրենց գեբը այս կեանքի մէջ: Պահ մը եթէ մտածենք թէ մենք հ'ապրինք շատ որոշ և հասկանալի նպատակի մը համար, կրթիւ մեր սիրտը սիրոյ է պարտականութեան պարգեներով և օրհնութեան ազդէր ըլլալ մեր եզրայն մարդերուն: Քիչ ալ շատ քիչ բան կրնանք ընել մենք իրարու այս աշխարհի մէջ՝ սակայն գիտնալ թէ կաք սիրտ մը որուն զարկերը կը տրոփեն քու կինիդ հետ միասին, ասոր մէջ կայ բան մը բարձրօրէն ամօքիչ: Անուշ խաղք մը և կարեկից օւ յարգալից վերաբերմունք մը մեծ զոհողութիւններ չեն պահանջիր: Երբ սեւրիլ են իրենց աբէքին մէջ՝ ևս արեւտազագաթներ են կեանքէն ապերախտուած հոգիներուն համար:

Ո՞վ մեզմէ պաշտպան ուզեց ըլլալ իր եղբոր երբ ան պէտք ունեցաւ մեր արդար անակցութեան, զ՞ով մեզմէ երբեքիցէ սքրբազան պարտականութիւն նկատեց իրեն, նստիլ իր հիւանդ մերձաբորին քով, երբ այդ վերջինը պէտք ունէր մեզ խնամքէն և գուրգուրանքին: Մարդկային պարտականութեան այս զանցառութիւնը անպարտմաննի է, երբ մտածենք ինքնահարգութիւններու որոնք կը վերապահին մեք անկատար մնացած սիրոյ պարտականութեան:

ներուն: Մեր ետասիրութիւնը մեր վախկտութիւնը և մեր թշուառութիւնը յամախ զմեզ պարտազանց կը ընեն մեր մարդկային եւ ընկերային պարտականութիւններուն նկատմամբ:

Մարդը երկու անմահ ձգտումներ ունի կեանքին մէջ, ինքզինքը դիտնալ, որ կը նշանակէ գիտակցել իր կարելիութիւններուն, և ապա տանիլ այդ կարելիութիւնները եղբայր մարդերու: Յիսուսին մէջ այս երկուքը մէկ բոցով կ'այրին: Իրեն համար անձնական ու ընկերային կեանքը իրարու համար են և զիրար կը լրացնեն:

Յիսուս իր ծնունդէն և աստուածայայտնութենէն վերջ, քաղց իր ընկերային դերին, փառապանքին: Ինչ կերպով ալ որ կազմուած ըլլայ կեանքը, անկա չի կըրնար իր կարելիութեանց բարձրագոյն շնորհն ու մծնութեան հասնիլ, առանց տառապանքի: Հուս տառապանք ըսելով պէտք չէ հասկնալ այն զգացական ու քիչ մը վիպական դժգոհումը որ հասարակաց է քիչ մը ամէն մարդու կեանքին, այլ այն գիտակցի վերելքը որ մեծ կեանքերու միայն տանուկ է, այն էական յատկութիւնը որ մարդկային է միայն և որ երեսն կուգայ միայն տառապանքով:

Առհասարակ տառապանք ըմբռնելու սխալ կերպ մը կայ՝ որ մեզի կուգայ մեր անցեալէն, վատնելի մեր գործերը կը հետեին մեզի, որ մեզի կրնայ գալ մեր ապագայէն, անտոյգ մեր վիճակէն: Իրական տառապանքը ստեղծագործ իսկութիւնն է, ինքզինքը գերազանցող, ինքզինքը բաշխող և անելի վեր մտակարակներու վրայ ինքզինքը իրագործող: Այսպէս որդեծնութեան ցաւերուն մէջ գալարուող մայրը խորապէս ուրախ է ինքն իր մէջ. վերաւոր ներքոյք սրբախ և հպարտ է հոգիով, ու ստեղծագործ արուեստագէտը գերազոյն նրբանքով մը կ'ուրախանայ իր էութեան բարձրագոյն կատարներուն վրայ, հակառակ որ իր կարողութիւններուն ծայրագոյն լարումը հիգի օուր տառապանքով կը շարձարէ զինքը: Տարբերութիւնը որով կը զատուականէին կին քաղաքացիութիւնը քրիտոսոնէականէն, կը լայնամասն տառապանքի անմոլորին և անոր հազած նշանակութեանը միջև: Սխալ է ըսել թէ կեանքը կազմուած է ուրախութիւններէ և վիշտէ, անոնք ար-

տայայտութիւններ են կեանքին, բայց կեանքը չեն: Կեանքը խտնալ միութիւնն է, ուրախութիւն և ցաւ եթէ նպատակի մը համար չեն յուզեր մեր էութիւնը, կը դառնան պատահանքեր, զուրկ նշանակութենէ:

Մենքեան նախօրեակի առիթով, այս հակիրճ բացատրութիւններու մէջ, կ'ընդգծուի Յիսուսի կեանքին զիտաւոր հանգրուանները, որ այսպէս հանգրուանները կը կազմեն անձնիւր քրիստոսնէին: Նկատելիները կը յաշորդեն իրարու կեանքի մէջ, ցորենները կը ցանուին, կը հասունան ու կը հաւաքուին, լեռները կրնան շինուիլ ու քանդուիլ, սակայն ասանք բոլորը երեւոյթներ են և պատահականութիւններ՝ որոնք չեն կրնար արգիլել զօրաւոր մարդը ինքզինքը իրագործել: Աստուած նախ կը պատրաստէ մարդուն տեղը այս կեանքին մէջ, յետոյ մարդը իր ծնունդով կուգայ և կը գրաւէ այդ տեղը իրեն կեանքի իրողութիւն. ապա կը կիրարկէ իր ուժն ու կարողութիւնները, տառապանքը ընկանարար կը հետեի իրեն և կը հասունցնէ զինք իր ապագայ յաղթանակին համար: Ու այժմ կերպով զարգացած, յառաջդիմած և ինքզինքը իրագործած կեանք մը իր մահէն վերջ կը թողու իր անմահ գործին հետ միասին անմահ յիշատակ մը:

Այս կարգի, կատարեալ կեանքի օրինակ մըն է որ քրիստոսնայ Նիկողեցին ունի իր առջև տարուն րոզմարդակ եղանակներուն և օրերուն մէջ. և Յիսակ, Մնունդ, Ասուածայայտնութիւն ու Զատիկ հանգրուաններ են այդ Մեծ կեանքի մեծ իրագործումներուն:

Ոսկայն մի սոճանք որ Ան միայն տկար մը չէ, այլ զօրութիւն մը: Մենք պարտինք երթալ Իրեն, կեանքի իր օրինակով, բայց մենք կրնանք երթալ Իրեն շնորհիւ իր օժանդակութեանը միայն:

Կեցած այսպէս գէպի Ս. Մնունդն ու Աստուածայայտնութիւնը տանող ճամբուն վրայ, մտածենք մեր կեանքն անցեող օրերուն, լոյսին մէջէն Անոր՝ որ կ'առաջնորդէ զմեզ ամէն տարի և որ անգամ մը ես կը շտառաւորուի մեր առջև, առաջնորդելու մեր քայլերը այն սուրբ հանգրուաններէն որ մեր Տիրոջը եղաւ և Իմով մերը պարտի ըլլալ:

b. Վ. Տ.

ԼԵՐԱՆ ՔԱՐՈՋԸ



Հունձքի օր մըն էր, Յիսուս մեզ է իր միւս բարեկամները բլուրներուն կանկնց, իրկիրը շատ անուշ կը բուրբեր, և նման թագաւորի մը աղջկան կարսանկան խնճոյքին, կը կրէր իր բոլոր գոհարները: Ու երկինքը իր փեսան էր:

Երբ հասանք բարձունքներուն, Յիսուս անշարժ կեցաւ բուրաստանի պսակներուն մէջ, ու ըստաւ մեզի, «Հանաղչեցէք հոս, խաղաղեցուցէք ձեր միտքը ու լարեցէք ձեր սիրտը, վասնզի ես շատ ըսելիքներ ունիմ ձեզի»:

Այն ատեն մենք երկարեցանք կանաչ փոտերուս վրայ, ամբան ծաղիկները կը չըջապատէին մեզ: Ու Յիսուս մեր մէջտեղն էր նստած:

Ու ըստաւ .

Պրանի անոնց՝ որ խաղաղ են կողմով: Սրանի անոնց՝ որ գերի է ձն դարձած իրենց ունեցածին, վասնզի անոնք աշատ պիտի ըլլան:

Սրանի անոնց՝ որ կը յիշեն իրենց ցաւը, և իրենց ցաւին մէջ կը սպասեն իրեն գուրբեան:

Սրանի վանց՝ որ քաղցն ունին ճըշմարտութեան և գեղեցկութեան, վասնզի անոնք քաղցը հաց պիտի բերէ, և ծաբաւը պագ չուր:

Սրանի արհեստներուն, վասնզի անոնք պիտի միտքարուին իրենց ազնուութեամբ: Սրանի անոնց՝ որ սուրբ ին արտով, վասնզի անոնք Աստուծոյ նստ պիտի ըլլան:

Սրանի ողորմածներուն, վասնզի անոնք բաժինը ողորմութիւնը պիտի ըլլայ:

Սրանի խաղաղաբարներուն, վասնզի իրենց հողին պատերազմէն վեր պիտի բընակի, և անոնք պիտի դարձնեն Իրուտի գաւառը պարտէզի:

Սրանի որսացուածներուն, վասնզի անոնք թեթևատն պիտի ըլլան և անոնք պիտի թեւաւորուին:

Մնացէք և ուրայն եղէք, վասնզի դուք ձեր մէջ ունիք երկնքի թագաւորութիւնը: Հին երգողները կալածուեցան կեր անոնք այդ թագաւորութիւնը երգե-

ցին: Դուք ևս պիտի կալածուիք, և հոն է ձեր պատիւը և ձեր վարձատրութիւնը:

Դուք էք երկրի աղը, եթէ աղը անկամի, ինչով մարդու սքտին կերակուրը պիտի աղուի:

Դուք էք աշխարհի լոյսը: Այդ լոյսը գրուանի տակ մի դնէք: Թող աւելի բարձրէն շողայ ան, անոնց կամար՝ որոնք Աստուծոյ քաղաքը կը փնտռեն:

Մի կարծէք որ կս եկայ գպիրներու և փարսեցիներու օրէնքը լուծելու, ձեզ հետ իմ օրերս կամբուած են և բառերս հաււընուած, և Սո քիչ ժամեր ունիմ ուրիշ օրէնք մը լեցնելու և նոր ուխտ մը քաջանելու կամար:

Ըսուած է ձեզի որ պիտի լսպաննէք, բայց Սո ձեզի կ'ըսեմ, պիտի չբարկանաք առանց պատճառի:

Ձեզի, հիներէն, պարտականութիւն է տրուած բերել ձեր հորթն ու գառը և ձեր տատրակը տաճարին՝ ու զսնել զանոնք Սեղանին վրայ, որպէսզի Աստուծոյ աղանգքը լիանան անոնց ճարպին հոտէն, և դուք ներուս ստանաք ձեր յանցանքներուն կամար:

Բայց ես կը կարցնեմ ձեզի, պիտի տա՞ք Աստուծոյ ինչ որ ի սկզբանէ իրն էր, և պիտի հաճեցնէ՞ք զԱյն, որուն գահը լուս խորունկին վերեւէ է և որպէս քաղաքները միջոցը կը շըջապատեն:

Աւրեմ, ձեր եղբայր գտէք եւ կաւտընեցէք անոր հետ նայք քան ձեր տաճար փնտռելը. և պէտք է սիրայօժար բաշխել զբացիին: Վասնզի այսպիսիներու հողիններուն մէջ Աստուած կառուցած է տաճար մը, անոնց սքտին մէջ սեղան մը, ոք պիտի չկործանի երբէք:

Ըսուած է ձեզի, ակն ընդ ական և ատաճն ընդ ատաման: Բայց ես կ'ըսեմ ձեզի. հակառակ մի՛ կենաք չարին, որովհետեւ զմտազրուութիւնը կը զարգացնէ եւ կը գրգռէ շարը: Տկարն է որ վրէժխնդիր կ'ըլլայ: Ան որ զօրուոր է կողմով, կը ներէ, և պատիւ է վերաւուած վիճակի մէջ ներելը:

Միայն պտղատու ծառը կը թօթուրէր կամ կը քարկոծուի կերակուրի կամար:

Վաղուան հոգածու մի ըլլաք: Կալ մանաւանդ սեւեռեցէք, զմայլեցէք այս օրուան վրայ, վասնզի այս օրուան իր կրաւքը բաւական է:

Մի՛ շատ մտահոգուիք ձեզմով երբ կուտաք, այլ մտահոգուեցէք կարիքէն: Վասն զի ամէն սուռոզ ինքը կը ստանայ շորմէն, և շատ աւելի առատ:

Եւ սուէք իւրաքանչիւրին իր պէտքին համաձայն, վասնզի, Հայրը՝ աղ չի տար ծարաւին, ոչ ալ քար՝ քաղցածին. և ոչ կաթ կարէ կտրուածին:

Եւ մի՛ տաք շուններուն ինչ որ սուրբ է, ոչ ալ նետեցէք ձեր մարգրիտները խոզերուն առջև: Վասնզի այսպիսի ընծաներով դուք կը ծաղրէք զանոնք, և անոնք ալ ձեր ընծաները պիտի ծաղրեն և իրենց ատելութեան մէջ պիտի ուզեն փնացնել զձեզ:

Մի՛ գրկէք ձեզի համար գանձեր որ կ'ապահանին կամ կրնան զողջութիւն: Այլ մանաւանդ գանձը որ չապականիր և որ չզողջուիր, և որուն աղուորութիւնը կ'աւելնայ երբ շատ աչքեր դիտեն զայն: Վասնզի ձեր գանձը ուր որ ըլլայ, ձեր սիրան ալ հսն է:

Ձեզի ըրուած է որ մարգասպանը սուրի պիտի տրուի. թէ՛ զողջ պիտի խաչուի և պոռնիկը քարկոծուի, և երբ անոնք պատժուին մարմնով, ձեր հոգիները պիտի մթննան:

Ճշմարտապէս ոչ մէկ ոճիւր կը գործուի մէկ մարդու կամ մէկ կնոջ կողմէ: Բոլոր ոճիւրները կը գործուին՝ բոլորին կողմէ: Եւ ան որ սուգանքը կը վճարէ կարելի է կը կոտորէ օդակ մը շղթայէն՝ որ կը կախուի քու ոտքէն: Թերևս ան իր վիշտով գինը կը վճարէ քու անցաւոր ուրախութեանս:

Այսպէս խոսեցաւ Յիսուս, և իմ փափաքս էր չօքել և պաշտել զայն, սակայն ամօթխածութենէս չկրցայ շարժիլ, ոչ ալ խօսք մը ըսել:

Բայց ի վերջոյ, խոսեցայ, և ըսի. «Ես աղօթել կ'ուզեմ այս վայրկեանիս, սակայն լեզուս չանրէ, սորվեցուր ինձի աղօթել»:

Եւ Յիսուս ըսաւ. «Երբ աղօթել կ'ուզես, թող քու անձկութիւնդ արտաբերէ բառերը. իմ անձկութեանս մէջ հիմա այսպէս կ'աղօթեմ»:

«Հայր մեր, երկրի և երկնքի մէջ, սուրբ է քու անունը:

«Քու կամքը մեզմով կատարուի, ինչպէս միջոցին մէջ:

«Տուր մեզի հացէդ օրուան կամար բաւական:

«Քու զթութեամբդ ներէ մեզի և բարձրացուր զմեզ իրար ներքիւս:

«Առաջնորդէ մեզ քեզի և երկնցուր ձեռքդ մեզի խաւարին մէջ:

«Վասնզի Քուկդ է թագաւորութիւնը, և Քու մէջդ է մեր զօրութիւնը և մեր լրութիւնը»:

Իրիկուն էր, և Յիսուս վար իջաւ բլուրներէն, եւ մենք բոլորս նետեցանք իրեն: Ու երբ կը հետևէի իրեն՝ կը կրկնէի իր աղօթքը:

ԽԱԼԻԼ ՃԻՊՐԱՆ  
Պատգամեց՝  
ՄՈՒՐԱՏ ՄԱՆՈՒԿԵԱՆ,

ՊՕՍԹ ԵՒ ՊՅԷՔ

□ Անունը որ Յիսուսի մէջ կը ցուցնին գերազանցապէս բարի եւ իմաստուն մարդու մը զմաքիլի սիպարոյ միջոց, պարզապէս կ'ապարտեն անոր բարձրօրէն հրաշայի սթիմք. անոր մէջ կայ նուաճող ազդուութեան մը հրամայական ոյժը, որ կը բազաւօրէ տեսչուուն վրայ, եւ կը գերէ հոգիները, որ կը խօսի եւ կը պահպանէ:

□ «Քազաւոր ծնած» Քրիստոսը անգամ մը միայն ծնաւ պատմութեան մէջ. բայց անիկա ամէն օր կրնայ ծնիլ մարդկութեան բարոյական կեանքին մէջ, եթէ դեմէ ժաւարի մը բարի եւ խաղաղ սրնուորքը:

□ Եւ ո՛րք որ ծնիլ այդպէս, հոն կեանքը կը զգենու այն արբարար զօրաքիւժը, որ զի ստեղծ անոր գրեթէ իւր անձանց կողմերը, եւ կ'ազնուացնէ ամէն ինչ, պատճառ թէ արդիւնք, ու նոյն ասեմ կի Յիսուսի՝ անձնուրաց նուիրումի սգին, որ կայսնիքի նեւօրիս ծառայութեան:

□ Քայց ո՛րք որ չի գտնակալուր՝ ամ, կեանքի ընթացքը հետզհետէ անկումէ անկում կը գահավիժի. մինչեւ ի վերջոյ կ'անշարժացանայ վերջնական կորուստի մէջ:

□ Քաբարը ծնաւ անիկա, ու Քաբարըք մեռաւ պատմութեան մէջ, մտուրէն մինչեւ կախալանը. բայց պէտք է ապրի իսկապէս ՔԱՊԱՒՈՐ մեր բարոյական կեանքին վէջ: Իր իօխանութիւնը պէտք է լինի ամենևն անվինելի. իր սերը պէտք է լինի մեր օրէնքը, իր խաղաղութիւնը մեր պատգամը, իր պարտաւորութիւնը եւ «կամաքը մեր երջանկալիւնը:

ԱՌՅՈՒՄԱՆ ԶԳՄԱՆՔ

### ԵԿԵՂԵՅՑԱԳԱՏՄԱՆԿԱՆ

### ԷԶՄԻԱԾԻՆ ԵՒ ԳԱՆՁԱՍԱՐ

ԳՆ

Այս հրատարակչությանը կը յատկացնենք Ս. Էջմիածնի Մայր Աթոռին և Գանձագրոցի Ազգային Կաթողիկոսութեան ցարսաթերս թիւ 1441 թուականին, մինչև ժրհատը ինչ խաբանուած ժԹ. գարու սկիզբը 1917:

Գանձագրի կաթողիկոսութեանը թեև Ազգային կը կոչուի, բայց հարցած է գրիթեւ ամեն յարեալ, հետևաբար կրնանք զատի մարտահամարից մէջ Հայ Ազգային Կոթողիկոսութեան և պատմութեան:

Կիրակոս Ալեքսանդրի կաթողիկոսութեան մասնակցութեան (1411-1412), Աղուանից Աթոռին վրայ կը գտնուէր Գրգոր Հոնեացի և որուն խո օրհնութիւնները կը դրիէ Ս. Էջմիածնի Կարգաբար հայրապետը իր պատմական արտօնակին մէջ և յիշեալով զինքը Ազգային կաթողիկոսին յետոյ և Արի կաթողիկոսին յետոյ:

Մայր Աթոռի փոխգործիչներն իրենց կանէն պիտուի յաւելիլ զան զայց մը ժամանակահատիցը համար կարեօք յիշատակներ չունինք երկու Աթոռներու յաջարկութեանց մասին:

Այր Էջմիածնի կթղ. Աստվածատէր Ե. Ասլամանցի գրով (1545-1567) և Աղուանից կաթողիկոսութեան Գրգոր Աւերացու և (1506-1573) և ուրիշով օգտուել ժամանակին արեւոյ ջազարքանն իստանուկացութեանը կը փորձէլ փրկացնել Ս. Էջմիածնի պատկանող Նախիջուան քիչաբարքանի և Պապանի Աղապա և Հօսի քուստի ներքո և իր ջանքէ Աթոռակից կաթողիկոսը (1545-1567) և որ կողմը անք անմէջը կը զարմ Աթոռն Կթղ. Երեւանցիի և զյաշարի Կթղ. Աղապարից կաթողիկոսին կողմը և Սար Թորոսաղէն զարտաք հրովարտել մը անմէջով արտօնով Ս. Էջմիածնի անփական պիտակները (1567) և:

և մէյն իտարածէն մինչև ԺԷ արտօնովը և Աղուանից Աթոռը չարեւիք անք պատմութեան թատերաբեմին վրայ:

ԺԵ. գարու վերջերը Աղուանից կաթողիկոսութեանը պատահաբար զամենամեծ էր երկուք, Սիմեոն (1675-1701) և Երեմիա (1676-1700) կաթողիկոսներուն սկիզբ, արտօք անդամ մը հաշտուելէ յետոյ նորէն դժուարած էին, և որչափ ալ Էջմիածնի կրիկոսի կողմն էր, սակայն միշտ զուգից ազդեցիկ կրթք կը պահէր Սիմեոն (Աղապարք, էջ 2689): Իսրայէլ Սրի իր քաղաքական ձեռնարկներուն մասնակցելով, հրով մար սրիմած էր Սիմեոն կաթողիկոսին և զայց Գանձագր կը նստէր, բայց մեղքոց պիտի պատասխան ստացած էր:

Յիշեալ երկու կաթողիկոսներունը մեծ են յետոյ ըստ անուրը վերջացնելով Աղուանից Աթոռը գրական իշխանացնել անձն սերած Ծասյի կթղ. Հասան Զաքարեանց (1702-1728), ասանց Էջմիածնի գլխաւոր թեան և Բայց վերջէն հաշտուելով յարտապետ կաթողիկոսին (1691-1705), հարտապետութեան ստացաւ:

Ծասյի կթղ. համարձակորէն պաշտօնակա զանգնեցաւ Իսրայէլ Սրի ծրագրին և լքու շարից Միկիչները, նայնիկ ժողովը զուգուցեց Գանձագրի մէջ և Իրենց զայնպիսի ցուխները շարունակուեցան մինչև Արի վաղահաս մահը 1711 թուի Օգոստոսին ի Ատորախանի մէջ, որ յաջարկուեցաւ թեան նախագահեց Ծասյի կթղ. և հանգստացնելով մարմինը ամբողջեց հայոց կիկոսացան զուգուցին մէջ և Ծասյի կթղ. ապանց Օրիկ իսն) մը ընելու անբաւական գունդելով պիտի ստուարուեցաւ վերջոյ տեսող Գանձագրոյ և:

ԺԶ. գարու մի արտօնակին Գարու կատարն անէն փոքրէն արշաւարդներու կ'ենթարկուէր մա մասնաորաբար քաղաքի կաթողիկոսութեանը մեծ փոփոխութիւն արտօնէին: Այս տաղանալից քրիտոնց Ծասյի կթղ. հարկ զբայ անձանց Էջմիածնի երկրի և Աստուածատոր Զաքարեանցի կաթողիկոսին (1715 + 1725) զիմքով րք. ներով Երեւանի Կաթողիկոսութեանը արտօնութեան յուն համար նորէն կոնքակ ստեղծ Մայր Աթոռէն: Բայց այս անգամ Երեւանցիները րք Կաթողիկոսին եւ քաղաքային թի մենց Էջմիածնի վրեժակ անք և Գանձագրոցի պարք չունինք: Ծասյի կթղ. յաջարկուարին կրկին Էջմիածնի գոց այս զբաւարտութեան վերջներում և Աղուանից Աթոռը կաթողիկոս վրկրոցի կիկոսիցի աս:

առիճի որոշումը հաստատեց, փոքրվուրդին մեր ջրը բուժելու համար հունաստեց թէ Ստալի հնազանդեցու ԱՎԻԿ, աստի մենք այլ պիտանորոցիցիք մեր փողի մի սէրը: Մանասանդ Ֆիկասի ասնելով Գանձասարի Աթոռին փոքորութիւնը և ուզելով դայն զօրացնել իրաչէնի հահաթուտ տերաչիին զէմ, Ստասանատուր կթգ. Գանձակի վիճակն այլ Ստալիին կը թողուր, և Նախընտրի, Ազաչիսի, Ղափանի և Տփղիսի վիճակներու վրայ այլ փոքրվարութեան կոնդակ կուտար: Իայց այս միջոցները քաւական չէին Ֆացութիւնը բարոքիլուս 4 Ստալի կթգ. Գանձասարը կը թողուր և լինելը քաւուէր և պատերազմի կը մտնէր սուպատակներու զէմ վրբու հրամանատար: Զարբարի կարեւորուն ընթացքին Ստալի ըստ իր կարելին իրրե՛ կաթողարու-զորաւոր, ապառնով Մեծն Պորուէն գալիք օգնութեան, որ շարունակ կ'ըշանար: և մնաց յուստար, թէ և կը շարունակէր իր գիտութիւնը մինչ և իր մահը 1728 թսին:

Ստալի փոթողիկոսի մահով ազատ աւապարէզ կը մնա՛ր հակաթուտ Ներսէսին (1729-1763), որ թէպէտ էջմիածնէն բանապրութեան թայց յաջողեցաւ տէր գառնուր կացուս թեպէտ Կարնպետ Կ. Սուլեյման (1726-1738) մտադրութիւն շղարմուց: Արբահամ Բ. Խոզրոցի (1730-1734) ներքեց ևս թողուց որ պաշտօնը վարէ Արբահամ Գ. Կրեասցի (1734-1737) սէր այլ ցուպուց: Եսկ Ղապար Ա. Ջահկեցի (1737-1751) զորքը քննելով Ներսէսին խոտոզմանից սուտ որ իր յանցանքը և կորուստիք արձակեց: Յետոյ խոտոմեայիբ ստալա սնկէ թէ ալ պիտի չարպատմրի և կոնդակով հազատասեց դայն իր Աթոռն վրայ: Ներսէս կթգ. Գանձակեցի ապրեսցաւ մինչ և 1763:

Ինչպէս կաթողիկոսի մահէն յետոյ անոր եզրաբարդին Իսրայէլ օձուանցաւ Կաթողիկոս Ազրականքի Գարսիկ խանին Շահվէրտի կամքով, ազանց էջմիածնի կաթողիկոսին հասանութեան և բուանց քաւոր Աղասանից հպակառուսութեան: Իսրայէլ օձուսէն քաւք Յակոբ Ա. Շամակեցի (1759-1763) կաթողիկոսին զիմեց և հաստատութիւն խնդրեց: Բայց իրք պատտարանն ստացաւ մեղադրաւ կան և յանդիմանական յաճակ միայն:

Նայն օրերուն Շամակեցին վարձանէսցաւ և Իսրայէլ կթգ. իր համարաներով

զիմեց Սիմէն Ա. Երկանեցիին (1763-1780), որ նոյնպէս զչացաւ իր հասանութեանքի պահանջիով որ Իսրայէլ անմամբ Ներկայանալ և հակապողոզները հանցնելով զորքը վերջացնէ: Իսրայէլ չհկաւ Այն ասին Ազուաններու հակապողոզ կողմը 50 հողիէ բազկացած պատգամաւորութիւն մը կազմեց և էջմիածնի բերուտ Հասան Ջաքլեան Յովհաննէս վարդապետը որ Կաթողիկոս ձեռնադրուր: Սիմէն կթգ. ասոր ալ չհանցաւ ևս թատանանքներն ևս ոպտոնտիքներու գիմարեց: Այն ասին պատգամաւորները վերադարձան Գոնձուսար և հոն Յովհաննէսը կաթողիկոս մտնողրեցին (1763-1786) և Այս բաժանումէն յուսալ և կամ Կաթողիկոսները արեց երկու տարի: Մինչ և որ Սիմէնն Յովհաննէսը հասնողեց ևս քաւուտ էջէմ Իսրայէլ չհրազանցի և Մայր Աթոռ Ներկայանալ Բայց Իսրայէլ Շահվէրտիին ապակոնդով մշտ ընդդիմացաւ: անարգելով Տփղիսի առաջնորդ Ջաքարիայի պատուիրակութիւնն ալ: Երբ Իսրայէլ վերջնապէս հետեց, Սիմէն կթգ. Եպիսկոպոսական ժողովով դայն լուծեց կորգէն: Այս Յովհաննէսի կաթողիկոսական աստիճանը Երեւոթիւն մը և արշօթներով վաւերացուց և պատշաճ պատուով և կոնդակներով զրկեց Գանձասար, Տփղիսի Ջաքարիա վարդապետն ալ ընկեր տալով (1765 Դեկտ. 28): Իսրայէլ ըստից ունեցաւ քաւուից Գանձակ տար մնաց, Էլ տարի բանադրանքի տակ:

Սիմէն Ա. Երկանեցի կաթողիկոսի կարգադրած կարեւոր յանդիմաններն « մին աք փոյս Աստարխանի առաջնորդութեան հարցը Հոն առաջին անգամ պաշտօնաւ վարած էր Աղաւանից Աթոռն Եպիսկոպոս Ներէն Միսնա Տիգրանեան, Իսրայէլ Օթիի ընկերակիցը, և հոն վարձանած ր Զազար կթգ. Ջահկեցիի օրով: այդ պաշտօնին վրայ կը գտնուի էջմիածնի Եպիսկոպոսներէն Բարսեղ Փատակեցի, որ իր գնէնարարու յութեամբը զգուսեց և պիտակայնները: Ասանք գանդապետան Չարար կաթողիկոսին: Բայց իրենց գանդապետներուն ղանկորն: Թին չգանելով Փատակեցին հետացուցին և Աղուանից Աթոռէն Ստեփանու Անանեան Եպիսկոպոսը իրենց Առաջնորդը ընտրեցին և Եղեարթէթ կայսրահրին օրով պետական հաստատութիւն ալ ընդունեցան (1749)»

Քանկեցիքին յաջորդները պատեհութիւն չուէ-  
 նեցան զբողոքելու այտ ինչորով և Գանձա-  
 սարին կաթողիկոսին յիշատակութիւնը ախ-  
 քէն իւրտիւյ խորոյց մէջ, աշնակտ որ էջ-  
 միտմտեցի վարդապետ զաժ Եսայիայայս  
 չէր կրնար այն կողմերը իրթալ և զրոյս  
 հաւաքել Պաւլոսիութեան իրաւունքով:  
 Սիմէոն գիթ՝ և զգեց էջմիածնի իրաւունքը  
 վերանանսանտի և Յովհաննէս Քառասներորդի  
 վարդապետի նուիրակութեան պաշտօնով  
 մտաւոր շրկեց: Բայց Գանձասարցիները  
 կորուսել էին և ժողովուրդին էջմիածնէն  
 պառնջութիւնը կը ընդունակուէր և Սեպու-  
 ճից երկու կաթողիկոսներն ալ չէին ուղիւ  
 ձեռնել Պարնիլ իրենց Աթոսին ստացած ըն-  
 դարձակոթութիւնը: Վարդապետին ընդունել  
 լուծիւն չգտաւ և չհրապ եռւիրակութիւնը  
 բանալ) - Իսկիս մեծ ցուտ եղած էր Սիմէոն  
 զաթողիկոսի համար: Բայց Քրք Սրբանեցիին  
 կարգադրեց Աղաւանից կաթողիկոսութեան  
 ինչորով, զեւսինը պատրաստ էր այլեւ:

Սիմէոն կիթ՝ իբրև պատմաբան Գե-  
 տերբուրդ շրկեց Տիգրանի Գաթիկ վար-  
 զապետը, Կտար յանձնեցով Սեպուսիւնէ  
 Ա, կայսրականին և Գանձասարից Պոպոս  
 իշխանին ազդուած պաշտամուտի որ մը Կե-  
 հոպ սրագան ընձաներու մարտաքիտ յանձ-  
 նարարակներն ալ գրեց Ռուսաստան զըս-  
 նուոյ գրականի ապագայիններուն որպէսզի  
 իր պատմագրական պատշաճ պնտիւններ ըն-  
 ժային և և հաւանաբարութեան մաս անոր  
 մուտքն ալ յաջողութիւնը զիւրացնեն և Այս-  
 պէս Սիմէոն գիթ՝ Կաթիկ միջոցի զիմեց  
 որպէսզի Ռուսաստանին թեմը, որ 17 րոս-  
 րներէն ժ ժ էր իւսած էր Մայր Աթոքի իրա-  
 սաստութեանը Երեւն վերածախի իր Երեւնի  
 գիտակցի միտար պետութեան համար այն  
 առիթը իրաւանս որ էր էջմիածնի ընդուն-  
 րակութե Աթոսին բարեկամութիւնը պազու-  
 ստիէ լայն թէ Աղաւանից մասնաւոր կա-  
 թողիկոսութեան որ աստիճանագոյն իշխա-  
 նութիւն մը պիտի կը ներկայացնէր Կայսր  
 քուհին այլեւայլ թանկագին ընձաներէ գաս  
 1768: Յուլիս 30: լիգանկարով հրովարտակ  
 մեծա պղ առաւել ուր կը հրովարտէր որ  
 բոլոր Ռուսիայի մէջ պտուտը շար ժողո-  
 վուրդը ցամախապատուելի Սիմէոն Պատ-  
 րիարքին և նորա Պատրիարքական յաջորդ-  
 ներուն իրաւասութեան ներքոյ յաճանքոյն  
 և առանց էջմիածնի գրաւոր վկայութեան

որ և հայ հոգեւորական նշանակեցի չըն-  
 դուստր Ռուսական տերութեան մէջ: Սյս  
 կաթողիկոսութեան յետոյ երեսնեցիմ Ռուսաս-  
 տանին առաջորդ նշանակեց Մինաս եպիս-  
 կոսոսը: Իոյնուկ հարգաւորեց հեղեցիա-  
 կան արարողութիւն մը և հրատարակեց  
 ա՛խրք հանդիսագրութեանց տօնից կայսե-  
 իակամաց և անւնով. 1771 թ, Ռուս կայ-  
 սերական տօնիմբուն հեղեցեցոյ մէջ կատա-  
 ռիլու համար:

Սիմէոն կիթ՝ երեսնեցիկ վախճանական  
 ժամանակ տակաւին Աղաւանից Աթոսին  
 վրայ էր Յովհաննէս կիթ՝ իսկ հակաթոս  
 Իսրայէլն ալ Գանձակի մէջ ճիւղ կը թափէր  
 կամ Ա. էջմիածնի զաժ Գանձասարի Աթոսը  
 ձեռք ձգելու: Սեպուսի հակառակ իր փո-  
 ձերուն Աթոսայն Հայոց Հարթապետութեան  
 ընտրութեան Դուկաս Ա. Կարնեցի (1780-  
 1791) իսկ Ռուսաստանին առաջնորդութիւնը  
 յանձնուած էր Արքայութեան Յովհէպի Արքե-  
 պիսկոպոսին: Եր յայտնի Ռուսաստանը մըն էր  
 և եռանդուն ինքնուր Սեպուսից կայս-  
 րու կիթն կային ընդունալ Աթոսի միջոց  
 թիտան սգաւ աշխատել Պարսապոյի հայրը  
 ուրք զանազան բրթի վիտակից Ռուսերուն,  
 և նոյ իւրտաներուն Կեան Աղաւանից Ռոմ  
 հանէն: Կաթողիկոսին ալ փութաց անկե-  
 կութիւններ զանցնել Ռուսական նոր ա-  
 շնակցին վերաբերմամբ: Հայոց՝ Ժրաւ  
 գիրները անկայն գաւաճանորէն յայտնուե-  
 ցան Իրքանի մասին, նոյնիք Յովհ. կա-  
 թողիկոսի եղբոր Ալլուհայիլի կողմէ: Եւզ  
 հակաթոս Իսրայէլը Գանձակի մէջ ձեռք  
 կայեց Իրիզոս սուրհանդակը որ գրիներ՝ կը  
 ստանէր զէպի Ռուսաստան: Ի Իսրայէլ ման  
 կատարել վիճաբարութեամբ չեցնուեթ  
 անպատ հարուստեց կայեղլի Յովհ. զաթու-  
 ղիթան ալ ինկուէ՛ ընդունարքն՝ ձեռքը և  
 անիմայ զանահոմութեան Կեան Կաթողիկոսի  
 շարժարարքի տակ հազիւն աւանդեց: Իսկ  
 բայց կը յուսար իբրև վարդք ստանալ Գան-  
 ձասարի Աթոսը: Դայց նպատակին չտուաւ:  
 ու սուղապարզը և ուղ իջմիածնի Աթոսը  
 հանց ոչրթեցին անոր զաթողիկոսանութեան և  
 Այսպէս զանազան ժամանակ Գանձասարի  
 վանքը կարգապատեցաւ և ըրէ վրէ՛ յան  
 միտար կրցաւ ապառն Յովհ. Կաթողիկոսի  
 միտաճարարը Ռարգիտ եպիսկոպոսու Այսպէս  
 Աղաւանից Աթոսը ինկու անկարգապատե  
 կար ինչ, ալ Իսրայէլը ձանջ ցուցեցաւ օս

րինապէս և ոչ ալ նոր կաթողիկոս մը քնարուեցաւ ք

Սարգիս Կար. Հասան Ջալալեան վեց տարի թափառեցաւ հոս հոն և ապա Գանձակի Ջաւատ Խանին պաշտպանութիւնը շահելով 1792 Գեղա. Ց-ին Գանձատարի մէջ կաթողիկոս հռչակուեցաւ և օժուեցաւ Խորաշէլի հոկոսակ, որ Վրաց Գեորգի արքայորդիին հովանաւորութեամբ գարծաթէր սևերքայիսկոպոս և Առաջնորդ Հազարաբու վանիցն, թէև տակաւին կը պահէր կաթողիկոս կոչումը:

Սարգիս աղերարկող նամակով մը 1795 Հոկտ. 22-ին Ղուկաս կաթողիկոսին ալ գրկմեց, բայց Ղուկաս չըզգից ճանչնալ ինքնընծա կաթողիկոսը Սարգիս տեսնելով որ ոչ Ջաւատ Խանէն և ոչ Մելիքներէն օգտնութիւն չի հասնիր, գնաց Տփղիս, շերտակիլի պաշտպանութեամբ գորտնաբու յոյսով: Բայց այն օրերուն Ներակի մեռաւ, և Գեորգի միջամտեց Ղուկաս կաթողիկոսին մօտ: Ղուկաս հպանձեցաւ որ Սարգիս կաթողիկոս անուանին և կարմիր կնիքի գործածութիւնը թողու, եւ եպիսկոպոսական պատուով լինի առաջնորդ Հազարաք վանքին և արքեպիսկոպոս Աղուանից Երկրին: Սարգիս ստիպուեցաւ համակերպիլ:

Սարգիսի այս համակերպութիւնը քառ կայն տեղի տուաւ նոր փառասիրութեան: Ան 1812-ին գարձաւ Գանձատար, ուր իր Գանձակ եղբոր որդիին, Բազդասար Ծրվարդապետ Հասան Ջալալեան, գազաձ էր իրմէ ք տարի առաջ և վանական շէնքերը նորոգած, միաբանները հաւաքած, ցրտած գրեզացիները ետ ժողոված, գրուումը կայուումները ազատած, և լուսնի կողմ ծաղկեցուցած էր: Սարգիս այս նոր յաջողութեան ջախջախութեամբ և Պարսիք վստահութեամբ նորէն սկսած գործածել կաթողիկոսի անունն ու կնիքը: Ներսէս Աշտարակեցի Տփղիսի առաջնորդութեան անցնելուն Սեփրեմ կաթողիկոսի (1809-1830) անունով բանակցութեան մտաւ Ռուսական կառուարութեան հետ և պետական վեհով կրուողին խափանել ճառաւ Աղուանից կաթողիկոսութեան անունը և Սարգիս պաշտօնապէս և հռչակուեցաւ որպէս միայն արքեպիսկոպոս կամ Մետրապոլիտ Գանձատար կամ Պարաքապի (1815):

Սարգիս իրեն օգնական և յաջորդ պատա-

րապետու համար Բաղդասարը էջմիածին զրկեց, որ 1820 Սեպտ. 18-ին իսկոպոս ձեռնադրուեցաւ Եփրեմ կաթողիկոսէն:

Բայց Սարգիս տակաւին սրբին մէջ կը պահէր կաթողիկոսական ձգտումները, և Պարսից ներկայութիւնը յարմար առիթ ներկայաց յայն իրականացնելու, ուստի յանձնառաւ Ապրիլ Մերգալի առաջարկութեամբ Շուշիի քերչիլի որով և երթալ հայ ու պարսիկ հետևորդներով եւ յորդորել պաշարեալները անձնատուր ըլլալու, յայտարարելով թէ Բինքը Սարգիս կաթողիկոսն է և երկուսն է իւր սուրբ կարգով որ պարսիկները չեն վնասիլ նոցա, եթէ անձնատուր կը լինին ու Ոչ միայն զինուորները այլ և կրնան և ազդիկներ քաղէ կարկուտով պատասխանեցին Սարգիսի առաջարկին. Գեորգ մեր հոգևոր տէրը չեա, քու Մօլլա-Սարգիս ես ազազաններով: Թէպէտ ցողիլ չէք Սարգիսի առած քայլը, բայց անուղղակի լաւ արդիւնք ունեցաւ և Գանձատարի վանքը կործանուեց և շատ աւ շատ հայերու կեանքը կոտորածէ ազատեց:

Սարգիս անկէ վերջ երկու չապրեցաւ և վախճանեցաւ 1828-ին: Ան իր յաջորդ կանխաւ պատրաստած էր արդէն իր եզրօրոյրին Բաղդասար Կար, ձագան Ջալալեանցն:

Բաղդասար երկու տարի վերջ 1830-ին էջմիածնի մէջ Եփրեմ կաթողիկոսէն ըստ որացաւ Արցախի և Աղուանից Երկրին Մետրապոլիտութեան պատիւը կ'առնէր և սկսեց կազմութիւններ, համար յարգարեց, ետ մնացած վանական կառուածները ազապեց, մետրապոլիտները շատացոյց, գալուց բացաւ, առաջնորդարան շինեց և հայաբնակութիւնը անցուց, զատու պետութեան ալ վարձաւ տրուեցաւ: Իսկ 1836-ին Պրոտէնիէի գործադրուելուն առիթը Արցախի անունով ընդարձակ վիճակին առաջնորդ կարգուեցաւ և Մետրապոլիտ պատուանունը պահելով մինչև իր մահը:

Այս կերպով վերջ գտաւ Աղուանից կաթողիկոսութիւնը որ հիմնուած ըլլալով Գեորգի անունով սկիզբները տեսած կ'ըլլայ ընդ 15 քառ:

Ն. Վ. Փ.

ՔԱՆԱՍՏԵՆԻ ԴՐԱԿԱՆԱ. Ղ. Բ. Ի. Ի. Բ. Ը

Ամայի՜ն մէջ, աչք մը ինչպէս,  
 Աղբիւրն էր հոն,  
 Հրաւե՛ն արծաթ  
 Սիրէ՛ն բըխած մեր հողերուն :

Հայրի՜ն մէջն իր ազամանո՛  
 Դարեր, դարեր,  
 Երազն իրենց վապականցին  
 Լեռները մեր երկինքէն կախ,  
 Դաւեսեր պայծառ,  
 Ոսկի բաժակ,  
 Բարիքներու հազար հազար :

\*  

Հոն է՛ր դեռ, զիւրի եզրին,  
 Իմ մանկաւթեան  
 Արեւ աղտոտ սարիներուն .  
 Երբեմն ֆարէ,  
 Յանձախ փայտով խողովակուած  
 Դուռի մը դէմ,  
 Կամ երկարած վարդերն ի վար,  
 Միկնզն ինչպէս  
 Ինկած ձեռքէն աւուղին կոյր :

\*\*  

Հոն ես հորէն,  
 Իմ հայրենի ֆաղր աղբերակ,  
 Բարբախուն սիր  
 Մեր աւխարհին,  
 Բիւրեղ արցունքն Արարա՛սին .  
 Փողրակն երկաթ, խնդրած կարկաչդ,  
 Քեզ կը սանի  
 Մերք այգիի մը երազին,  
 Մերք գուռերուն  
 Աւաններուն՝ հեռու, մօտիկ :

Ես դեռ մանուկ  
 Մօրս փէշին,

Հարց եմ ջրեր հազար անգամ,  
 Թէ ո՞ր սուրբի արցունքներէն  
 Ծրներ ես դուն  
 Ջուր հայրենի:  
 Ու կը հաւտար մայրս բարի,  
 Թէ ակերուդ հեռուններուն  
 Կը բընակին՝  
 Ջոյգ զոյգ հուրի:  
 Ու երբ սեւնայ լոյսը օրուան  
 Ջուրերուդ ծոց,  
 Կուզան անոնք աղբիւրին դէմ,  
 Հոն փրօշելու ծիծաղն իրենց,  
 Թեւը ինչպէս հրեւսակին  
 Կապոյտին մէջ,  
 Ու կանչելու դաշտէն դարձած  
 Պարմանիներ,  
 Կախարդանքին իրենց բիւրեղ:

Տարեմուտի գիշերներուն,  
 Երբ ասղերէն լոյսի գիծեր  
 Իրար գային,  
 Գիրին վըրայ նակասագրին.  
 Եւ լեռներու ձիւնին վըրայ,  
 Հէֆեսթներէն հազարդարեան,  
 Տեղար ոսկի ու մարգարիտ,  
 Հուրիներն այդ,  
 Կեցած բերանն աղբիւրներուն  
 Իմ Հայրենի,  
 Իրենց եկող սափորներուն,  
 Ջուրի փոխան,  
 Տային ոսկի.

Այժմ գիտեմ իմաստը մութ  
 Այս ամենում.  
 Աղբիւրն ոգին ամայներու,  
 Որուն շուրթէն կախարդական,  
 Կը թարմանան  
 Արսն ու անտառ,  
 Լեռն ու բլուր,  
 Կիւղն ու հաղափ,  
 Հողը խորունկ մեր աշխարհին:

\*\*\*

Երէկ մինակ գիւղի կուսին,  
 Այսօր սահայն,  
 Հանգրսարան շէնքի մը մէջ  
 Կ'առազանուին ջուրերդ արբուն,  
 Ուր մըսակներ մըսքի, սըրքի,  
 Կուզան զովիւ  
 Քափն ու կըրակն իրենց ոյժին,  
 Հստեղծագործ խօլ ախունին:  
 Արդ բընակիչ ամայներուն  
 Այս անջըրդի,  
 Յաւերժական ժարան տնիմ  
 Աղբերակին իմ Հայրենի:

Հեռու կարօս՝  
 Դուն սակաւին իմ շըրքներուն.  
 Երազ աղուռ,  
 Երազ սըրտում՝  
 Կաթիլ կաթիլ չափիւ ինձի  
 Անհունութիւնը նինչերուն,  
 Կեանքն անդին,  
 Երբ խառնուի խեղճ իմ հոգին  
 Յաւերժութեան հոգիներուն  
 Իմ պապերուն:

ԵՂԻՎԱՐԿ



Տ Ն Օ Ր Հ Ն Ե Ն Ք

Երկարկանի ու ֆարուկի  
Տունն այս նորոգ ու խրնկապոյն  
Օրհնեալ ըլլայ ու անբասիր,  
Եւ յախտեան մրնայ կանգուն:

Սիւներն ըլլան ազօրք հրգօր,  
Խոր հաւաստի հիման վրայ,  
Սէրն անսրտա՝ պատերն անոր  
Ամէն սենեակ խորան մ'ըլլայ:

Բացուին դռներն՝ այցին բարի,  
Պատահաններն՝ երազին դէմ,  
Կրտսւրներուն՝ զարուն բարի,  
Եւ պարտէզն իր ըլլայ եղեմ:

Ճրագն՝ առկայծ, ախոսքն իր վառ  
Երանութեամբ հոգեհրմայ,  
Տունն այս նորոգ՝ յաերժաբար  
Խորհուրդ մ'ինչպէս միտս շէն մընայ:

Վ.Ա.Հ.Ր.ՈՒՄ ՍՈՅՅԵՈՒՆ

Լ.ՕՍ ԿՆՆՐԻՍՍ



**ԲԱՆՆԱՍԻՐԱԿԱՆ**

**ԳԵՅՍԵՄԱՆԻԻ**

**Ս. ԱՍՏՈՒՄՍԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՅ**

**ՀՆԱԳԱՐՈՒՆ ԶՐԱՄԱՐԸ**

Երև. օտոզէմի քրիստոնէական ամենակին և պատմական սրբազայրերէն մին է Սուրբ Մարիամ Առտուածածնի գերեզմանի եկեղեցին՝ Կիթանի մարին մէջ:

Եկեղեցին խաչածէն է և Ս. Կոյսի վիճափոր գերեզմանը կը դռնուի անոր արեւելեան թեմին մէջ:

Այս գերեզմանին մէջ էր որ ամփոփուեցաւ Ս. Կոյսի մարմինը սրբազան առաքեալներու ձեռքով և անկէ զը ըստ եկեղեցւոյ հաստատուեալ ամբողջութեան, երբ որք սրբ վերափոխուեցաւ երկինք:

Գերեզմանը շրջապատուած է ամբաշէն քառանկիւն և գոթեթաւոր կառուցուածքով մը և ունի երկու ցածկեկ մուտքեր, մին արեւմտեան և միւրը հիւսիսային երեսին վրայ, իրերու քառանկիւն և անկէ զը ըստ մարտան կառուցուածքը աւելի հին է քան եկեղեցին և կանգնուած է այն ատեն երբ պէտք եղաւ անշատիկ Ս. Կոյսի գերեզմանը բնական ժայռի կողէն:

Հինգերորդ դարուն երբ Կիթանի մարիամի մերձակայն Համարձման լեռան սրբազայրերը, եկեղեցիներով և վանքերով կը ծածկուէին, Ս. Կոյսի զամբարանն ալ ծածկուեցաւ ներկայ եկեղեցիով: Յետագայ, ժամանակներու շինքաքերէն, ինչպէս 1937 ին, եկեղեցւոյ արեւմտեան հարկաժամային մէջ կառուարուած պատահական պեղուեցիքը երեւան բերած են հինաւորաց վանքի հետքեր, որով հաստատուած է թէ եկեղեցին ունէր նաեւ իր վանքն ու վանահանները:

Եկեղեցւոյ կառուցման թուականը որոշ չէ. ընդհանրապէս Եփեսոսի Տիեզերական Ս. Ժողովէն (431) յետոյ կը կարծուի և յամենայն գէպս 453 ին ամբողջացած կը նկատուի Մարիամեոս կայսեր նախարարութեամբ: Ուրեքն թէ եկեղեցին և թէ վանքը

օժտուած էին նիւթական մեծ առաւելութիւններով, վարդարուած ժամանակի գեղարուեստական ձոխութիւններով, ետքէն ալ իւզաներով պատկերներով՝ որոնք կը ներկայացնէին Ս. Կոյսի կեանքի զլիսաւոր դրուագները եկեղեցւոյ ամենաթանկագին ստացուածքն էր Ս. Կոյսի աւանդական դագաղը, որ ըստ ուրիշ մէկ աւանդութեան Մարիամեոս կայսեր մասնաւոր փափաքով և Սրուսաղէմի յունաց Ռոքնաղ պատրիարքի կարգադրութեամբ կոստանդնուպոլիս փոխադրուեցաւ և զետեղուեցաւ Ս. Կոյսի անուան նուիրուած եկեղեցւոյն մէջ:

Հինգերորդ և վեցերորդ դարերու եկեղեցական հայրերը, Սրուսաղէմի պատրիարքներ, և ուխտաւորներ, իրենց գրուած թեման մէջ կը յիշատակեն Ս. Կոյսի գերեզմանի այս եկեղեցին:

Պարսկական արշաւանքներու արհաւիրքներն ու աւերները (614)՝ մեծ վնաս պատճառեցին նաեւ այս եկեղեցիին և անոր վանքին: Ռոյս հարստութիւնները կողոպտուեցան և շինքերը մասամբ քանդուեցան:

Arculf (670) և Willibald (723) քրիստոնէական ուխտաւորներ իրենց ուղեգրութեանց մէջ կը յիշեն եկեղեցին: Ս. Ռովանէտ Դամասկոսին պաշտամունք կատարած է անոր մէջ 754 ին և քարոզած Ս. Կոյսի ննջման և վերափոխման վրայ բազմաթիւ եպիսկոպոսներու, վանականներու և քահանաներու ներկայութեան: Սյս քարոզին մէջ յիշած է Ռոքնաղ պատրիարքի և Մարիամեոս կայսեր բանաստեղծութիւնը Ս. Կոյսի դագաղի Կ. Պոլիս փոխադրուելու մասին:

Այս և նման յիշատակութիւններ ցոյց կուտան թէ պարսկական արշաւանքներէն յետոյ, Ս. Տեղեաց ընդհանուր վերաշինութեան ատեն, վերաշինուած էր նաեւ այս եկեղեցին և անոր վանքը:

Ս. Տեղեաց վերաշինութեան հսկայական գործը Հերակլեան յաղթանակի մաս կը կազմէր, ինչպէս այդ յաղթանակին, նոյնպէս և Ս. Տեղեաց վերաշինութեան մէջ, հայ ժողովուրդը բացառիկ զոհողութիւններ կատարեց, և այս անոր համար որ Հայաստանեայց եկեղեցին սերտ կապերով կապուած էր յաւանական և ասորական եկեղեցիներու և հասարակացաւ ալ Ս. Երբրէն և Ս. Տեղեաց հետ:

Պատմական իրողութիւն է թէ Հայաստան

տանեայց Եկեղեցին Երուսաղէմէն և Աղեքսանդրիոյ Եկեղեցիներուն հետ պաշտօնական հարցականցութիւն դնէր մտնուանց դաւանարանական հարցերու շուրջ:

Հայազգի Կէլիփոսեցի Եթիփոս վանականի ներկայութիւնը Ս. Երկրի մէջ, քնոր վանքը Յարպանիի ճամբուն վրայ, անոր հարցուցած աշակերտները՝ որոնց մէջ կը գտնուէր Ս. Սարգս, ջոյց կուտան Ս. Երկրի հայ վանականներու քացառիկ արժէքը: Բազմաթիւ հայ վանքերու գոյութիւնը կը հաստատեն Հայաստանեայց Եկեղեցւոյ չափերու ջոյգարձակութիւնն ու կառուարութիւնը, ջոյց կուտան նաև հայ ուխտաւորներու ստուար թիւերը և առատ նըւերաբերութիւնները:

Ս. Հերոնիմոս իր Մէ. թուղթին մէջ «Ի՞նչոց Հայկազն՝ զկապտըննդ խաջքով ինչպէս Հայր Աղիշան կ'ուղէ տեսնել» ակնարկումսի վկայութիւն կուտայ թէ կըր ինք Բեթլէհէմի Ս. Այրբն մէջ կը եզնէր «Սերիշ ուխտաւորաց հետ գային եւ Հայք եւ կապտըննդ ուսերնէն վար կ'առնուին» երկըրպազելու Ս. Մննդեան տեղւոյն և մուրին առել:

Եթիփոսի վանքի մնացորդները, Համբարձման շերան և Փրուսաղէմի հայկական Եկեղեցիներու զեղակեալ խճանկաները՝ այսօրուան պերճախօս վաներն են թէ Ս. և Զ. գարբերուն Հայաստանեայց Եկեղեցին փոյլուն և պարտաւոր զիրք ունէք Ա. Երկրին մէջ:

Քաղկեդոնի Փողոյք իր աղէտաւոր հետեանքներով՝ Ս. Երկրի և Ս. Տեղերու մէջ եւս ստեղծեց վէճեր ու շտաբան քանդեց, թայց չկրցաւ խեղբայր հողերը կայեր որոնցում կայ կրօնապարծ ու հայ ժողովուրդը կապուած էին Վէրթանական Աբրահամովայրերուն հետ: Այդ կապերը Հայաստանեայց առաջին և երկրորդ լուսաւորչներուն ձեռքով հաստատուած էին: Սրբու վայրերը նոր կապարահի իրաքառան էջերը կը կենդանանցնէին իրական և ջօշափելի կը դարձնէին, և այդ տեսակէտով անգին դաճածք էին զորս պահպանել պէտք էր ի գին սմէն զոհողութեան:

Է. գարու վերաշինութեան գործը պեղաբարտած վրայ հասան խաբամական արշաւանքները որոնք կրկնովին խախտեցին Մեթափոքը Արկաեղբի քրիստոնեայ ազգաբնու


և ժողովուրդներու ազգային և կրօնական կեանքը որ մահացօ կացալած տառցած էր արդէն Քաղկեդոնի ժողովրդի կրօնական վէճերէն և յետոյ պարական արշաւանքներէն: Հակառակ յարաքցելի քյոյց տուած վեհանաժողովորեբերմունքին և թոյլատուողին՝ Մեթափոքը Արկաեղբի քրիստոնեայ ազգերն ու ժողովուրդները չկրցին ոտքի կանգնել: Անհետացան շատ արժէքներ — դարձեալ աւերակացան Եկեղեցիներն ու Սրբավայրերը և անոնց հետ Յունօ-Հռովմէական և Իրւզանդական քաղաքակրթութեան արդիւնքները: Ինչ որ մնաց փոխեց իր նկարագիրը նոր կրօնքը և բարտական ըմբռնութիւնը ազգեցործութեան տակ:

Գառնայով Ա. Կոյսի գերեզմանի եկեղեցին 1010ին Հաքիմ Սալիֆայի հրամանով քանդուեցան Եկեղեցւոյ կեց վանքերը, ուք Յոյն և Հաջ կրօնաւորներն պայրած վէր նախորդ գարձաղ ընդացքին: Բարբախտաբար դարձեալ Եկեղեցին մնաց կանգուն և պաշտամունքները շարունակուեցան շատ առաջնոյն Յունաց և Հայոց կողմէ մինչև խաչակրական արշաւանքները: Այդ արշաւանքներէն յետոյ, Արուսաղէմ թաշակելու ներսու իշխանութեան որով անցաւ և Հռովմէական Եկեղեցին ևս պաշտամունք կառուարելու իրաւունք ձեռք բերաւ: 1130ին Godfroy de Bouillonի հրամանով հայոց սեպուհականութիւնն իղաղ հողամասին վրայ լատինական վանք մը կառուցուեցաւ յանուն Ս. Կոյսին և նուիրուեցաւ Գլուսիի Պէնէտանական Միտանութեան:

Միևնայն ժամանակ Ա. Կոյսի գերեզմանի Եկեղեցւոյ հաքաւային թևին վրայ յաւելուած մը եղաւ Եկեղեցին Գիթսեմանի ձալի պիլուսոյ պողոտային հետ կապելու, համար, Այդ քաղաւովը ռնէք քարէ լայն քանդակին վրայ քաղաւովը քաղաւովը նորապատեցաւ մուսալման և տնոր աղբի դաւելիքը և նյս գաւելին այց կրկու անդուխներով կապուեցաւ պողոտային հետ:

Սաչակրական տիրապետութեան անկումէն յետոյ երբ Առաջին Սալահէտտին վերագրեալքը Արուսաղէմը և սկսաւ քանդել խաչակիրներու ֆիւթով կառուցուած բերդերն ու վանքերը, քանդել տուան նաև Գիթսեմանիի Պէնէտանական յայ վանքը: Ա. Կոյսի Եկեղեցին անոր տարակնեան

Մ. Առետտանոնի քանդակարտի քանդակ



տակ թաղուեցաւ և այնպէս ալ կը մնայ ցայսօր, Այդ զէպքէն վերջ Յոյն և Հայ պատրիարքութեանց միարանութիւնները ըստ առաջնոյն շարունակած են եկեղեցւոյ պահպանութիւնը և ամէնօրեայ և տօնական օրերու պաշտամունքները կամսձայն այն հրովագրականներուն որոնք խլամ խալիֆաներու և սուլթաններու ձեռքով տրուած էին: Անոնք հիմնուած էին անշուշտ նախկին դարերու իրաւանց գոյալիմանկին վրայ:

ԺԴ. դարու վերջերուն նափոյիի եւ Սիկիլիոյ Յոհաննա թագուհիի միջնորդութեամբ և Եգիպտոսի սուլթաններու հրամանով Փրանչիսկեանք պաշտամունք կատարելու իրաւունք ձեռք կը բերեն բայց կը կորսնցնեն ժԵ. դարու սկիզբները: Նոյն դարու վերջերուն դարձեալ իրաւունք կը ստանան այս անգամ Փրանսական պետութեան միջնորդութեամբ: Յաջորդ դարուն կը դադրի այդ իրաւունքը և այդպէս կը մնայ մինչև այսօր: Եկեղեցւոյ յաջորդական նորոգութիւններ և պահպանութեան ծախքերը ցարկ կատարուած են Յունաց և Հայոց կողմէ հաւատար բաժիններով: Անդրիական տիրապետութեան շրջանին, (1924), կատարուած է եկեղեցւոյ ամբողջ տաննաց նորոգութիւնը շրջապատով միասին: ԺԲ. դարու արտաքին գաւիթը և աստիճանները տեղ տեղ քանդուած ըլլալով՝ Յոյն և Հայ պատրիարքարանները որոշած էին նորոգել: Տարւոյս ընթացքին այդ նպատակով կազմուած ծրագիրները վերամշակուելով զործագրութեան գրուեցան Սեպտեմբեր ամսուան մէջ: Երկու պատրիարքութիւններէն ընդունուած ծրագրի համաձայն պիտի վերականգնուի ժԲ. դարու մուտքը նոր ու համապատասխան փայտեայ երկփեղկեան գուռով մը: Գաւթի յատակը պիտի իլեցուի ժԲ. դարու յատակին և պիտի ծածկուի սրբատաշ սալաքարերով: Պիտի վերակազմուին գլխաւոր պողոտային հետ կապուած սանդուխները և պիտի ամրացուին գաւթի շրջակայ պատերը:

Գաւթի մէջ կատարուած աշխատանքներու ընթացքին երևան եկան ժԲ. դարու մուտքի փոքր սիւները իրենց խոյակներով, սալաշատակի մէկ մասը, հարաւարեւելեան անկեան մէջ տապանաքար մը յունարէն

արձանագրութեամբ և նոյն տեղւոյն մէջ անցքի մը մէջէն, հսկայական կամարակապ ջրամբար մը որ իր վրայ կը կրէ ժԲ. դարու գաւիթը ամբողջութեամբ և հայոց ձիթենեաց պարտէլի մէկ մասը, որուն մէջ են Ե-Ջ և ԺԲ. դարերուն մէջ կառուցուած վանքերուն մնացորդները:

Ջրամբարի լայնութիւնն է 18 ոտք իսկ երկարութիւնը 118 ոտք: Ունի եօթը սիւն արեւելքէն արեւմուտք և հինգ սիւն հիւսիսէն հարաւ, ընդամէնը 35 սիւն և 48 կամար: Սիւները քառակուսի են՝ 5 ոտք լայնութեամբ իւրաքանչիւր կողմէն:

Կամարները եկեղեցւոյ բուն յատակէն՝ 8 մէթր բարձր են: Ջրամբարի ամբողջ տարածութիւնը անձրևներու բերած հողով լեցուած է մինչև գրիթէ կամարներու սիւներու զուխը: Երկու պատրիարքարաններու համաձայնութեամբ ջրամբարի գուռը բաց պիտի պահուի ուսումնասիրութիւնները շարունակելու համար: Երեսուզէմի Հնութեանց Թանգարանի վարչութեան կարծեաց համաձայն ջրամբարը ժԲ. զարէն առաջ կառուցուած է և մեծ արժէք կը ներկայացնէ հնութեան տեսակէտով: Անոր ուսումնասիրութիւնը անտարակոյս հետաքրքրական և արժէքուէր տեղեկութիւններ պիտի աւելցնէ Ս. Կոյսի գերեզմանի եկեղեցւոյ պատմութեան վրայ:

Թանգարանի վարչութեան բարեացակամ արտօնութեամբ կը ներկայացնենք ջրամբարի լուսանկարներէն մին պէտքով և փաթ կուտայ թէ անոր մեծութեան ք թէ կառուցուածքի ամրութեան մասին:

Կ. Բ.





Պարագան քաղաքապետական նոյն էր կրիկեան իշխանութեան ժամանակ, մասնաւոր որ, ինչպէս տեսանք: Եւրոպայի հետ իր մերձակութեամբը, գրեթէ նոյնութեամբ ընդօրինակած էր աստատական զլխատար կարգերը: Կոտիկոսի շերտատէր իշխաններուն կամ աստատական տանտուտէրերուն կողքին կայ նաև Կոտիկոսի Արքայապետութեան Արքայապետութեան նախնական իր Արքայապետութեան նախնական եկեղեցիներով: Ժ. Գաբու Նշանաւոր մանրանկարի Ասորգիս Պիմակի կարևոր գործերէն մէկն է Ագուլիսի Ա. Թովմայի վանքի Յայտմաւորքը, զոր Գարեգին Արքայապետ Յովակիմեան տեսած ու նկարագրած է Ուսչիկ Վրդ. Գառնուտի մօտ և որ այժմ կը գտնուի Նիւ Եորքի Փիլիպոսի Մարկանի մատենադարանը, 62Յ թիւի տակ: Այս Յայտմաւորքը ունի աւերբերու և սրբուհիներու պատկերները մետալիոններու մէջ, նաև սկզբնազարդեր ա լուսանցքի զարդեր, բազմաթիւ մեծ ու փոքր շինատակարաններով, Գառնուտի մօտ և որ արձակ է Սիսի մէջ 1348ին Միսիթար կաթողիկոսի և Կոստանդին Թագաւորի օրով: Մտադրոյն է Բառիլիոս արքեպիսկոպոս Կոստիկոսի, Դրազարկի և Սիսի առաջնորդը, որուն մօրաբերով որդին է գրիչ Սարգիս քահանայն(°): Յայտնի է որ թէ՛ Բառիլիոս արքեպիսկոպոսն առաջ և թէ՛ իրմէ վերջ Կոտիկոսունեցած է իր թեմակալ եպիսկոպոսը, վասն զի մինչև 1375 և անկէ յետոյ գէթ կէս դար ևս Կոտիկոս կայոյց քահակապար Բղած է իր բերդերով և բերդաւոր իշխաններով ու պահակազուններով, իր վաճառականներով, իր եկեղեցիներուն քահանաներով: Այսպէս 1374 ին երբ Լեւոն Ե. Լուսինեան կիպրոսէն Կոտիկոս կուգայ իր արքունական ժառանգութեան տիրանալու համար, ծովի բերդին մէջ գտնուած օրերուն, ճարակատ, զազանօրէն ժարգ կը զրկէ Կոտիկոսի քաղաքացի կարգ մը ազգայնոց և խղափի եպիսկոպոսին(°) օրուն անունը դժբախտաբար չի յիշուիր և ալ բազմաթիւ քաղաքացիներու, որ բերդի եր գլխակը գնան և հետը խօսին: Ու երբ եպիսկոպոսն ու քաղաքացիները Լեւոնի ներկայացան, սա ինչքեց իրենցմէ որ բերդին հրամանա

տարէն քանի մը նաև ապահովեն կրիկիս մտնելու, ինչ որ կատարուեցաւ:

Կոտիկոս թէև Ալեքսանդրէթի հիւսիսային կողմը եւ բաւական մօտ, բայց մեր հողերը իրաւաօտութեան սահմաններէն դուրս մնացած ըլլալով, դժբախտաբար մենք գիրուցիւն ու առիթ չունեցանք անձամբ տեսնելու այդ պատմական վայրերը և ստուգելու տեղը մէկ կամ մէկէ աւելի հայկական եկեղեցիներու և Սրբեպիսկոպոսարանին որոնք անպայման գուշութիւն ունէին մինչև 1375 և հաւանաբար զեռ ասելի ուշ ժամանակներ: Երբ եւ զիպտացի Մեմլուքներու և զար մը յետոյ ալ թուրքերու տիրապետութիւնը վերջ առին կրիկեան հայկական թագաւորութեան և ասոր շարունակութիւնը եղող հայ ձորապետութեանց ու գրեթէ բոլոր բերդերն ա մտրոցները մերկացան զինուորական ու Վազմագիտական երբեմնի այնքան կարևոր իրենց գերերէն, բերդատէր իշխաններու և իրենց պահակազուններին հետանալովը բնական էր որ հետանային նաև բերդի մատուռն ու եկեղեցիներու կրօնաւորներն ալ, որ մըն ալ անոնց աւերակները վկայելու համար իրենց երբեմնի փառուն անցեալին:

Ս. Գազարին Գերեզմանոցը. Բիւզանդական շրջանին յատուկ աւերակները կը բաղկանան ընդարձակ գերեզմանոցէ (necropole) մը, կազմուած ժայռի մէջ փորուած դամբանային սենեակներէ, ինչպէս նաև միակտոր քարադամբաններ՝ որոնց վրայ կան պրիսմակաձև խուփեր: Այս դամբանային ըլուրները եզերուած են հոռով մէկական երկարամիջ արջուհի սալաբլուած ճանապարհով մը որ Սիլիֆքէէն գտլով կ'ունցնէր Կոտիկոսէն, Անադոլայէն, Պոսպետլուէն, Ատանայէն ու Մոսպոնուտիայէն, ու Ամանուրի կիրճերէն անցնելով, կ'երկարէր մինչև Սուրիա: Այս նոյն արջուհի ճամբուն անվթար մէկ մասը ցարդ կ'երեւայ Պապ էլ Վովայի և Հարիմի միջև, բայց դարչին վրայ:

Ժայռի մէջ փորուած գերեզմանային քարանձառները կը տեսնուին քաղաքին բազմաթիւ կէտերու վրայ և մասնաւորապէս ցամաքային բերդի արեւելակողմը: Ասոնք մեծաբոյն մասով կը գտնուին Ժայռերով շրջապատուած ցած վայրի մը մէջ

(°) Նոր գիր եռամսայ հանդու, քցառիկ թիւ. Նիւ Եորք 1944, թիւ 4. էջ 19:

և իւրաքանչիւրին զրան կամ քովը կան քառակուսի բացուած քնեք եւ Քրքք անցք զուտան ժայռին մէջ փորուած սենեակներու: Գերեզմանակախ սյա զբարձրիւնը յատուկ է Միջերկրական ծովի արեւելեան աւազանի զրիթէ հին բոլոր քաղաքներով եւ մասնաւորաբար Բիրլոսի, Սիդոնի եւ Տիրոսի և ասոնց շրջակայքի հին գերեզմանոցներուն և որուն ծագումը կը թուի հիթիթական եղաւ ըլլաւ: Անհաւանական պիտի չըլլար ընդունիլ որ վիսափոք այտ գերեզմաններուն զէթ ոչ մէկ մասը կը պատկանին հիթիթական շրջանի, արուած ըլլալով որ Կոսթանու մաս կը կազմէր անիթիթ գողթային կայսրութեան արեւմտեան նահանգներուն ըլլալով կայսրութեան հիւսիսարեւմտեան նահանգներուն ու Ուկարթն (Ռաա Շամրա) աչ անոր հարուստեամեան նաւասանագիտար: Կան բազմաթիւ յուշարկն արձանաբարձրութիւններ՝ մեծ մասով կիկլոպեցականներու կողմէ գործուած՝ որոնց կարգին հնազէտներու կողմէ նշանակաւ թուեցու կիկլոպեան սեով գործարան մը, մանր քարերով հիւսուած ու զրան յունական խաչ մը, առանձին արձանագրով մը: Այս սենեակներուն մուտքը կը գտնուէր շաղախով ամբարցուած սալաքարով մը: Բայց որովհետեւ բոլոր այս սենեակները բռնաբարուած էին իսլամաց տիրապետութեան ժամանակ, սալաքարերը գետնը պակաս մը մնան, աւազին մէջ կիսովին թաղուած վիճակով: Երկայիտ բոլոր սենեակներն ալ թափուր են և հազիւ կարելի է նշմարել այն որմախորշերը՝ ուր գաղաղները կը զետեղուէին: Գամբանային միւս քարանձաւները հանտարտած են զերգին հիւսիսային արեւմտեան կողմը և իրարու վրայ շարու ետեւ զիւրեքով են մայրի մը բոլոր կրկայնութեանը, զոր տաշած են զանազան տեղերէ կանոնաբար եւ մը տալու համար: Այս ժայռին հարուստին ձայրը կը տեսնուի հարսթաքանդակ մը որ գտնի կեցած զազմիկ մը կը ներկայացնէ, հարուած մինչ և ծանկեկը երկարուց թիկնոց մը, մէջքը Քրքկոպով մը սեղմուած ուրէ հարբ մը կախուած է: Ռազմիկը ալ ձեռքով կրկար նիգակ մը բռնած է: Գլուխը կտրուած է և համբարդ մը կողմէ վերցուած: Ո՛չ մէկ արձանագրութիւն այս հարսթաքանդակին ինչպէս նաև այդոյ ձախ կողմը գտնուող տարուանային սենեակներուն մէջ:

Քարադամբանները (sarcophage) աւելի բազմաթիւ են քան սենեակները քանի որ անոց պատրաստուած էին մէկ անձի համար, մինչդեռ, ընդհակառակը, գերեզմանական քարանձաւները տեսակ մը ընտանեկան կամ հանրային գամբարաններ էին՝ որոնց մէկէ աւելի անազարտ նմոշները կը մնան ցարդ Կալմիրի մէջ: Ինչպէս որ նախապէս ըսուեցաւ, քարադամբանները կը տարածուին հոռմէական սալաքիւսով քայն համարուն կրկու քովերը և մեծ հեռաւորութեան մը վայր կը ծածկեն չըջակայքի կէտ բնակները: Երկրին բնակչութիւնը որ ամէն տեղ շաքաղանցութիւնները կը սիրէ, 1860ական թուականներուն քաղաքի կը հասցնէր քարադամբաններու թիւը, բայց նոյնիսկ այն թիւին երկու եքստըրը փրակաւտութենէ վեր էր: Ինչպէս այս արեւմտեան գամբարանները ծածկուած են րիւզանդական շրջանէ փնայած արձանագրութիւններով և զիլուսուորաբար կը պատկանին քահանաներու, արքիւսուոցներու և եկեղեցական այլ պաշտօնեաներու: Սակայն և ունիւն այս քարադամբաններու մէջ թաղուած կեղեցեականներու անհազիւ թիւին մէջ արձանագրութիւններ կան որոնք կը յիշատակեն տղենատուներու և այլ աշխատականերու անուններ: Անտիոքի եւ Անուարգայի շրջանին մէջ ինչպէս Կոսթանու շատ բնական է որ Բիւզանդական տիրապետութեան երկար շրջանին հետեւած ըլլայ կրօնական և ընկերային այն կարգուսարքերուն՝ որոնք ընդհանուր էին այդ քարերուն: Մինչեւ 1860 և թերեւ անկէ յետոյ այլ քաղաք խնդուած էր քաղմաթիւ գամբարաններու արեւմտեան կողմը որոնց մէջ կ'երևան քարադամբաններու միակտոր տաշտերը, որոնց կարգին կը տեսնուի նոյնպէս Քրքական գամբարան մը, կանաչեւ տարիքով տեսակ մը թիւրքանէ ներքէ տարածուած ներքէ զերգաններով:

Թրգվ. ԱՐՏԱԻԱԶԴ ԱՐՔԵՊՈՒԿՈՊՈՍ

(Շալախ-Պեյլ՝ Ե)



# Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ն Ե Ր

## Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի

16 ՅՈՒՆԻՍԻ 1945 Պ. . Ռ Ա . Ե Ջ Մ Ի Ա Ե Ի Ն

### Ն Ի Ս Տ Դ

20 Յունիսի 1945 թ.

Ազգային-Եկեղեցական Ժողովի Գ նիստը ժամը 11 և 15 րոպեին բացուեց սեյրու-  
նական ազօթ քով՝ նախագահութեամբ Տանն Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոս Տ. Յ. Փարեգրի  
Ա. Կի Վ ստանապետութեամբ Ամերիկայի Արևելեան թեմի պատգամաւոր Պր. Հայկ  
Յապուքեանի:

Մանդատային վանձնաժողովի նախագահն Պեթրո՝ Յ. Արտաւազդ Արքեպիսկոպոսը  
յայտարարեց, թէ պատգամաւորները ընդհանուր թիւը 4 տասն և 405-ի, որոնցից 32-ը  
հոգևորական, իսկ 74-ը աշխարհական են:

Ժողովին ներկայ էին նաև ՈՍԻ Միութեան կառավարութեան ներկայացուցիչ  
ՍՍԻ Ժողկոմսոցիտներն Կրչ Կրոնիկոն պաշտամունքները պարծերի Թուրքիոյ նախագահ  
Յ. Վ. Գրեանկին և ՀՍԻ Ժողկոմսոցիտներն Կրչ Հայ Եկեղեցու Վարդերի Թորոնի նախ-  
խաբահ Ս. Ե. Յովհաննիսեանը. ներկայ էր նախագահ Եկեղեցական Կեդրոնային  
արքեպիսկոպոսարանի առաջ կրէց պերյարգելի սրբաւ Վրէլիթ Զոհանը:

Կարգացուեց ընդհանուր վանձնաժողովի անդամները անուանացանկը:

Առաջին ծագրեան՝ Կալիֆորնիայի թեմից, Զանիկ Չաքը՝ Եղիպտոսի թեմից, Սար-  
գիս Քիւրեմեան՝ Հոնոնի Արգարեան Տրուսից, Քեոզ Մեքրուպեան՝ Պոլիսիայի թեմից,  
Բժ. Բագրաս Աւագեան՝ Թեհրանի թեմից, Լեւոն Տ. Յովհաննիսեան՝ Իրան-Հնդկաստանի  
թեմից, Փառա Մեքի-Կարապետեան՝ Վրաստանի թեմից, Նիկողայոս Խաչատրեան՝ Բաղուի  
թեմից, Քեդա՛մ Ֆեկերեան՝ Երուսաղիմ (Յրասիայից) թեմից, Պեճոն ձրոեան՝ Երուսաղիմի  
աբաթիարտիքից, Համազասպ Տ. Յակոբեան՝ Հիսիսիայի Կովկասի թեմից, Վարոս Սար-  
գսեան՝ Երուսի թեմից, Միսա Միսասեան՝ Արարսեան թեմից, Բարգն Գորուպեան՝  
Ասրպասիանի թեմից, Մկրտիչ Մարրեան՝ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան, Դոմ. Արաւեսու  
Տիւրացեան՝ Ռումանիայի թեմից, Մկրտիչ Քահ. Զորոպեան՝ Նոր Նախիջեանի թեմից:

Որոշուեց թիւ 9 նախաին յանձնաժողովի նիստը կրթիւրի Երկրայան ժամը 5-ին:

Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոսն ի յարգանս մեր երանաշնորհ թարգմանիչներ Ս.  
Սահակի և Ս. Մեծորդի առաջարկից Վաղը, Հինգշաբթի Երանց Դոնի գրք, նիստ բռն  
եննալ և Օշական գնալ ու Ս. Գառարազ մատուցելու դակայն, Տ. Տեղակալի առաջար-  
կով, որոշուեց լընկանա՛ն ժողովի նիստերը, Օշականի գլխաւորագրութիւնը թողնելով  
Հայրապետական Ծովից յետոյ:

Ամեն. Տ. Տեղակալը չորսաթուփեան ժողովի պայտարարեց, թէ Պէյրոթի պատ-  
գամաւոր Պր. Մկրտիչ Մարրիւնը յանձն է առել մարք Վիճոտի ապարանի սարքաւոր-  
ման և կահաւորման ամբողջ ծախքը հոգալ: Այս յայտարարութիւնը ընդունուեց բառն  
ծափակարութիւններով:

Տ. Արտաւազդ Արքեպիսկոպոսն անդրապահանալով Երուսաղիմի կարգի յարմար  
այն է ձեւաբանի պահպանութեան կարգին, յայտարարեց, որ ինքը յանձն է առնում  
հոգալ Ռէկ սանի պահպանման ծախքը՝ մինչև ձեւաբանի վնցամեայ դաւանթացքի աւ-  
ւարտելը:

Տ. Տեղակալի կիմուարուած առաջարկով ընձեւարանի վարաքանչիւր սանի պահ-  
պանման աարեկան ծախք ընդունուեց 500 սպարո:

Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսը յայտնում է, որ Երուսաղիմի կաթողիկոս Մարրեանը  
ձեւարանի պահպանութեան ֆոնտին կտակել է մի գումար, որի տարեկան տոկոսը կտա-

Արժ և 50 (չիտուև) եզրագտուկուս ոսկի և որ ձեռնարանը իր գոյութեան ամբողջ ժամանակաշրջանում ամէն տարի ստանալու և 50 (չիտուև) եզրագտուկան ոսկի: Վեճաբանող յայտարարում է նաև, որ առաջին տարւոյ 50 ոսկին վճարուած է արդէն իրեն:

Այս յայտարարութիւններէ պտաջ բերած խանդավառութեան հետեանքով Գրգան Էնուեան յանձնառութիւնները՝

Կալիֆորնիայի թեմի առաջնորդ Տ. Մամբրէ Սպիտոպոս Գալիֆորնիանը յանձն առ հոգալ առաջ սանի պահպանման ծախքը թեմի միջոցներից:

Ամերիկայի Քրիստոսեան թեմի առաջնորդ Տ. Յիլան Մ. Վրդ. Ներսոյեանը նոյն պէս յանձն առաւ հոգալ տարը սանի պահպանման ծախքը թեմի միջոցներէն:

Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Տ. Վահան Ծ. Վրդ.ը յայտարարեց, որ էր թեմը յանձն է առնում հոգալու չորս սանի պահպանման ծախքը:

Ատրպատականի փոխ-թեմակալ Տ. Կարապետ Ա. Գահ. Մանուկեանը յանձն առաւ հոգալ մէկ սանի պահպանման ծախքը թեմի միջոցներէն:

Ռեպուբլիկոս Ստեփան Մալխասեանը յայտարարեց, որ ինքը յանձն է առնում հոգալու մէկ սանի պահպանման ծախքը:

Միլոտի Մոզրիանը յանձն առաւ հոգալու մէկ սանի պահպանման ծախքը:

Չանիի Յոզբրը յանձն առաւ հոգալու երկու սանի պահպանման ծախքը:

Չոթլի Փափազեանը (Սիգլոտոս) յանձն առաւ հոգալ մէկ սանի պահպանման ծախքը:

Ամերիկայի Ռեւելիան թեմի պատգամաւոր Հայկ Փաւուքեանը յանձն առաւ հոգալ երեք սանի պահպանման ծախքը:

Տ. Սահակ Ա. Գահ. Սահակեանը Վրաստանի թեմի անուշից յայտարարեց, որ իրենց թեմը կը վճարի վեց սանի պահպանման ծախքը:

Կալիֆորնիայի թեմի առաջնորդ Տ. Մամբրէ Եպիսկոպոսը յայտնեց, որ Սիգլի Տիկնանց Միութիւնը կը հոգայ մէկ սանի պահպանման ծախքը:

Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Տ. Վահան Մ. Վրդ.ը միտամանակ յայտարարեց, որ յօգուս ձեռնարանի մի երկոյթի միջոցով հանգանակել է տասնեօթ հազար (Մ7.000) թուման և յանձն է առնում հանգանակելու ևս քսան հազար (20.200) թուման:

Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոս Գարեգին Ա. յայտարարեց, որ Կաթողիկոսարանը ձեռնարանին յատկացնում է հինգ հազար (5.000) տոլար:

Եզրագտուի թեմի առաջնորդ Տ. Մամբրէ Եպիսկոպոս Սիրուհեանը խոստացաւ իր թեմի միջոցներէն յօգուս ձեռնարանի յատկացնել երեք հազար (3.000) եզրպա. ոսկի:

Մրտուեց բոլոր յանձնառութիւնները՝ սաների պահպանման ծախքերի վճարումը շարունակել մինչև նրանց ձեռնարանի վեցամեայ դասընթացի աւարտելը:

Այսպիսով ժողովը աւարտուած կամարեց ձեռնարանի պահպանման խնդիրը:

Այնուհետև քննութեան գրուեց Մայր Աթոռի պահպանութեան կարգը:

Այս առիշուքեամբ Պուլիպիայի պատգամաւոր Գէորգ Մեթրոպոլիտանը յանձն առաւ հինգ հազար (5.000) ուրբի նուիրել Մայր Աթոռի պահպանմանը:

Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսը խօսք անելով թառշարկեց Մայր Աթոռի պահպանութեան կամար սահմանել Վճարուել լուծույ՝

ժողովը միաձայն ընդունեց այս առաջարկը:

Տանն Կիլիկիոյ Վեհափառ Կաթողիկոսը ողջունելով գողովականներին ձեռնարանի պահպանման խանդավառ յանձնառութիւններէ կամար, շնորհեց Հոգեւոր ձեռնարանի Մասնաճարարանի անհրաժեշտութիւնը և այն կրօնական ու եկեղեցական գրականութեամբ ճոխացնելու կարեւորութիւնը:

Այս առիշու ընդունուեց Տ. Վազգէն Վրդ.ի առաջարկած Գեօրգեան ինստիտուտը:

Վեճաբանող մեծ գոհունակութեամբ և երախտագիտութեամբ լսելով, որ Սեպեանական Հայաստանի բարեիմաստ Կառավարութիւնը Մ. Եղմիածնին վերադարձրել է ձեռնարանի նախկին գրադարանը, ցանկութիւն է յայտնում և առաջարկ մտցնում, որ նորըն-

ախր Վեհափառ միջոցներ ձեռնարկի դրուգարունը նոխացնելու կրօնական-եկեղեցապիս  
տուհինն և այլ մասնագրասուկան Երզրուկան գրասխանաթանը և

Այլուհետև ժողովը լսեցա քաղաքագրի յաջորդ խնդրին, Մայր Տաճարի փերանո,  
քաղաքի մասն Երուսաղէմի Ամեն. Պատրիարքի մի բաղարարականով կոյ արու  
բորդը պատգամաւորներին, որ յանձն առնեն հազարու Մայր Տաճարի վերանորոգութեան  
ընդհանուր Ժախքը կիրիկիոցի Վեհափառ Պատրիարքի խօսք առնելով կարգաց Մայր  
Տաճարի կրօնական վերանորոգութեան համար արտասահմանում, որպէս շարքադատու  
կան յիշգորդարարութիւնսկ. իր կատարած հանգանակութեան հաշուետուութիւնը, որից  
պարզուեց, որ ապահով քանկերում և նստարարութիւններում ի պահ արտած կայ  
իրեսուն եօթ հազար մէկ հարիւր տասնհար (37,114) փոյար պատրաստ գումար: Այս  
Տաճարի կրօնական վերանորոգութիւնն ապահովելու համար Վեհափառն առաջարկեց  
հետեւել բանաձեւը:

Եժողովը յատուկ ջեկուցում լսելով Ս. Էջմիածնի Տաճարի վերանորոգութեան  
և այլ նպատակով կատարուած հանգանակութիւն մասին, անհրաժեշտ և բնյեղաձգելի  
է համարում նրա կատարումը, ժողովը գտնում է, որ 1640 տարու աք պատմական այգ  
կոթողի կհանքի յարատեութեան և նրան վաշխուշ վիճակում պահելը գործը հայ ժո-  
ղովրդի պատուի գործն է: Բայց նկատի ունենալով, որ Մայր Աթոռի պահպանութեան,  
ինչպէս նաև ձեմարանի, փոյարանի և այլ կարիքները ժողովրդական հանգանակու-  
թեան և նուէրներով պիտի հրգացուեն, ժողովը կք կամենար, որ Տաճարի վերանո-  
րգութեան այլ պատուաբեր գործի կատարումը մեր մեծահարուստ քաղաքիկների  
մէկը կամ մի քանիսը միասին յանձն առնէին: Ուստի և ժողովը խնդրում է Ամենայն  
Հայոց Նորընտիր և կիրիկիոյ Տ. Փարեգին թ. Կաթողիկոսներին ձեռնամուխ վիճել և  
յարգութեան մէջ մտնել այն բանաձեւը հետև որոնց հարկազուր կը համարեն այլ գոր-  
ծը կուխ բերելու համար:

Ժողովը ծափահարութիւններով միաձայն ընդունեց նորին Վեհափառութեան ա-  
ռաջարկած բանաձեւը:

Տ. Արտաւազ Արքեպիսկոպոսի ասաղարկութեամբ ժողովը իր ողջոյնները և  
բարեմքները յայտնեց գերյարգելի Դոքտ. Հր. լիէթ ձոնսրնին, որ ներկայ լինելով ժոլ  
զգլին ոչի ուշու ճետուում էջ նրա աշխատանքներին: Արտաւազ Արքեպիսկոպոսի ասա-  
ղարկով Ամբիկոյի Արեւելեան թեմի առաջնորդ Տ. Տիրան Ծ. Վրդ. և անդիլիսէն լեզգ  
ուով բացարեք ժողովի պս բաղձանքը, որին ի պատասխան Դոքտ. ձոնսրնն ասաց  
է Արրազաթ Հայերի ի Քրիստոս և քրիստոնեայ եղբայրներ. այս խնոր պատ-  
մական պահին և այս փառաւոր Աթոճ Եկեղեցու քարթնումի օրնթով քեայ իս այս  
երկրի հարտարարուետի և կրթութեան վերականգնումը, կիմայ էլ տեսնում կմ այս ե-  
կեղեցու վերադարթնումը, յօս 26 տարիներից ի վեր նրա գէպի վեր խոյացումը: Առ-  
վետական Միութիւնը շատ բան կը շահի նրա վերականգնում շնորհելով: Վարանացնել  
եմ Ձեզ, որ մեր երկիրը շատ մեծ հետաքրքրութեամբ և հետևում այս շարժմանը:  
Անդիլիայում դժուար կը գտնուի մի եպիսկոպոս, որ շուզենաք ներկայ լինել քոյտեղ և  
այս պատմական պահին:

Ի պատասխան Տ. Տեղեկալ Արրազանը յայտնեց, որ ձոնսրնին յիշաբար կամար  
մի նուէր պիտի յանձնի, որը նրան միշտ յիշեցնէ քոյ դարաւոր Տաճարը և այս պատ-  
մական ժողովը:

Ժողովը փակուեց ժամը 1 և 15 րոպէին:

Ազգային-եկեղեցական ժողովի Նախագահ  
Պ.Ա.ՐԵԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԻԼԻԿԻՈՅ  
Ասեմապետներ՝ Քարտուղարութիւն՝  
Ա. ԻՍԱՀԱԿԵԱՆ Գրիգոր Ծ. ՎԱՐԿԱՊԵՏ  
Ա. ՄԱԼԿԱՍՅԱՆ ՍԱՀԱԿ ԱԻ. ՔԱԼ. ՍԱՀԱԿԵԱՆ  
ՃԱՆԻԿ Հ. ՉԱԳԸՐ ՎԱՀԱՆ ԱԻ. ՔԱԼ. ԹԱՎԱՐԵԿԱԿԵԱՆ  
ՀԱՅԿ ԳԱՎՈՒՔՃԵԱՆ Ա. Գ. ՆԱԶԸՃԵԱՆ

# ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

## “ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ — ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ”

Երջանկայիշտակ Տէր Եղիշ Ս. Գատրիարք Դուրեանի Քանանայութեան Յիւնամայ Թարեւանին առթիւ, 1929-ին կարգ մը պատուական ազգայնաց նախարատուութեամբ գոյացած էր շուրջ 3000 Պ. Ոսկիի գումաց մը:

Հոգեւոյս Սրբազանին այդ աստեղն յայտնած փափաքին կամեմա, իր վախճանումէն յետոյ, Տօրէն Ժողովոյ կողմէ կարգուած Անանիոսեանցի մը հսկողութեան ներքեւ, այդ գումարը, 1931-ին, վերածուեցաւ հասութարքի կալուածի մը, որ, ի յարգանս յիշատակի Հանգուցելոյն՝ ձրխարար արամադրուած վանքապատկան գետնի մը վրայ տասնըվեց տարիներէ կ վեր, կառուցուած է արդէն Ա. Քաղաքիս ԱԹթօս յորջորշուած պողոտային կէտքը, ԳՈՒՐԵԱՆ ԱՇԷՆԻ անուամբ, և որ այժմ հասոյթի կ'արտադրէ քարեկան աւելի քան 400 Գաղեստինեան Լիրայ:

Ինչպէ՞ք Լորսահագոյն քացորոշ իջն էր, Տօրէն Ժողովը որոշեք որ այդ կալուածին տարեկան ամբողջ հասոյթը մասնական սահմանափակ յաղկացուի Ս. Աթոս ուսոյ խովանունն տակ իրազործելի գրական-հրատարակչական ձեռնարկներու, աշխնքն, ուպազրութիւն «ԳՈՒՐԵԱՆ ՄԱՍՆԵԱՆԴՈՒՐ»-ն տնտղարին ներքեւ կազմուելիք հոյադիտական ուսումնասիրութեանը շարքի մը, հրատարակութիւն նախնիաց գլխաւորաբար անտիպ գործերու, գումար Պ. Աթոսոյ ձեռագրաց և տպագրաց զոյց Մատենադարան, ներուն համար հարկուար գատուած գրքերի և տպեալ մատենաներու և պարբերական կանգնուելու եայն:

Եկատի առնուելով, գործեալ, որ բարեիշտակ Ոսկիի Իզմիրեանցի Իրական Բրջանակը, Կ. Պոլսոյ Ազգ. Գատրարքարանի հովանաւորութեան ներքեւ 1886էն մինչև 1914 գործադրուելով վերջ, ծածոթ պարագայից բերմամբ զարգում էր. թէ՛ այս գաղարման հետեանցով յառջը եկած պակասը լրացնելու և թէ՛ գրագէտ և բանասէր Գատրարքին յիշատակին մեծարանք մը ևս ընծայելու մտաւորութեամբ, Տօրէն Ժողովը ընդատալ երթալով այս մասին յայտնուած փափաքին, ԳՈՒՐԵԱՆ ԱՇԷՆԻ հասոյթէն առ այժմ տարեկան 60 ոսկոյ սահմանուով հաստատեց նոր Իրական Մրջանակ մը, նման Թովմէի Իզմիրեանց Բրջանակին, և, այս վերջնուն համար Կ. Պոլսոյ Ազգ. Գատրարքարանէն 1901 Ապրիլ 28-ին հրատարակուած Լրահանգին նմանողութեամբ հետեւեալ կերպով կարգադրեց այդ Բրջանակին պայմանները:

Ա. — ԳՈՒՐԵԱՆ ԱՇԷՆԻ-ի հասոյթին մէկ մասով հաստատուած այս Բրջանակը կը կուռի ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ — ԴՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ, յանուն և ի պատիւ Սրբոց Թարգմանչաց վարդապետաց Մերոց և նոցա արժանոր հետեւող Մեանեանցի Տ. Եղիշ Դուրեան Ս. Գատրիարքի Ս. Արտոյս:

Բ. — Այս Բրջանակը կը տրուի և կը հրատարակուի իւրաքանչիւր եքիւ տարին անգամ մը, Սրբոց Թարգմանչաց Տօնին յաջորդող Կիրակի օրը, Հոկտեմբեր ամսոյ ընթացքին, Հայոց Մրուտաղէմի Գատրիարքարանին մէջ:

Գ. — Սոյն Բրջանակի հոգաբարձութեան գործը պիտի կատարուի Մ. Աթոսոյ Մատենական Թորոնորդին կողմէ, որ այդ մասին պիտի գործէ Իրական Յանձնաժողովով կանգամանքով:

Դ. — Բրջանակին նպատակը լինելով հոյադիտական գրականութեան մշակումը քաղաքերի և օգնել նոյն ատեն անոնց որ այդ մասին մտաւորական ձեռնասութիւն ունեալով կանգնեմ կը կարտին ներթական մշակչութեան, այս երկու կէտերը միանգամայն նկատու պիտի առնուին ներկայացուած զործերու ընդունելութեան միջոցին:

Ե. — ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ — ԳՈՒՐԵԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿի ներքեւ պէտք է ընդգրկէ ամբողջ հոյադիտութիւնը, աշխնքն հոյ ազգի պատմութեան, հասութարքեան և աշխարհագրութեան, գեղարուեստի, Հայաստանեանց Եկեղեցւոյ պատմութեան և զանազանութեան և իրաւադիտութեան, Հայերէն կրն և նոր լեզուի և քանադարբարածեալ գիտութեան և գրականութեան վերաբերեալ բանասիրական և ընծայանական նետագաօրութիւններ, կրն հոյ մասնեագիրներու աշխարհարաքի վերածում հանք

գերմ ներածական ուսումնասիրութեամբ և լուսարանող ծանօթագրութեամբ, հայ գաղութներու և հայ Երասխալէմի Թասին կաթափաքնակախն հետազոտութիւններ, Նշանաւոր ազգայնոց կինսագրութիւններ, ազգային և տեղական հին և նոր կեանքէ քաղուած բանասիրական և քերական կյօրեւածները և այլն:

Զ. — Մրցանակի չեն կրնար ներկայացուիլ .

Յ. ա. Օտար լեզուներէ թարգմանուած աշխատութիւններ .

Չ. ա. Հատարակ Դասագրքեր :

Յ. — Անգամ մը արդէն վարձատրուած երկեր .

Կ. ա. Հին Մատենագրութեանց պարզ ազգագրութիւններ .

Յ. — Ամբողջութիւն չկազմող կամ շարունակութիւն եզրոց գործեր .

Ե. ա. Արդէն իսկ ազգագրուլ գործեր .

Զ. ա. Հայ Ազգի և Եկեղեցւոյ և Գրիտոնեակախն կրօնի զէմ ուղղակի կամ անտողակի հակառակ ոգւով գրուած գրքեր :

Կ. ա. Մրցանակի ներկայանալի երկասիրութեանց նիւթը կրնայ կանխաւ որոշուիլ Գրական Թանձնատնոցոյ կողմէ, և Մրցանակի թուականէն զմէ տարիուկէս ճաւղ նրատարակուիլ, կրնայ և ազատ թողուիլ վերոյիշեալ լեզուներ գրծերու շրջանակին մէջ, և եոյն պայմանաժամին ըստ այսմ որոշակի յայտարարուիլ :

Ը. — Մրցանակին չեն կրնար մասնակցիլ Գրական Թանձնատնոցոյ անդամները :

Թ. — Ներկայացուած գործերը պէտք է ըլլան հայերէն, նախընտրուէն աշխարհաբար: Անոնք նամակաւ պիտի յղուին Երուսաղէմի Սրբազան Պատրիարքին, մեքնազրեւտները՝ երկուական, իսկ ձեռագիրները մէկ մէկ օրինակ, բայց յստակ գրուած: Յղուած ներկեր, մրցանակ ընդունին կամ ոչ, ետ չեն դարձուիլ :

Ժ. — Մրցանակի ներկայացուած երկասիրութիւններ պէտք է ըլլան բաւական ընդարձակ աշխատութիւններ, նիւթի, զիտի և գրական ստանդարթիւններով ճոխացած, և անձնաբան ու նոր ուսումնասիրութիւններով պատրաստուած :

ԺԱ. — Այս պայմաններուն համեմատ պատրաստուած գործերը պէտք է որ Մրցանակի թուականէն զմէ կնիզ ամիս ստաջ հասած ըլլան Մրուսաղէմի Սրբազան Պատրիարքին, որպէսզի կարենան ըստ արժանւոյն քննութեան ենթարկուիլ, հակառակ պարագային նկատի կ'առնուին հետագայ Մրցանակարաշխութեան մը առթիւ :

ԺԲ. — Գրական Թանձնատնոցոյ կը կատարէ ներկայացուած երկասիրութեանց նախաքննութիւնը, եթէ Մրցանակի պայմաններուն համաձայն գտնէ, յատուկ քննութեան համար կը յանձնէ գանձիք ձեռնհաս անձերու, և անոնց տեղեկագիրն ընդունելով քննութիւնը լրացնելէ վերջ, մրցանակը կ'որոշէ վերջնաբար: Որոշումը կը հիմնուի թէ՛ քացարձակ և թէ՛ համեմատական արժանիքի վրայ :

ԺԳ. — Իւրաքանչիւր երկամեակի Մրցանակի պարգևն է (120) հարիւք քսան Պաշտօններեան Հիւր (կամ Սթէլլին), որ կրնայ ամբողջովին արուիլ, եթէ ըստ այնմ արժէքաւոր երկ մըն է ներկայացուածը, թպա թէ ոչ երկու կամ աւելի մրցանակներու կը քստնուի, հաւասար կամ տարբեր աստիճաններով :

ԺԴ. — Եթէ Մրցանակարաշխութեան պայմանաժամին մէջ որեւէ աշխատութիւն չներկայացուի, կամ ներկայացուածներն մրցանակի արժանի կամ մրցանակի ամբողջութեան արժանի չնկատուին, պարզի գումարը կամ գումարին մասը կրնայ քաղուիլ ԳՐԻՐԵԱՆԱԸՆԷՆԻ Թարեկան հասոյթէն առնուած այն մասնական գումարին վրայ, որով կը ապագրուին ԵՐՈՒՐԵԱՆ ՄԱՏՆԱՍԻՆՆԱՐԻՆՆԱՐԻՆ տիտոսին տակ հրատարակելի գործեր :

ԺԵ. — Թանձնատնոցոյ պարտաւոր չէ, իւրաքանչիւր Մրցանակարաշխութեան առթիւ, քննիչներու անուններն ու տեղեկագիրները հրատարակելու, բայց ներկայացուած երկասիրութեանց և կատարուած քննութեան վրայ լիակատար տեղեկագիր մը կը ներկայացնէ Ս. Աթոռոս Պաշտօնաթեղիքին միջոցաւ :

Ս. Աթոռոս Տեղեկ Ժողովին վաւերացուած սոյն կանոնագրութիւնը կը յանձնուի Աւստրալական Կոմիտէի, յանձնարարելով անոր գործադրութիւնը :

— 1946  
Երասխալէմ

Պատրիարք Երուսաղէմի  
Կրիսթի, Ք.

**Ս. ՅՇԿՈՐԻ ՆԵՐՍԷՆ**

**ԵԿԵՆՆԱԿԱՆ ՍԻ ԻՆՎԱԿԱՆ**

Ձ 12 Նոյեմ. Եր. — Ս. Գեղբոր տունին առ-  
միև խաղաղարգը մատուցուեցաւ ըստ սովորու-  
թեան Ղլպտոց Ս. Գեղբոր եկեղեցւոյ մէջ:

Սեփեայեան Հրաշքաբանի արարողութեանը  
հանդիսարգ մտաւ Ս. Յարութեան տանաբը, և  
Վարադայ Խաչի նախատեսակի արարողութիւն  
Հայոց Վերնատան Գաղաթիայի մատրան մէջ:

Ձ 13 Նոյեմ. Կիր. — Ամեն. Ս. Գառիբարբ  
Հարրի՛ վարադայ Խաչի տունին Առիթով, հանդի-  
սարգ մտաւ գործեց Ս. Յարութեան տանաբը  
և Ս. Գեղբոր մանին վրայ զատարագեց և քարո-  
ղեց բարեկարգ խաչին խորհուրդը և անոյ  
խորհուրդի արդեցութիւնը հայ ժողովուրդի կեան-  
քին վրայ:

Ձ 23 Նոյեմ. Գլ. — Երբ. տաղէտի Ղլպտոց Են-  
րադայի Գեղեցիկոյն՝ Գերարատաբե Մազապա, իր  
հետեակներով անդրաշինի այցելութիւնը տեսա  
Ամեն. Ս. Գառիբարբ Հոր:

Ձ 25 Նոյեմ. Ուրբ. — Հոյ. Տ. Տ. Գեղբոր,  
Հայկազուն և Գրիգոր Վարդապետները յանուն  
Ամեն. Ս. Գառիբարբ Հոր, փոխադարձ այցելու-  
թեան պայմին Ղլպտոց եպիսկոպոսին:

Ձ 3 Նոյեմ. Եր. — Վազանի Գիւս Խաչի  
տունին առիթով, Ս. Գառիբարբ Հայրը թափորով  
և Գրադապետի արարողութեանը մտաւ գործեց  
Ս. Յարութեան տանաբը: Երեկոյեան մամերգու-  
թիւնը և Նախատեսակի արարողութիւնը կատա-  
րուեցաւ ի Ս. Լուսաւորի:

Ձ 10 Նոյեմ. Կիր. — Կիւս Խաչ. Ս. Գառարգը  
Մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորի, ապա Ս. Գե-  
ղբոր մանի շուրջ՝ մեծահանգեա թափոր նախադա-  
հաթիւնով Ամեն. Ս. Գառիբարբ Հոր:

Ձ 20 Նոյեմ. Ուրբ. — Հայաստանի Խորհրդա-  
յին Հանրապետութեան հաստատման 26րդ տա-  
րեդարձի առիթով Ս. Գառիբարբ Մայր Տանորի  
մէջ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Գառարգը  
Փարսեց Ամեն. Սրբազան Գառիբարբ Հայրը,  
ընտան անկեանով զլանոն այտորիկ առէ գը-  
պառազինութիւնն Ատառտայ: Ս. Գառարգի  
աւարտին՝ կատարուեցաւ Գոհարանկան Մաշ-  
թանք:

**ՊԱՆՏՈՆԱԿԱՆՔ ԵՒ ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆՔ**

Ձ 6 Նոյեմ. Կիր. — Ամենա Ա. Գառիբարբ  
Հայրը երկի տղան Զեքարայ գործածուեցաւ Մա-  
տուցուեց Վրտ. ի Երևանաւարադայ Միւս Կեան Դը-  
սան ան Գեղեցիկի սր առարգուեան էրս փրակտա-  
նաւարտով ետմը:

Ձ 6 Նոյեմ. Գրադ. Մայրը երեկոյեան Ամենա Ս.  
Գառիբարբ Հայրը Փայեապիտի Թափորի Գեղեցիկի  
կատարով անկեան փանեցուեցաւ Դարին Կեաներով

Թեան ապարանքին մէջ ի տարտի. Գաղաթիւնի  
Գետական Դիխաւոր Քարաւազարին տրոգով  
պատանական ընդունելութեանս

Ձ 9 Նոյեմ. Գլ. — Ամեն. Սրբ. Գառիբարբ  
Հայրը՝ ընկերակցութեանը Քարաւ. Յեղեկն Ժ-  
ղաղայ Հոր անգամաց, զարցնական Սիրամուտի  
պարտանկան իր այցելութիւնը տեսա ժառան-  
գաւրաց և Ս. Թարգմանչաց վարժարաններում:

Հարին հիննապատանութեանը արտոք ճայե-  
լանութեան տուաւ Ետե. Գաղեպիտի Կեաներով  
Դիխաւոր Քարաւազարը Յրն. կըրեպիտն Փայեապի-  
տի ընդհ. Գառարգը արտեան պատանակուեցայն  
մէջ ի Թինի Տէլվիտ պանդոկ:

Ձ 16 Նոյեմ. Գլ. — Մերք. Արեւելքի Հայոց  
ներգաղկի կեանեակարութեան անդամները,  
Փրնք. Թանգրուֆ, Յեղեկան և Սարգիտեան, այ-  
ցելիցին Ս. Աթոռ և Գառիբարբ քարոզիչ-Պէլլ տե-  
նի բանցաւ մատուղը ընդունելութիւն:

Ձ 23 Նոյեմ. Գլ. — Պաղեպիտի Գառարգը  
Դիխաւոր Քարաւազարը, Փրն. կըրեկ ճի բանցրու-  
նիկ այցելութիւնը տեսաւ Ամեն. Սրբ. Գառ-  
իբարբ Հոր, ընկերակցութեանը վանք: Բաւկ  
Վէյի:

Ձ 1 Նոյեմ. Բլ. — Իլլամաց Քարազան Պայ-  
րամի տունին առիթով, Ամեն. Ս. Գառիբարբ Հայ-  
րը ընտանաբարական այցելութիւն տեսա իլլա-  
մաց կրօնական Գերարգին Խորհուրդի նախարա-  
կին, Թարգիտ, Իրանի, Իրազի, Եղիստանի,  
Յուրիտի և Ստեփան Արարիլի ընդհ. Հեպատու-  
ներուն, Վանձ. Բաղլայ Պէյ Եւալթայիին, Բաւկ  
Պէյ Ապտըլ Հատիին, ձէձալ Պէյ Թախանիին,  
Խամայի Պէյի զաւակաց և Փրն. Եւալթայիին:

Ձ 10 Նոյեմ. Կիր. — Երկու Երևանցիներ  
պատերազմներու Զինադարներու տարեդարձ-  
ներուն առիթով, Գառիբարբական Թոնաւոր  
Գեր. Տ. Գեղբոր Վրգ. Յանգեան՝ ընկերակցու-  
թեանը Հոյ. Տ. Գրիգոր Վրգ. Ոսկանանի, Են-  
կայ գտուեցաւ զինուորական զերեղմանտան  
մէջ կատարուան կրօնական պաշտամունքին և  
զինուորական հանդէսին, և յանուն Ամեն. Սրբ-  
բազան Գառիբարբ Հոր, ճակեկոպակ զեանեղեց  
անդուոյն Ծուարմանին առջեւ: |

Ձ 15 Նոյեմ. Ուրբ. — Գաղեպիտի զինաւոր  
զատարը ՍՏՐ Ս. Ժ. Ճիգնէրլու այցելեց Ս. Ա-  
թոռ և Գառիբարբ քարոզի զայնիկին մէջ ընդգը-  
նակցու Ամեն. Ս. Գառիբարբ Հոր կողմէ: |

Ձ 22 Նոյեմ. Ուրբ. — Յանուն Ամեն. Սրբա-  
զան Հոր, Գեր. Տ. Գեղբոր Վրգ., ընկերակցու-  
թեանը Հոյ. Տ. Յի. Ճիգնէրլու և Իրազի Հար-  
գապետներուն լուսն քարտար այցելութիւն  
տեսաւ Կնինի կրտսի Անգրապոպիտ Գեղաշնդն  
Դեղորիտ Արազանիին և Յուկայ Գառիբարբ քա-  
րոզին մէջ: |

Ձ 26 Նոյեմ. Գլ. — Կնինիներուն և Յուկայ  
կայ Կեղա Դիգորիտու Աջարաւան ընկերակցու-  
թեանը Գաղաթիւնը Երբ. ապա ընկ Կարգի Մազապա  
ժառանգորին և հետեակարաններու, իւլլեղու Գիւս  
տեսաւ Ա. Գառիբարբ Հոր և կըրեպիտն Կնինի  
անդիւնանեցաւ Փարսի արարողութիւնը Գեղեցիկի մէջ:

1. Կերպրին) Ամեն Արքայան Պատրիարքը, ընկերացութեամբ միասան վարդապետ հարց, փոխ-այցելութեան գնաց Նիւիորկաւոր Մետրոպոլիտան:

Ք Գ Գեկտ. Ռոբր. Ս. Պատրիարքի Գանահայրն ծարգարծի առթիւ շնորհաւորութիւններ ընդունեցան Երբի Ամենպատաւութեան հոգեւ Պատրիարքարանի մէջ:

Ք Գ Գեկտ. Կիր. Ս. Պատրիարքը Y.M.C.A.ի Եանգլիստարանին մէջ Նախագահնց Երուսաղէմի Հ. Ծ. Մ. փ. ինկերորդ տարեգարծի Եանգլիսին:

Ն Ո Ր Պ Ա Շ Տ Ա Ն Է Ս Ի Թ Ի Ի Ն Կ

Կ Ի Ք Ա Լ Ե Ա Ն

Այս օտրի ժառանգաւորաց Վարժարանը օժտուցու երեք Ժար առաջիկներով: — Աստու. Գուսեմի անոց հակինք կենսապարթիւմները:

1. — Պ. Յովհաննէս Եհովմէլեան, ծնած է 1912ին Անթիպոլ, յաճախած է Նախ Վարդանեան Կրթարանն Ապա Հալէպի բողոքականաց վարժարանն և Ամերիկեան Գոլէն: 1930ին կը մտնէ Ամերիկասի Դպրեվանքը, կ'աշակերտի Եանէ և Բարգին Սրբազաններու և յաջողութեամբ կ'աւարտէ Մասնաւոր Դասարանի դասընթացը: 1932ին Բարգին կաթողիկոսի կարգադրութեամբ կը մտնէ Պէյրութի Ամերիկեան Համալսարանը, կը հետի Անկախութեան, Ընկերային Գրութեանց և Անգլիկան Գրականութեան: Այդ շրջանին կը վարէ Հայ, Ենկղեաց Կրթականեայ Դպրոցներու Փ. Վարիչ-տնօրէնութիւնը: 1935ին կը ուսնայ Պատկաւոր Արուեստից տնտեսը և Մանկավարժութեան Վկայական: Եոն տարին պատշաճ կը հրուէ Կիրոսի Ալգ. Մեկրեան վարժարանը իբր անգլիկան լեզուի դաստաս: 1936ին Մեկրեան Կրթ. Հաստատութիւն կը նշուի իբր Ընգ. Դաստարակ-հսկող: Հետեւայ տարին անգլիկան լեզուի և դրականութեան դաստաս կը նշանակուի և կը վարէ այդ պայտանը մինչև իր Երուսաղէմ ժամանումը: 1940-42 British Instituteի գիշերային դպրոցներու մէջ եղած է դաստաս անգլիկան լեզուի: Այժմ ժառ. Վարժարանի Փոխ Տեսուչն է և զատախօս անգլիկան լեզուի և դրականութեան:

2. — Պ. Յարութիւն Ալվաղեան, ծնած է 1906ին Մարաշ, Եանեան կը թուսթիւնը կ'աւանտեղւայ դերմանական Երբունցի Նախակրթարանին մէջ: Կրթիկոյ գրամամն և տնոր յաջորդող զեպքերու պատճառաւ կ'ընդհատուի ստանձմը և 4-րդ փոխարկուի Պէյրութ և 1923ին կը մտնէ Եանեան Ամերիկեան Համալսարանի Նախապաւարտական բաժնը որ կը մնայ երկու տարի: Ապա կ'անցնի Համալսարանի բաժնը որ կ'աւանտանի Երուսաղէմ 1929ին կ'աւարտի կամալարանի ընթացքը Բ. Ա. տնտեսով և Դոյն

տարին կը նշուի Սայտայի Ամերիկեան Բարձրագոյն վարժարանը իբր ուսուցչութեան և ընդգրտութեան ուսուցիչ: Երկու տարի ետք կը փոխադրուի Թրիփոլի Նոյնանու վարժարանը որ կը մնայ վեց տարի Նոյն պայտանով: 1937էն ի վեր կը պաշտուավարէ Երուսաղէմի Bishop Gobai School Երկրորդական վարժարանի մէջ, ուր ներկայիս կը զատուանդէ ուսուցչութիւն և տարրականութիւն: Այս տարի միասան Ս. Յովհաննէս ժառանգաւորաց Վարժարանի ուսուցչական կազմին իբր ուսուցչութեան և ընդգրտութեան ուսուցիչ:

3. — Պ. Ներսէս Յ. Խիւսովեհան, ծնած է Պոլիս 1881ին: Իր հայրն է Պաշտատցի մանտոսի Յարութիւն: Դպրոցական շրջանի ընթացքին ուսում է ենկղեացական երաժշտութիւնը Արամ Բժշկեանէ և ապա ինքնաշխատութեամբ զարգացուցած բլլավի կայականին հետ նաև հերթապականը՝ Պոլսոյ ըտնէրվաթուստէի վարժարանէ իբրև ուսուցիչ երաժշտութեան: Պաշտուավարած է 21 տարի Պոլսոյ Բժշկերան, 24 տարի Բերայի Ս. Երրորդութիւն և 5 տարի ալ Հալապիոյ Ս. Լուսարոյի ենկղեցիներուն մէջ, իսկ իբր ուսուցիչ աղբիւրէ պաշտուավարած է Բերայի Եսայան և Վերտ. Մխիթարեան և Իսպիղի Դոյն Փայտան վարժարաններուն մէջ: Մասնաւոր կ'ընթացէ իբր երաժշտական յանձնառողներուն և ինքը սկսած և աւականեացուցած է անմահն եկամտանի բաշմանայնեար Պոլսոյ մէջ ստաւարութիւ խուճերով, իսկ Կէտից փայտի Ջուարիկ Նոց: Երգչախումբը Կոմիտասեան եղանակով: Հիմնարկ անկամներէն մին եղած է Երաժշտութիւն Միութեան, որուն խմբագրած պատարագը վերածած է երգապականի: Իբր ենկղեանութիւն ունի զպրոցական երգեր և ջառամայն պատարագ մը ՎՍՊ մինէտոս որ անտիպ կը մնայ տակաւին:

Կը շնորհաւորուի ժառ. Վարժարանի վերջին լինայ երեք ուսուցչները իրենց այս նոր օտայութեան ասպարէզին մէջ, վտան այն ցարի ընկերուն՝ շրջ շնորհի իրենց ջանքերուն կը յուսանք որ կ'անենայ ժառ. Վարժարանը:

Յ Պ Ա Ր Ա Ն Ե Ա Ն

Ս. Աթոռոյ տպարանական գործը կ'առաջարկու է վարելու համար տպարանը տնտեսութեան արեւտին մանեագէտ Պ. Մագուտ Մագուտեանով:

Պ. Մ. Մագուտեան ծնած է Ատանա 1908ին: Բզանխած է ծննդավայրին Փրանսական և Կիպրոսի անթիկան վարժարանները: 1930ին Ամերիկասի Դպրեվանքը մտնելով 1932ին կ'աւարտէ Մասնաւոր Դասարանի դասընթացը: Արեւտը որոված է Կիպրոս, ուր զեա պատանի հիմնած է անոյական տպարան և նշուարակած ՎՍՊ-ի անաթիքը: Իսկ Ամերիկասի մէջ Երջանկայնտակ Բարգին կ'անողիկոս իբրև կը

վտանգի ԱՅԹԻՆ տպարանին կազմակերպութեան կարեւոր գործը՝ շոր յաշողութեամբ զուտի կը հանէ և ուր կը պաշտօնակարէ 12 տարի Ապա 9 էլրու թի մէջ կը հիմնէ իր սեպակեան տպարանը:

Հինգ տարի վարած է Հայց. Եկեղեցւոյ կիրաւորեալ զորոցներու կրթանանի շրջանի ընդհանուր վարիչ-քարտուղարութիւնը, բանալով տասնընկիստէ աւելի զորոցներ և կազմակերպելով սեռուցական գծուարին գործը: Բուռցական պաշտօն վարած է նաև Ազգ. վարժարաններու մէջ: Եղած է խորագիր զնարթօնք օրաթերթի: Մասնակցած է Հ. Ե. Ը. Ի վարելով պատասխանատու պաշտօն:

Կը շնորհաւորենք զինք ու կը մաղթենք կարգաւթիւնք և յարատև աշխատանք իրականացնելու մեր ակնկալութիւնները:

**Շ Ն Ո Ր Հ Ա Ս Ա Ն Ի Ր**

Իրաւագլխաբան Մարազի Եկեղեցւոյ Մեծալոյց Տիար Եղիշեան Գալայեան և Ընկերօրին (Միւրան, Տիգրան Գալայեաններ և Ա. Միսեան) տղանուխարտը շանն առին Քերթնէմի Ս. Փննիկեան Աւագ Խորանի ճակատը զեռնուելիք ձննդեան առջին շնորհեան ծախքը: Մեր խորին ճանակալութիւնները բարեկրօն նուիրատեանն:

**Ն Ո Ւ Է Բ Ն Ե Ր**

Փակիւտարեան տղանուխարտ Օրիորդներ՝ Աննա և Ծախ Թօփալեան, Ս. Ճակարայ Տանտին նուիրեցին իրենց ձեռակներ 46 ճիւղ զարդածաղիկներ: Ներակալութիւն իրենց ևս նուիրին և զգացումին համար:

**Ն Ո Ւ Բ Ր Ա Ս Տ Ո Ւ Ռ Թ Ի Ի Ն Ե Ր :**

Ներակալութեամբ կ'արձանագրենք 1946 արդյունքները:

1. Էրզրումցի Տիգ. Փերուզ Տիգրայիկեան Ս. Գլխաղբին կը նուիրէ առեղնադործ ձածկոց մը:
2. Եւֆրատեան վանեցի Տիգր. Եռչանիկ Մարգարեան Ս. Գլխաղբին կը նուիրէ թէլքէլի կանթեղ մը:
3. Տիգ. Զատիկ Գեորգեան Մ. Աստուածածնի կը նուիրէ սպիտակ փայտէ պարզ մը:
4. Պոլսեցի Տիգ. Անահիտ Մարտաշանեան Ս. Գլխաղբին կը նուիրէ արծաթ սպիտակ արքայ մը:
5. Տիգ. Կարինա Անթրոյսեան կը նուիրէ Ս. Աստուածածնայ պատկերին սպիտակ արքայ մը:
6. Տիգ. Թի. Փէնկեան արծաթ աչք մը կը նուիրէ Ս. Գլխաղբին:
7. Պաշտօնաբան Տիգ. Բարդի Սահակեան մէկ ձեռնեան սպիտակ կը նուիրէ՝ Ս. Աստուածածնայ պատկերին:
8. Երուսաղիմբանի Տիգրիկ Մարգարայիկեան Եւթարեան Ս. Գլխաղբին կը նուիրէ ձեռնադործ ձածկոց մը:
9. Տիգ. Եռնիտա Իփեջեան կիրաւորեցին Ս. Գլխաղբին կը նուիրէ գրք մը:
10. Պ. Զօրն Հանախիթի Ս. Յանքոյ նուիրեց պղնձեայ պեղծ մը գրած իր ստեղծ պարտեղի մէջէն:
11. Գանիւտարեան Օրիորդներ՝ Անահիտ Խուրիկեան և Տիրուհի Ղազարեան. Ս. Յանքոյ Մայր Ծառարին կը նուիրեն Երրանիւ շնորհաբեղ, ձեռաց խաչի ջուրնի մը, ինչպէս նաև իրենց ձեռքով աշխատուած առիտակէ արկղիկ մը խաչի իբր պահպանակ:

**Լ Ո Յ Ս Տ Ե Ս Ա Ն**

**Օ Ր Ա Տ Ո Յ Ց 1947**

**Մ Ա Ղ Թ Ա Ն Ի Ր**

**Վ Ա Ս Ն Մ Ա Յ Ր Ա Յ Ռ Ո Ւ Ռ Յ Ե Ի Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ Ի Ա Ձ Գ Ի Ս**

**Մ Ա Մ Ռ Ի Լ Ի Տ Ա Կ**

**Ժ Ա Մ Ա Գ Ի Ր Բ**

(ԿՐԳԱՆԻ)

**Ը Ն Թ Ա Յ Բ Ի Գ Ր Ո Ց Բ Ա Ր Բ Ա Ո**

**Ա. ՏԱՐԻ**

## Հ Ա Ն Գ Ի Ս Տ

## Տ. ԵՓՐԵՄ Ա. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏՈՂՄՈՒՆԻ

Դժուարով կ'ործանագրենք վախճանումը Կիլիկիոյ Աթոռի բազմաշխատ մխարաններէն եւ Դամասկոսի Կաթողիկոսական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ Արքեպիսկոպոս Տոմուկիի (Ասրլեանի) որ ի Տէր հանգեաւ Դամասկոսի մէջ սրտի կաթուածէ, Նոյեմբեր ամսոյ 27-ին :

Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Վեհի կարգադրութեամբ, Լիբանանի Կաթ. Փոխանորդ Գրգը. Տ. Խաթ Արքեպիսկոպոս Աջապահեան, ընկերակցութեամբ վարդապետ հայրերու, սարկաւազներու եւ ազգայիններու, կը մեկնի Դամասկոս իր հոգեւոր եղբոր համագոցեալ Սրբազանի թաղման արարողութիւնը կատարելու: Հանգուցեալին մարմինը կ'ամփոփուի Դամասկոսի Հայոց Եկեղեցւոյ քակին մէջ:

Հանգուցեալ Տ. Եփրեմ Արքեպիսկոպոս ծնած է Սիւ 1680-ին: Նախակրթութիւնը ստացած տեղւոյն ազգային վարժարանին մէջ, եւ ապա 1906-ին մտած ժառանգաւորաց վարժարան, որուն ընթացքը աւարտելէ ետք ձեռնադրուած քարկաւազ Բէքմէզճեան Կիրակոս Եպիսկոպոսէն: 1909-ին, Սահակ Կաթողիկոսի ձեռամբ կը ձեռնագրուի վարդապետ, աւագանի Կարապետ անուան տեղ վերակոչուելով Եփրեմ:

1930-ին կը ձեռնադրուի Եպիսկոպոս Սահակ Կաթողիկոսէն եւ ապա 1937-ին կը ստանայ արքութեան տիտղոսը:

Եփրեմ Սրբազան վարած է ուսուցչական պաշտօն Սոյ ժառանգաւորացի եւ Ազգային վարժարաններու մէջ: Հովուական պաշտօններ վարած է Յունաստան, Լիբանան եւ Սուրիա: Դամասկոսի Կաթողիկոսական Փոխանորդ անուանուած է 1933-ին եւ այդ դժուարին պաշտօնը ձեռնհասութեամբ, նախանծախնդրութեամբ եւ սիրով վարած մինչեւ վերջ: Հայ Եկեղեցին իր մահով կը կորսնցնէ շշուստասէր, իր ժողովուրդին սիրովը լի, խանդավառ եւ փորձառու եկեղեցական մը եւ հոգիէ մը:

Կը փոխանցենք Ս. Աթոռոյս Միաբանութեան եւ անոր Գահակալին ցաւակցութիւնները Կիլիկիոյ Աթոռին եւ, անոր Վեհափառ Հայրապետին Տ. Տ. Գարեգին Յովսէփեան Կաթողիկոսին, մաղթելով երկար կեանք եւ արեւաշատութիւն Վեհին ու պայծառութիւն իր Աթոռին:

Ս Ի Ո Ն

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՆՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԳԼԵՍԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

Ի

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
Ի. ՏԱՐԻ 1946

ՏՊԱՐԱՆ ԾՐԱՑ ՑԱԿՈՐԵԱՆՑ  
ԵՐՈՒՍԱԳԼԵՍ

# ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ "ՍԻՈՆ" 1946 ՏԱՐԻՈՑ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ. —

Գ. Բ. — 1695-ի հայերեն առաջին ապագիր քարտեզ:	165
Գարգինի մատանին:	193
Գեթնմանիի Ա. Աստուածանի եկեղեցւոյ հնադարեան ջրամբար:	293
Արաւազոյ Արեւիկակալացոյ (Քրջմ.). — Կիլիկիոյ հայկական Քաղաքութիւնը:	82
Կրթութիւն Աստուածարեւական Զիտարարոցն եկեղեցւոյ մը:	133

## ԲԱՍՍԱՍՏԵՂԾԱԿՈՆ. —

Յդիվարդ. — Հայրենի պարիսր:	28
Տունը:	161
Աղբիւրը:	235
Յ. Օշական. — Պաշտօնը:	189
Ն. Կասաբ. — Այրերով մեծ ու տրուստ. . .	29
Շէճ-Ման. — Իմ սասիկը:	30
Ե. Մ. (Քրջմ.). — Հողիները:	70
Երբ ես մեռնիմ. . .	120

Վահրամ Սօճեան. — Տնօրէններ:	238
Ն. Ա. Մովսէսեան (Կրտս.). — Տաղ գարնանը:	121
Ողբ մայրաքաղաքին Կաթնոյ:	163

## ԳՐԱԽՕՍԱԿԱՆ. —

Արաւազոյ Արեւիկակալացոյ. — Խաղաղեանք կամ Գոռշեանք Հայոց պատմութեան մէջ:	39
Ա. Կասաբ. — Միջոցառում:	37

## ԳՐԱՔՆՆԱԳԱՏԱԿԱՆ. —

Եղեղ Սրբազ. — Գտնելու հինգ ապրիլի որս գրականութեան:	19
Գտնելու հինգամակ մը:	130

## ԵԿԵՂԵՑԱՊԱՏՄԱԿԱՆ. —

Ն. Ա. Պ. — Էջմիածին եւ Սիս:	155
Էջմիածին եւ Աղթամար:	184
Էջմիածին եւ Գահմասար:	231

## ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ. —

Ի. Ղ. — Հազին անամ:	126
---------------------	-----

## ԼԵԶՈՒԿԱԳԻՏԱԿԱՆ. —

Պրոֆ. Զ. Անաղախան. — Արաւազոյ Արեւիկակալացոյ գեղարվեստը Հայերէնի վրայ:	34
Արծաթի գայի հայերէն:	87
Արաւազեան աղբեղութիւնը Հայերէնի վրայ:	136, 168, 198

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. —

Խմբ. — Ներգաղթը:	1
Սկսող աշխարհը:	4
Թուականի մը առջեւ:	49
Աղբիւրի կողմակը:	98
Մայրը:	145
Վարպաշխալը:	177
Աղբաղարծ մը:	212

## ԿՐՈՆԱԿԱՆ. —

Յ. Ի. — Ապահարզան:	10
Գրիգոր Վրդ. — Աստուած պատմութեան մէջ:	13
Յարութեան խորհրդը:	55
Հանքայարութեան համար:	149
Պարզում Վրդ. — Աւանմտութեան մէջէն:	58
Ս. Ա. Յ. — Յաներական երկարութիւնը:	110
Ենդեան նախօրեակին:	226

Թ. Ա. Մ. (Քրջմ.). — Չքանակի տարաբնութիւնը:	112
Յ. Պաղաղեան (Քրջմ.). — Խոսքեր երջանկայեան մասին:	63, 153
Մուսա Մառնուկեան (Քրջմ.). — Լեռան քարերը:	220

## ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ. —

Ն. Պարզ Վրդ. Մովսէսեան. — Աստուածաշուքի հայերէն հին Քարգահութիւնները:	16
---	----

Պարզեւ Վրդ. Վրթունքեան. — Չարարանայ զիշեր Անտ Կայիտիոյ քանանայ յայտնայ ապարտայ մէջ:	66, 116
---	---------

## ՄԵԹՈՏԱԲԱՆԱԿԱՆ. —

Պ. Ա. — Վարկածին ու փորձարկութեան զերբեկան գիտութիւններու մէջ:	31
Մակաճութեան եւ Արտածութեան զերբեկանութեան մէջ:	79

## ՊԱՏՄԱԿԱՆ. —

Արաւազոյ Արեւիկակալացոյ (Քրջմ.). — Կիլիկիան անդրոյնը, Կոնիոս:	194, 243
---	----------

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ. —

ՅՈՒՆՎ. — ՓԵՏՐՎ. — ՄԱՐՏ. — Ամսօրեայ լուրեր:	43
ԱՊՐԻԼ — ՄԱՅՍ. —	93
ՅՈՒՆԻՍ — ՅՈՒՆԻՍ. —	140
ՕԳՈՍՏՍՍ — ՍԵՊՏԵՄԲԵՐ. —	176
ՆՈՅԵՄԲԵՐ. —	207
ՆՈՅԵՄԲԵՐ — ԴԵԿՏԵՄԲԵՐ. —	251

## ՏԻՐՈՒՆԻ. —

Տ. Գարեգին Աւագ Գին. Գոգարեան:	46
Միտան Սարգիս Սէրայաբանի ղ Սօֆիա Մայրապետ Շահոյեան:	47
Մարիամ Մայրապետ Մամիկոնեան:	47
Միտան Սարգիս Մարտիրոս:	47
Միտան Տիգրան Փալապան:	47
Տ. Եփրեմ Ս. Արքեպիսկոպոս Տեմուշի:	264

## ԱՅԼԵԻԱՅԼԻ. —

Ամենայն Հայոց Վեհ. Կաթողիկոս Տ. Տ. Գէորգ Զ. Ի դիմումը երբ մեծիրուս:	7
---	---

Ջեղոյց եւ Տեղեկագիրք. — Ամեն. Երրորդան Գատ. Ի թիւրք Նոր ողբերգութեան ի Սուրբ Էջմիածին:	22, 72, 122
--	-------------

Կոյ Յորիկեանի Բարսեղ Կանաչեանի:	48
---------------------------------	----

Յ. Օշական. — Մեծ Վարդան Աւետիք Իսահակեանի Յորեպեանի առիթով:	89
---	----

Հայրապետական զոյգ կողակներ:	100
-----------------------------	-----

Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու յատուկ կանոնադրութիւն:	172
--	-----

Արժանագրութիւններ Ազգային-Եկեղեցական ժողովի:	174, 203, 246
--	---------------

Ձեռնագրութիւններ Ս. Աթոռոյ հոգանոյն տակ:	176
--	-----

Կիւրեղ Բ. — Օրննութեան զիր:	210
-----------------------------	-----

Գրիգոր Վրդ. — Ս. Աթոռոյ կիւլալեկեան Մատնադարանը:	215
--	-----

Յ. Վարդապետ. — Կրթական շարժումներ Ի Եւրոպայի երկրներու զերբ մեր մէջ:	222
Խոսք եւ Ինք:	230
Գանձագրութիւն Վերջոյ Քարգահանայ — Գարեան Գրական Մրցանակի:	249

## ՆՈՒԷՐ ԱՏԱՑՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԳԵՐՄԱՆԻԱ ԿԱՐ ԸՆՏՐԵԱԼ ՏԵՂԸ, ԲՐԳՄ. Տիրան Փայագեան, Տպ. «Հայրենիք» Պատժըն, էջ՝ 59, նուէր՝ Բարգմանիչէն (2 օրինակ):

ՀԱՅՔԻՆՆԵՐՈՒ ԲՈՒՐԱՍՏԱՆԸ, սիրոյ երգեր, պանդուխտի երգեր, հայն, համախմբեց Արշակ Զօպանեան, Փարիզ, 1940, էջ՝ 550, նուէր՝ հրատարակչէն (2 օրինակ):

ՆՈՐԱՎԷՊԵՐ ԵՒ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ, հեղ. Լեւոն Բաշալեան, Փարիզ, էջ՝ 272, նուէր՝ հրատարակչէն, (2 օրինակ):

ՏԱՌԻՍԹ, ողբերգութիւն Դէօթէի, Բրգմ. Գ. Բարխուժարեանց, Թիֆլիզ, 1902, էջ՝ 219, նուէր՝ Ս. Աթոռոյ Լուսարարացեալեա Հօրմէն:

ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒ ՄԷՋԷՆ ԵՒ ՍԵՒ ՀՈԳԻՆ, հեղ. Վահրամ Տատրեան:

ԶԱՐԻ, հեղ. Լեւոն Մեծրոպ, Փարիզ, Տպ. «Արաքս», 1939, էջ՝ 317, նուէր՝ հեղինակէն:

ՀԱՆՇԵՆԻՆ, Պատմական վէպ, հեղ. Լեւոն Մեծրոպ, Փարիզ, Տպ. «Արաքս», 1939, էջ՝ 438, նուէր՝ հեղինակէն:

ՍՆՆԴՊԱԿԱՆ ԿԱՆՈՆ, գրեց՝ Տքթ. Տօնիկ Քաղարեան, Կ. Պոլիս, 1947, էջ՝ 367, նուէր՝ հեղինակէն:

ԱԿՕՍ, ԺԱ. Գիրք. 1945, Պէյրուք, էջ՝ 128:

ԱՆԻ, ԱՃօազիր գրականութեան և արուեստի, Ա. Տարի, 1946, թիւ 1—7:

ԾԱՂԿԱԶՈՐ, հեղ. Յ. Տապաղեան, Փարիզ, 1946, էջ՝ 127, նուէր՝ հեղինակէն:

ԱՐՆԻՆԻՔ, հեղ. Ա. Թէրզեան, Հալէպ, 1946, էջ՝ 69, նուէր՝ հեղինակէն:

ՄԵՍՐՈՊԱՇՈՒՆՉ, հեղ. Ժ. Ս. Յակոբեան, 1946, էջ՝ 137, նուէր՝ հեղինակէն:

ԱՌՈՒՔԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՊԵՆԻՍԱՆ, ԺԷ. ԴԱՐՈՒՆ, Պատմական նշմար, հեղ. Ս. Ալպոյանեան, Փահրէր, Տպ. «Նոր Ասպ», 1946, էջ՝ 151, նուէր՝ Տիար Հրանդ Միշասեանէ (Տիրէ-Տառա):

ԲԺՆԵԿԻՆ ԳԻՐԲԷՆ ՓՐՑՈՒԱՄ ԷՋԵՐ ԵՒ ՔԵՐՓՈՒԱՆԵՐ, հեղ. Ռուբէն Աւուայ, հրատ. Հայ Դրագէտներու Բարեկամներու, Մատենաշար թիւ 15, Փարիզ, 1946, էջ՝ 239, նուէր՝ հրատարակչէն:

ՄՇՏԱՎԱՌ ԿԱՆԹԵՂ, հեղ. Դրիգոր Վահանեան, Պէյրուք, 1946, էջ՝ 56, նուէր՝ հեղինակէն, (2 օրինակ):

ՆԵԼԼԻ ՊԵԼԼԱ — ԻՐ ԱՆՏԵԱԼԸ — ՔՈՅՐ ԱՆՆԱ, երեք նորավէպեր Պոլսահայ գիտնէրէ, հեղ. Վահրամ Տատրեան, Նիւ Եորք, 1946, էջ՝ 82—128—374, նուէր՝ հեղինակէն:

ԱՄԻԱ ՄԻ ՀԱՊԱՍՏԱՆ, հեղ. Սիոն Եպիսկոպոս Մանուկեան, Նիւ Եորք, 1946, էջ՝ 101, նուէր հեղինակէն:

ԳԱՌԱՍՆԱՄԵՍԱՅ ՅՈՒՐԵՆԵԱՆ ԲԱՐՈՇԷ ԿԱՆԱԶԻԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՐՈՒԹԵԱՆ (1906—1946), գինեգրքական ձօթեր, հրատ. Յօրինական Յանձնարարութիւն, Պէյրուք, 1946, էջ՝ 132, նուէր՝ հրատ. էն:

ՓՈՐՉ ՄԸ ՀԱՅ ՏՊԱԿԲՆԿԱՆ ՏԱՌԵՐՈՒ ԲԱՐԵՓՈՅՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՏՄԱՆ, հեղ. Աւետիսեան Օննիկ, Փահրէր, 1946, էջ՝ 134, նուէր՝ հեղինակէն:

ԱՆԴԱՏԱՆ, քերթուածներ, հեղ. Յակոբ Յ. Ասատրեան, Նիւ-Եորք, 1946:

ԱՆԳԻՆ, քերթուածներ, հեղ. Յ. Գաւաշեան-Փահրէր, 1946:

ԱՆԴԱՍՏԱՆ ՀԱՅ ՄՏՔԻՆ, Ժողովրդական Մատենաշար Գ., հեղ. Հայկ ժամկոչեան, Փահրէր, 1946:

ԲԱՋՐԲԵՐԻ, քերթուածներ, հեղ. Ս. Սահակեան, 1945, Գահրէ: 1  
ԱՄԷՆՈՒՍ ԲՃԻՆԿԸ, հեղ. Տօքթ. Սեպրակ Զ. Քէլլիքեան, Ինթանայոյ, 1946  
Հին եւ ՆՈՐ ՏԱՂԵՐ, հեղ. Վահրամ Բաթուլ, 1907-1940, Փարիզ:  
ԱՄԵՆԱՅՆ ՉԴՈՒՇՈՒԹԵԱՄԲ, քերթուածներ, հեղ. Վահրամ Բաթուլ, Փարիզ:  
ՉՄԱՅԼԱՆՔ ԱՌ ԾՐՔ ԵՐԳՈՑ, Գլուխ առաջին, Գրքք մէկ, հեղ. Լեւոն Ա. Սի-  
մոնեան, Պէյրուս, 1946:

ԲԵՐԹՈՒՎԱԾՆԵՐ, հեղ. Մարթա Դուրիթեան, 1946:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԷՍԱՆԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ (Յիսնածեայ Յարեւան), Պատրաստեց՝ Բ-  
Ազատեան, Իսթանպուլ, 1945:

BIBLIOGRAPHIE DE L'ARMÉNIE, par A. Salmasian, Paris, 1946:

ՀԱՆԿՐՈՒՄԱՆՆԵՐ, քերթուածներ, հեղ. Վ. Սիւսեան, Աթէնք, 1946:

ՔԱՆՈՐԳ ԴԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, (Դրագրաստեան), հեղ. Գուրգէն Մխիթարեան,  
Գահրէ, 1946:

ՀԱՄԱԳԱՏԿԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ (Պատմական), հեղ. Առաքէլ Պատրիկ, Գ-  
հրէ, 1946:

ՀԱՃԸՆՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՇՐՋԱԿԱՅ ԳՕՉԱՆ-ՏԱՂԻ ՀԱՅ ԳԻՒ-  
ՂԵՐԸ: Երկասկից՝ Բ. Գ. Գոչտեան, Ph.D. Հրատարակութիւն Հանքիւն Հայրենակցա-  
կան Վերաշինեաց Միութեան Կեդրոնական Վարչութեան, Միացեալ Նահանգներ, Ամե-  
րիկա, Պոզանեան Տպագրութիւն, Լոս Անճէլլես-Քալիֆորնիա, 1942, էջ 857:

THERAPEUTIQUE EN ACUPUNCTURE. Points à employer dans chaque maladie. Avec 10 planches dessinées par R. Stab. J. Peyronnet & Cie, Editeurs, 33 Rue Vivienne, Paris. Par Docteurs J. Baratoux & H. Khoubesserian.

ETUDES PHILOLOGIQUE & LEXICOGRAPHIQUE de 6000 mots et noms arméniens avec des comparaisons de 100.000 mots de 900 langues et des données historique et géographique, par Bédros de Constantinople, Directeur du bureau des traductions et des correspondances étrangères au Ministère des Finances du Gouvernement Ottoman d'Istamboul 1890-1909. Edité par son neveu K. Haig, M. R. A. S. Londres, 1945:

ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ, հեղ. Վաղգէն Վարդապետ Պալեան: Հայաստանեայց Եկե-  
ղեցոյ Ս. Պատարագի Խորհուրդը բացատրուած հուստացեալ ժողովուրդին համար:  
Պուքրէշ, Տպարան զԱլֆառ, էջ 104:

ՄՈՒՎԱ ԼԵՐԱՆ ՀԱՅԵՐԸ ՅՐԱՆՑ ՎԷՐՅԷԼԻ ՎԷՊԻՆ ՄԷՋ, Հեղ. Կ. Պալեան:  
Պուքրէշ, 1940, էջ 62:

ԽՈՒՔ ՀԱՅՐԵՆԻԹԻ ՄԱՍԻՆ, Հեղ. Վաղգէն Վրգ. Պալեան, Պուքրէշ, 1945,  
էջ 27:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ ՈՐՊԷՍ ԴԱՍՏԻԱՐԱԿ, Հեղ. Կ. Պալեան, Պուքրէշ, 1943,  
էջ 155:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱԼԷՊԻ ՀԱՌՈՑ, Բ. Հատր, ՀԱԼԷՊ, Տեղագրական, Վիճակա-  
գրական & Պատմագրական: Գրեց՝ Արտաւազդ Արքեպիսկոպոս: Տպ. Մ. Մազսուտեան,  
Պէյրուս, 1946, էջ 977:

ԴԷՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, Յուշեր & Խոհեր: Գրեց՝ Արտաւազդ Արքեպիսկոպոս: Տպ-  
Մ. Մազսուտեան, Պէյրուս, 1946, էջ 96:

ՀԱՌԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱԲԷԼԻԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ ԲԱՐՅՎԱՐԴՈՒԹԵԱՆ ՀՐԱՍԱՊ ՀԱՐ-  
ՑԸ, Գրեց՝ Սամուէլ Թ. Թումանյան: Տպ. Մ. Մազսուտեան, Պէյրուս, 1945, էջ 71: